



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

9182

~~135~~

ՆԱՄԱԿԱՆՆԵՐ

ԱՌ

ՆԹԵՐՑԱՍԷՐ

Հ Ա Յ Ո Ւ Հ Ի Ս

ՅՕՐԻՆԵԱՑ

Ե. ԿԵՍԱՐԱՑԵԱՆ



Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. ՊԱՐՈՆԵԱՆ

1879

1
210

0 120 - 10

~~9.182~~

~~183~~

ՆԱՄԱԿԱՆԻ

ԱՌ

ԸՆԹԵՐՑԱՍԷՐ ՀԱՅՈՒՀԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. Ա. ՊԱՐՈՆԵԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

11 Գումգաբու Պատրիարքարան փողոց **11**

396
4-43

IV 429

ՆԱՍՄԱԿԱՆԻ


ԱՌ

ԸՆԹԵՐՑԱՍԷՐ ՀԱՅՈՒՀԻՍ



ՅՕՐԻՆԵԱՅ

Ե. ԿԵՍԱՐԱՑԵԱՆ



Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. ՊԱՐՈՆԵԱՆ



1879

20 MAY 2013

Шв № 2342/55

ЧИТАЛИЩЕ
„КРАСИРАЦ“



(57247-66)

1-2/0sh

ԱՌ

ՀԱՐԱՉԱՏ ՄՏԵՐՄՈՒԹԻՒՆԴ

ՊԱՐՈՆ Մ. ԱՄՊԱՐՃԵԱՆ

Handwritten signature

ТАКТОРЪ К. ХИЧА ЛЯНЪ
МОСКАВЪ

212

Կամիմ երգել զառաքինւոյդ
Այլ չունիմ ձայն սիրական ,
Իմ հագներից անզօր են հուռչ
Չօնել ներբող քեզ արժան :

Այլ ի զուր ճիգ Օրփէոսի
Ոսկելարիցն ի դաշնակ ,
Չառաքինւոյն վսեմ ձրից
Արժան հիւսել զղրուակ :

Ի զուր ճգնի եւ Ապիգէս
Առնուլ զԱրփին ի նկար ,
Մինչ ակներեւ փայլի յաւէտ
Աչաց սրտի բերկրարար :


Չէ այնքան ջինջ լոյս Արփային
Չեն Աստեղունք հրաշատես ,
Նա՛ որ փայլի գեր քան զԱրփիս
Առաքինւոյն է հանդէս ,

Ձէ շրջմովիկ հուր խափուսիկ
 Ծփեալ ի շող առ վայր ինչ ,
 Վսեմ հոգիք վեհ քան զՍրեւ
 Միշտ ծածանին ոսկեջինջ :

Կացցեն անմահ անձնանուէր
 Բարեսիրաց յիշատակ ,
 Յաւերժափայլ բոլորեսցին
 Ոսկի դավմեայ մրցանակ :

Արդ՝ Մտերմոյդ քաղցր արդասիք
 Պարտիմ պահել սրտիս խորշ ,
 Թափուր մտացս քեզ նուիրեմ
 Զայս փունջ ծաղկանց անախորժ :

Մաղթեմ ի սիրտ անկեղծական
 Կեալ Ձեզ ի շուք բարեփառ ,
 Քաղցրիկ հռչակ Բարեկամիդ
 Կացցէ եւ ինձ մխիթար :



ՅԱՌԱԶԱԲԱՆ



Երբ պարապոյ ժամերս կզբաղէցնէի մեր սեռին
կարեւոր պիտոյից վրայ, խորհրդածութիւններս ըստ
կարի ի գիր առնելով, նոյն միջոցին բարեկամուհիներէս
մէկը ինձ ներկայացաւ, եւ մեր տեսակցութենէն
ետեւ հետաքրքրութիւն յայտնեց ներկայ գործոցս վրայ
եւ ես իբր զբօսանք գրածս իրեն յանձնեցի, զոր կար-
գալով խիստ համակրութիւն յայտնեց հանդերձ շնոր-
հակալութեամբ ։

Հետեւեալ օրը մէկ քանի ընթերցասէր ընկերներ
իւր հետ մեզ այցելութեան պատիւ շնորհելով, խնդ-
րեցին որ եթէ կը հաճինք՝ մեր գրութիւններէն
նուիրել իրենց կարգալու, եւ անոնց խնդիրը կատա-
րելովս մեծ փափաք յայտնեցին մեր աշխատութեանց
հաւաքածոյ մը կազմելով իբր հաճելի նուէր մը ընծա-
յել ընթերցասէր Հայուհեաց ։

Ուստի յոյս զգալով իրենց սիրուն եռանդը գը-
րաւոր աշխատութեան մէջ արծարծելու դիտմամբ
յանձն առի մէկ քանի խորհրդածութիւններէս հաւա-

քելով Նամականիս կաղմել յուսալով որ՝ ոչ թէ իբր
 քաղցր դաշնակաց ձայն հեշտալի է լսել, այլ իբր
 հովուական սրինգ մը իւր պարզ եղանակաւը կրնայ
 լսելի ըլլալ ումանց :

Նամականիս կը պարունակէ ընկերուհեաց դի-
 մակցաբար գրաւոր բանախօսութիւնք, մայրերու դաս-
 տիարակութիւնք, հայրենասիրութեան եւ ընկերասի-
 րութեան յօդուածք եւ ոտանաւորք Գ Գ :

Եթէ սոյն փոքր աշխատութիւնս ընդունելու-
 թիւն գտնելով ընկերուհիներէս՝ ինձ պատասխանող-
 ներ գտնուին, իղձս վարձատրուած համարելով խը-
 բախոյս պիտի զգամ դարձեալ ըստ կարի աշխատու-
 թիւն նուիրել ի նպաստ ազնիւ ընկերակցացս :

Հ Ր Ա Ի Է Ր

Յ Ս Ռ Ա Ջ Ա Դ Ի Մ Ո Ի Թ Ե Ա Ն

Օ Շ Կ Ո Շ Ղ Ա Յ

Արի՛ք ընկերք տեսնել քաղցրիկ մեր օրեր ,
Քաղցրիկ յուսով թող զօրանան մեր սրտեր
Ձեռն ի ձեռին դիմենք ազատն Հայրենիք ,
Դիմենք սրտով անձկակարօտ մեր Մօր գիրկ :

Արդ՝ յառաջեմ/խուճբեր կազմած մէկ սրտով ,
Ազատութիւն՝ երգենք քաղցր ձայներով :

Զի ահա նոր Հայոց Մուսայք քաղցրաձայն ,
Ոսկի տաւղօք ձայն տան որդւոց Հայկադնեան .
« Զարթի՛ք , գոչեն , եւ դուք կուսանք ի խրախոյս ,
Զարթիք տեսէք ազատութեան ձեր նոր լոյս :

Սեւ սեւ ամպեր թող չսլատեն ձեր աչեր ,
Տխուր հառաչք ալ չարձակեն ձեր սրտեր ,
Ոգին Հայկեան հղօր բարբառ կը հնչէ ,]
Գերութենէ ալ ձեզ ազատ կը գոչէ :

Մինչ ցերք շրջի՛ք ձեռն ի ծնօտ յուսահատ ,
Տղիտութեան յանշուք դաւառն անազատ .
Ահա ձեզ ժամ երթալ Սիօն ցնծալով ,
Ազատութիւն երգել քաղցրիկ տաղերով :

Նրդել ազատ մեր պանծալի Հայրենին ,
Ազատ է՛ նա՛ ազատ եւ իւր կուսանին :

Սրդ՝ փութացէք Հայկեան կուսանք դուք սիրով ,
Պճնիլ համայն վսեմ փառաց զարդերով .
Ո՛հ փութացէք լնուլ սրտիս իմ կարօտ ,
Անմահութիւն հիւսեմ ճակտիցդ նարօտ :

Տղիտութեան ձեր շղթաներ դամ լուծել ,
Փափուկ մատանցդ վարդից շարեր բոլորել .
Համր լեզուացդ ազդեմ ջերմիկ եղանակ ,
Եւ ձեր քմաց քաղցր ուսման տամ ճաշակ :


Բազուկ հզօր կապել թեւոցդ յաղթական ,
Թռել , ճախրել դէպի յազատն այն սահման .
Հապն կուսանք յառաջացէք մէկ սրտով ,
Ազատութիւն Սրդ՝ գրկեցէք եւ հոգւով :

Ելէք խնդրել ձեզ նոր վիճակ պատուական ,
Բառնալ սիրով պէրճ դրօշակ վեհ ուսման :

Օ՛ն կազմեցէք զգաստութեան ձեր ջահեր ,
Երթալ սրտով ձեր Հայրենի սուրբ դաշտեր :

Անդ ծածանի աւետարեր Աստղ Հայկեան ,
Ուր կը շողայ եւ ձեր Արեւ կենսական :

Ալ զօրացէք քաջալերեալ մէկ սրտով ,
Ազատութիւն հնչել քաղցրիկ տաղերով ,
Նա ձեզ պաշտպան նա զօրաւիգ եւ մեծ յոյս ,
Նովաւ ապրիք եւ տեսանէք ձեր նոր լոյս : »



ՅՈՐԴՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ

Երբ աչքերնիս դարձնենք մեր Հայրենի գաւառը՝
կը տեսնենք Հայաստանի միզապատ հորիզոնին տակ՝
վեհակերպ ոգի մը իւր փառքերէն մերկացած խորին
տխրութեամբ արտասուլթոր աչքերը գէպի Բիւ-
զանդիոն ուղղելով, եւ վշտահար սրտին հառաչա-
լիր ձայներով իւր ողբաձայն մրմուռնջները հարազատ
որդւոց կը հնչեցնէ :

« Սիրասուն որդեակներս, դարձուցէք ձեր գթա-
լիր աչքերը յիս, տեսէք եւ գթացէք ձեր Հայրենեաց
վիճակին վրայ, ուրկէ այրիացեալ ոգիս բազում դա-
րերով թշուառութեան մէջ կը թափառիմ. տեսէք
դիս կապտուած բոլոր վայելչութիւններէս, եւ ար-
գիլուած դժնդակ բաղդին անգութ հարուածներուն
տակ. տեսէք աչացս բղխումն՝ որ ամայի ձորերու-
մէջ հեղեղներ կը կազմեն, եւ սրտիս հառաչանքները
լուռ ամպոց մէջ կարճականք են : Երբ կը յիշեմ փա-
ռաւոր տունս, հոյակապ շէնքերս, եւ վեհ տաճար-
ներս՝ որոց ճակատները վսեմ յիշատակներս քանդակ-
ուած էին, այժմ ամայութեան մէջ թանձր հողերուն
տակ կը ծածկին. ո՛ւր են դարդարուն սեղաններս
առատ բարիքներով լի, ո՛ւր քաջաբեղուն այգիներս
որոցմէ անմահ կենաց եւ սիրոյ ոգին կը բղխէր,
այժմ փշալից մացառներով կը ծածկեն. անտառաց
չքաւոր նոճիներու հովանեաց տակ թռչնոց խրա-
խալի երգերը դադրած՝ ամեն ուրէք ողբ, եւ կո-
ծեր կը հնչեն. շքեղ պարտէզներս դադանաց որջեր
եղած, եւ անուլի երկիւղ կը տիրէ. Եւ բոլոր հեշտալի
առարկաներս տեղի տալով սուգ եւ վարանք միայն

ինձ ժառանգ մնացած են : Ահա դոհարազարդ գլուխս
այժմ այս սեւադոյն քողով ծածկել արժան է , ոսկե-
թել բեհեզներուս տեղ՝ այս տխուր քուրձով կ'սլա-
տասարուիմ . եւ քստմնելին այն է ինձ՝ զի Յեսու ա-
մենեցուն իմ սիրասուն զաւակունքս զրկէս կորսըն-
ցուցած եմ . . . : Նոյն նախագուշակ ողբը Հայաս-
տան մօր վրայ լսեցէք , « Այգիներս թանակոխ եղած ,
ժառանգութիւնքս յափշտակուած , զաւակունքս դերի-
վարուած , ես միայն մնացած եմ մերկ եւ թափուր » :

Բայց , սիրելի որդեակք իմ , այս ցաւալի կա-
ցութեանս մէջ բողորովին յուսաբէկ չեմ , այլ ձեր
օժանդակութենէ միայն կը յուսամ վշտացս դար-
ման . մի դադրիք ձեր արթուն ջանքերով սիրտիւն
յոյսեր նուիրել ինձ , այն է Հայրենասիրութեան
եւ միաբանութեան ոգին ստանալ . վառեցէք ձեր
հողւոյն մէջ անաղօտ ջահեր , եւ ելէք միաբան սի-
րով նախնեաց շիրիմներուն տակ ծածկեալ անմահ
գանձերը գտնել . յիշեցէք նոցա սքանչելի արարքը ,
որոց երբեմն վեհ սրտերը տաճար էին ինձ , այժմ ա-
նոնց յիշատակներն միայն են ինձ մխիթար , երբ նոյն
ազնիւ սերնդոց շառաւիղները անապական եւ անմահ
ըլլալուն կը վստահիմ , զի իրենց նախնեաց հարազատ
արիւնով եւ վսեմ օրինակաւ կրնան բարոյապէս կեն-
դանացնել իրենց Հայրենիքը :

Սիրելի զաւակունքս , դուք չէք նմանիր այն
յանդուգն քաջերու՝ որ իրենց յաղթանակը հուրե-
րու , սուրերու վրայ կը կարծեն , իրենց մոլեռան-
դութիւնը՝ քաջութիւն , եւ գազանական բռնաբարու-
թիւններով իշխանութիւն կտտանան , աշխարհաց ա-
ւերումներ եւ ազգաց մեծ կորուստներ սլատճառե-
լով : Այլ դուք նոյն վեհանձն քաջերն էք , սիրով

զինեալ պերճ Սխոյեաններ , եւ նոյն սքանչելի Նշխա-
նութեան զինուորներ՝ որ տաանեւիններրորդ դարերով
վսեմ յաղթանակը ժառանգած եւ կը ժառանդէ յա-
ւիտեան : Միաբանութեամբ եւ սիրով զինեալ քա-
ջերս փառաւոր յիշատակներ կանգնեցին Հայրենի
աշխարհի մէջ , քան թէ սուրերու յաղթանակներով .
անոնց բարոյական գործերը խրախոյս թող ըլլան ,
որք հզօր ճգամբ ծաղկեցուցին ուսումնարաններ ,
գրականութիւն եւ Ազգին բարոյապէս սլայծառու-
թեան նպաստող բոլոր շահաւէտ գործեր :

Արդ՝ ջանացէք նոյն վեհ Անձանց օրինակին հե-
տեւելով ձեր ազնիւ յատկութիւնները ծաղկեցնել ,
գարշեցէք մոլորական ընթացքէ , այն է չարին թե-
լադրութենէ , հերքեցէք երկպառակութեան ոգին ,
թող չտիրէ ձեր վրայ անղգայութեան մահառիթ քու-
նը , մի նմանիք ազգատեաց ոգիներու , այլ նմանե-
ցէք Վաղարշակայ , Վարդանայ , Մազեստրոսի ,
Սմբատայ եւ այլ Հայրենասէր եւ ուսումնասէր ան-
ձանց՝ որք պանծալի ջանքերով Ազգին անունը փա-
ռաւորեցին : Արդեակք իմ , եւ դուք ծնունդ էք նո-
ցին , եւ սերունդ ազնուութեան՝ գիտէք յարգել մարդ-
կութիւն . կարող էք պաշտել իրաւունք եւ ճշ-
մարտութիւն , գիտէք նաեւ չտալ տեղի ատելի
պատճառներու , որ մարդիկ ուղիղ կացութենէ կըր-
նան մոլորել , այն է մեծամտութիւն , ինքնասիրու-
թիւն , որ կրից գրգիռ տալով ուղիղ տեսութենէ կը
մոլորեն զմարդ , եւ ընկերին իրաւունքը կը տու ժեն :
Մի լինիք նախանձորդ պատիր փառասիրութեան ,
այլ նախանձորդ միայն առաքինական փառաց :

Ատեցէք չար նախանձու ոգին , այն է թովչա-
կան օձո՝ որ մտաց աչքերը շլացնելով քստմնելի յի-

չատակներ թողած է, այն նախնի մարդկան թշնամին՝ որ եղբոր ձեռքը հարազատին արեամբ թաթաւեց, Եղեմեան պարտէզը ապականեց, անոր սյահապաններէն շատերը մոլորեցնելով. թշնամեաց դէմ յաղթանակող սուրեր՝ եղբարց եւ ազգակցայ դէմ դարձնել յանդգնեցաւ, եւ միշտ իւր արբանեակներու սրտին մէջ որջանալով արդարութեան ոգւոյն դէմ կը մաքառի, եւ սիրոյ Արեւը շիջուցանել կսպառնայ։ Այլ դուք Հայաստանի քաջարթուն զաւակունք, գիտէք ընտրել բարին եւ ատել զչար, եղէք սրտիւ անձնանուէր Հայրենեաց եւ Ազգութեան, ինչպէս ձեր առաքինի նախորդներ. դուք որ նոցին հարազատ ժառանգներ էք, ջանացէք ձեր որդիական նշանը ցոյց տալ՝ որով իրաւապէս Հայրենեաց ժառանգ անուանիք, չէ թէ իբր ատելի որդիք նոյն պանծալի անունը յանիրաւի ստացած ըլլաք։ Այսել է պայազատից իրենց սեփական պատուանշանը կրել եւ ժառանգական տիտղոսը ունենալ. արդ եւ դուք Ազգասիրութիւնը առէք ձեզ նշան, եւ միաբանութիւնը պատուանշան ձեր անձին։ Դարձուցէք ձեր աչքերը գերութեան տխուր գաւառէն ի Ահն Սիօն՝ ուրկէ երբեմն գերի վարեցաք անգութ թշնամւոյն ձեռք։ Նմանեցէք դարձեալ նոյն քաջազն նախնեաց՝ որք յաղթաւոր բազկաց հետ անվհատ սիրտ կրելով ազգութեան իրաւունք սլահպանեցին. մաշեցան սուրեր երկաթներ՝ այլ չդադարեցան դորաւոր ջանքեր. քայքայեցան շէնքեր քաղաքներ եւ չվահատեցան քաջարի սրտեր։

Նոցին պաշտելի եռանդը վառ պահեցէք ի ձեզ, նոցին արեան հեղեղներուն տեղ հոսել ի սէր ազգին աշխատասիրական քրտանց կաթիլներ, որոց նահա-

տակութեան սպիներուն տեղ՝ Ազգասիրական գործոց նշաններ, Մի՛ լքանիք վատ թմրութեան մէջ, այլ յուսով միայն ապրեցէք. յուսոյ վրկարար լոյսը մի՛ փակէք յարկաց գրուանին տակ՝ որ աղօտ լոյսով կը ծփայ Ազգին տանը մէջ եւ կարօտ է միաբանութեան իւղոյն իւր լոյսը Արփանման փայլեցնելու:

Եւ դուք, սիրելի կուսանք, թողէք ձեր անփառունակ վիճակը, վառեցէք զգաստութեան ջահեր, եւ ժրացէք միաբան սիրով ձեզ վայելուչ ձիրքերը ստանալ. ալ մի՛ խարխարիք սգիտական անպատեհ կացութեան մէջ, արթնութեամբ յաղթեցէք բաղդին՝ որ մինչեւ ցարդ վշտալի վիճակաց դատապարտած է զձեզ, եւ ձեր վայելուչ ձիրքերը յափշտակած, բարոյականութեան լուսաւոր տեսութենէն զրկած, եւ կենսական շնորհքներէ մերժած է. քաջացէք արդ յաղթել բաղդին, քանի որ ջանք եւ փոյթ անոր դէմ հզօր ախոյեաններ են, ոչով ձեր շքեղ ձիրքերը զօրացուցէք եւ մտաց ճրագները վառեցէ՛ք. ունիք եւ դուք կատարեալ շնորհք մարդկութեան պաշտօն վարելու, եւ ո՛չ թէ վայրապար եւ ստորին արարածներ էք. հերքեցէ՛ք զձեզ նկուն համարելու թիւր կարծիքը՝ որ տակաւին կը տիրէ ի ձեզ, այլ գոհութեամբ ճանչցէք բնութեան բարիքը եւ ջանացէք ըստ մարդկութեան զայն ծաղկեցնելու:

Զի երկինք հաւասար շնորհատու է մարդկանց, որով ստացած էք եւ դուք կատարեալ կամք եւ յիշողութիւն, այլ անտարբեր անհեղութիւնը յետս մղած է զձեզ երջանկութենէ. ուրեմն դիտելով զայս փութացէք զգաստութեամբ ձեր բնիկ յատկութիւնը ստանալ եւ ձեր վիճակը կենդանացնել:

Ահա սիրելի սրղեակներս ստոնք են իմ վերջին

յոյսերս եւ ծանր վիշտերուս դարման , փութացէք մօր
Հայաստանի սրտէն տխուր հառաչանքները դադրե-
ցընել , եւ աղետից յիշատակները ջնջել :

Այս սրտահար մրմուռնչներս թող ըլլան ձեզ աղ-
դարար փողեր , որով միշտ զգաստ դտնուիք անհրա-
ժեշտ պաշտօններու մէջ . եւ ձեր սրտին մէջ հայ-
րենեաց յիշատակը անմահ պահելով ազգասիրական ու-
գին անմահացնել ջանաք : »

Այսպէս Հայաստանի Ոգին Մասեաց հորիզոնին
վրայ իւր բոլոր փառքերէն զուրկ դառն սուգի մէջ
այլ յոյսը ապագային ուղղած եւ ազգին բարոյական
կենաց իբրեւ տարփաւոր՝ իւր սրտահար ձայները
Հայաստանի որդւոց հնչեցնելէն զատ հետեւեալ սի-
րայորդոր աղերսն ալ կերգէ :

Որդիք Հայկազնեան որդիք իմ սիրուն ,
Մինչ ցերք տառապիմ կարօտ ձեր սիրոյն ,
Օ՛ն զարթիք այժմէն ի սէր հայրենի ,
Քաղցր միսիթար ձօնել իմ սրտի :

Զգեցչիք խրախոյս ի զօդ միաբան ,
Խնդրել Ազգային անուն սեփհական ,
Արեաց խումբ հզօր ի զէն զօրաւոր ,
Ելցեն ի հանդէս մրցման նորանոյս :

Հայրենեաց ըղձից ջերմ վառեալ ի հուր ,
Պսակ թորգումեան հիւսել փառաւոր .
Սէր սուր ի ձեռին , սէր սուր ի հոգի ,
Սէր պնդեալ ընդ մէջս սէր անպարտելի :

Սիրոյն պաշտօնեայ պերճ հանդիսացի ,
Պսակ Հայկազնեան սիրով փայլեսցի :

ЧИТАЛИЩЕ
„КРАСИРАЦ“

Այս է վեհանձնեայ Ազգին մեծ պարծանք

Այս ազգասիրին շքեղ մրցանակ :

Յայս ցնծայ Եղեմ պճնին դաշտք համայն .

Տեսցէ նոր Արեւ անշուք Հայաստան :

Ապա ո՞վ կուսանք . կուսանք , սիրելի ,

Փայլեսջիք եւ դուք յայս սէր անցկալի .

Երբ լուսանկար դիտէք զամպ վերին ,

Դիտէք եւ համայն զլոյս արեգին :

Արդ մի մօռանայք զձեր Բարերար ,

Հսեցէք ձեր մօր ձայնին վշտահար :



Մեր սեռը ինչո՞ն տկար կոչուած է .

Սիրելի քոյր իմ ,

Գիտելով որ Ազգասիրութիւնը կը յարգէք , հե-
տեւաբար ընկերասիրութիւնը , ըստ որում անշուշտ
կուզէք խորհիլ մեր սեռին անշուք վիճակին վրայ եւ
քննել անոր պատճառները , այս մասին հետաքրքրու-
թիւնս գոհ ընելու դիտմամբ խորհրդակցութիւնս ձեզ
հաղորդել կը փութամ :

Չէ որ մարդկանց առաջին եւ գլխաւոր պարտքն է
իր սեռին զարգացման եւ կրթութեան հոգ եւ խնամք
տանիլ , այսինքն թէ արական եւ թէ իգական սեռի
որ միատեղ կանուանի մարդկային սեռ . բայց զար-
մանքս զիս խիստ կը նեղէ՝ երբ կը խորհիմ թէ ի վա-

1-210uch
(57247.66)

ՊԵՏԼԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ГОС. БИБЛИОТЕКА
ЗУУН-АРИ ГСР

զուց նոյն սեռը իւր կէս մարմինը իբր անպիտան ան-
դամ նկատելով՝ անսիրտ եղած է անոր բնական յատ-
կութիւնները զարգացնելու մասին . այսինքն օրինա-
ւոր հրահանգ եւ դաստիարակութիւնը կարեւոր չը
համարելով գրեթէ իբրեւ գերի դորժածած եւ անար-
գած է նոյն օգտակար մասը , ուրկէ ընդհանուր սե-
ռին բարւոքումն կապասուի : Յաւալի յիշատակ է , զի
ի սկզբանէ անոր ազնիւ կոչումն չճանչուելով՝ իր սուրբ
իրաւունքները զոհուած են ի մնաս ընդհանուր սեռին :

Ինչո՞ւ օրինաւոր ազատութիւնը իրմէ կապտած
ըլլալով՝ Ամերիկայի սեւերու եւ ճերմակներու հետ
տարբերութեան պէս մեծ խտրութիւն տիրած է արա-
կան եւ իգական սեռին մէջ , որով իւր բոլոր կարո-
ղութիւններէն զուրկ կաշկանդեալ մնացած է անշուք
կացութեան մէջ : Խիստ ցաւ կզգամ երբ կը նկատեմ
բնութեան սքանչելիքները զննելով , տուեղեղը , հան-
գերը եւ այլն որոց էգերը իրենց որոշ յատկութեամբ
բնականաբար ճանչցուած , եւ ըստ արժանւոյն յար-
գուած են , միթէ զարմանալի չէ որ մարդկութեան
կարեւոր մասին նոյն խնամքը տարուած չըլլալով , իբր
կեղտ եւ անպիտան նիւթ մը համարուած , եւ իւր
առանձնական շնորհքէն զուրկ մեքենաբար ապրած է ,
որով իւր կացութիւնը աւաղելի եղած է : տեսակ տե-
սակ գերութեան տակ : Ուստի անցելոյն վրայ եթէ
ակնարկ մը ընենք՝ կը տեսնենք որ շատ կերպ սոս-
կալի գաղափարներու զոհուած են մեր իրաւունքնե-
րը . ոմանք կանանց սեռը իբր գերի նկատելով , ո-
մանք իբրեւ անասուն առանց ազատ լեզուն անգամ
գործածել տալու , ոմանք կէս մը մարդ , այսինքն ան-
ձամբ մարդ՝ եւ մտօք անասուն եւ այլն եւ այլն , եւ
այս ատելի գաղափարներու դարերը բռնացած են

նոյն փափուկ սեռին բարոյական կարողութեանց վրայ
եւ անոր սոսկալի հարուածներ տալով զայն նկուէն
եւ տկար գործած են : Արդ եթէ չենք սխալիր կրու-
նամ ըսել թէ , նոյն գաղափարաց թափթփուքները
տակաւին կը տիրէ մեզ . . . : Ապա ցաւակցիլ ար-
ժան է սիրելիդ իմ , վասն զի կաղ եւ կոյր ծնելը այն-
չափ ցաւալի չէ կրնանք ըսել՝ որչափ քստմնելի է չա-
րաչար եւ բռնի պատճառներով այն վիճակին մէջ ինկ-
նալը , մինչդեռ զգուշութեամբ խնամուէր Ազգութեան
կրնար օգտակար անդամ ըլլալ : Ահա մեր ժառանգա-
կան ախտին պատճառը չէ թէ բնութենէ՝ այլ մեր
հզօր կոչուած մասն է եւ այս համաճարակ ախտէն
մեր Ազգն ալ անմասն մնացած չէ որ փոխանակ լու-
սաւոր Ազգաց օրինակին հետեւելու իր դրացի բար-
բարոս ազգաց օրինաց հետեւած է . կուզեմ ըսել թէ
միթէ երկինք դատապարտած են զմեզ , եւ թէ քա-
ղաքական կոյր օրէնքներ զմեզ նոյն ցաւալի վիճակին
մէջ ձգած են :

Թէպէտ այժմ գոհութեամբ բաղդին նոյն բռնաւո-
րական օրէնքները ընկճուած են , եւ զմեզ ճնշող
ձեռքերը դադրած , ներկայն մեզի համար արչա-
լոյս մը ըլլալ վստահ եմք , քանի որ ժամանակը
մեզ ազատութեան հրաւէր կը կարգայ . այլ մինք դեռ
անզօր , դեռ համրաքայլ , առաջնորդի կարօտ ենք եւ
ապաստան կը խնդրենք մեր քայլերու զօրութեան ,
զի վաղեմի կարկամեալ վիճակէն չենք կրնար յառա-
ջադիմութեան դիմել յաջողապէս : Ըստ որում պի-
տոյ է մեզ գութ եւ կարեկցութիւն , ապա թէ ոչ ,
տակաւին կոյր ծառայութիւններու զբաղելով , մեր
ողբալի կեանքը պիտի շարունակենք :

Ուստի , սիրելի Քոյր իմ , կը խնդրեմ սոյն կար-

ծիքս նկատողութեան առնելով, մեր վիճակը բար-
ւոքելու մասին ձեր խորհրդածութեամբ ալ զիս գոհ
ընել բարեհաճիք. մեր սեռին վրայ եթէ սխալ կարծիք
մը ունեցած եմ, ձեր ուղիղ գատողութեան կը յանձ-
նեմ զայն ստուգել եւ նախատաւոր գաղափար տալ,

Որոյ մնամ անձկանօք

Ընկերուհիդ

Վիճակակից Քոյր իմ.

Ար գովեմ կարծիքդ՝ որ մեր սեռին յետագէմ կա-
ցութեան վրայ ցաւ զգալով կուղէք պատճառը քըն-
նել, եւ անոր ուղղութեան ելք եւ դարմանը խոր-
հիլ, եւ գլխաւոր պատճառ կուղէք տալ արական
սեռին մեր վիճակին վրայ անդուծ եւ անհոգ ըլլալը.
ուստի եւ զգացմանդ կարեկից գտնուելով՝ կուզեմ
այս մասին սոյն կարծիքս հաղորդել ուշխմութեանդ:

Բնական եւ ամեն սրբազան օրէնք կը պահանջեն
թէպէտ որ՝ մարդիկ միմեանց օգնութեամբ ապրին,
եւ հզօրը միշտ պարտաւոր է տկարին նախատել:
այս բնական զգացումն կարող չէ մարդ ուրանալ,
ուսկայն կը գործուին պարագային եւ պատճառին հա-
մեմատ:

Եթէ կամաւ խելագար մը ուղի մահառիթ վը-
տանդի դիմել կամ իւր ճակտի անգին գոհարը ստ-
նակոխ ընել, կամ սեպհական հարստութեան գան-
ձերը աւագի մէջ ցրուելով՝ թշուառ եւ դժուծ կեանք
ատանալ, միթէ իրաւունք ունի՞ ուրիշէ կարեկցու-
թիւն եւ գուծ պահանջել. կամաւ վտանդի դիմողը

կրնայ օգնութեան ձեռք խնդրել . կոյրը միայն առաջնորդի կարօտ է , եւ կարկամեալը նսպաստող ձեռքի . այն որ կամաւ իւր կորուստը գրկած է , իրաւունք չունենար ուրիշէ օգնութիւն պահանջելու :

Միթէ զգացում եւ դատում չունի՞ այն անձը , չարը բարին , անձին շահն ու մեասը գիտնալու . միթէ բանականութեան ձիրքէ զուրկ տարբեր մարդկութիւն կը կրէ , եւ մտաւոր կազմութենէ թերի ստեղծուած է . ոչ երբէք , այլ « կորուստ քո ի քէն է ով դու , եւ ոչ ոք այնչափ մեասի յայլոց որչափ իւր անձնէ » : Թողունք անցեալը որ կոյր օրինաց սովորութիւններ բռնանալով զմեզ թշուառ կացուցած են . բայց ահա ժամանակիս կենսական ոգին խրախուսելի ձայնը կը հնչէ , արշալոյսը կը ծագի , եւ մենք մեր թմրութեան քնոյ մէջ աչքերնիս չենք ուզեր բանալ , եւ անտեղի երազներով զբաղեալ՝ զմեզ երջանկութեան մէջ կը կարծենք : Ինչո՞ւ մեր սեռը չելլէր սթափելով իրական երջանկութիւնը խնդրել , ինչո՞ւ անտարբեր է իւր իրաւունքները ստանալ , զոր կամաւ ուրանալով նկուն վիճակի մէջ կը կենայ : Ո՞ւր ճակտին ուսման վայելչազարդ պսակը , ո՞ւր բարոյականութեան շքեղ հանդերձը , եւ ո՞ւր է արդար փառասիրութիւնը՝ որոնք մեզնէ շատերուն մտաց մէջ դեռ ծնունդ առած չեն :

Միտելի ընկերուհիդ իմ , այժմ ինչ պատճառ կրնաս գտնել յառաջադիմութեան զուրկ մնալու , հին փիլիսոփայից դարերուն մէջ չճնանք , չհասանք աղջկանց կարգալը օրինազանցութիւն կամ ոճիր համարուած ժամանակին , չճնանք նաեւ լեզունիս սանձուած , աչքերնիս փականք դրած , բարբարոս եւ բիրտ օրէնքներուն տակ , ուր կերպով մը ներելի ըլ-

լար մեր տխուր կացութիւնը : Ահա անցելոյն հետ
քաղդաստմամբ ներկայ ժամանակս ոսկեղէն դար հա-
մարել արժան է մեր սեռին համար , որով նոր կե-
նաց ճաշակ կրնանք վայելել :

Սոյն ներկայի մէջ արական սեռը կղզայ իւր ան-
դամակցին վիշտը եւ անոր բարոյական կենդանութեան
կարեւորութիւնը քաջ ճանչնալով ոչ սակաւ դեղ եւ
դարման նուիրել կը ճգնի . որոց աջակից է նաեւ ժա-
մանակիս յարմար սլարագայն , զի ուրախ սրտիւ կը
տեսնենք օրիորդաց վարժարանները եւ ըստ բաւակա-
նին յառաջագիւտութեան ջանքերը , պակաս չեն ազ-
գասէր լրագրաց խրատոյսներ , եւ ժամանակիս օրի-
նաւոր ազատութեան հրաւէրը , որ խիստ նպաստա-
ւոր միջոցներ կուտան մեր վիճակը բարւոքելու :

Սակայն չենք կրնար ըսել թէ մեր սեռը բոլորո-
վին անլուր է ազատութեան ձայնին (ի բաց առնե-
լով մասնաւորները ,) շատերը լսեցին զայն եւ գրկե-
ցին ազատութիւնը . եւ ինչպէս , իբր խելահեղ եւ
մոլեգին աւելի իւր վնասուն դիմելով չէ թէ շահուն .
այսինքն բարոյականութեան եւ խոհականութեան
սանձը խզելու առիթ սեպելով փոխանակ իւր օրինաւոր
պաշտօնը կատարելու՝ իբր պակասամիտ խաղալիք ը-
նելով զայն բարեպատեհ միջոցը անարգութիւն ստա-
ցու :

Թող ներուի մեզ ըսել թէ՛ ունինք ազատասէր-
ներ՝ որ շատ անպատեհութիւնք իբր ազատամտութիւն
կը գործեն , ունինք անխորհուրդ բանագէտներ , ի-
մաստնաձեւ իմաստակներ , թեթեւամիտ աշխոյժներ ,
սեթեւեթ զարդերով անվայել հոսպտանքներով պար-
ծող սնապարծներ , քսակնին Եւրոպացւոց գանձին տու-
ժող կամաւ խելագարներ եւալն եւայլն , որոց ձեռք

կը յաղթահարի ցանկալի ազատութիւնը զոր անուատեհ ընթացից միջնորդ առած կը գործեն . ազատութեան զայն անգին գանձը՝ որ արժանաւոր ձեռքերով վեհ պաշտօններ կը կատարէ , եւ անարժան անձանց մոլութեան առիթ է :

Ունինք շատեր՝ որ տակաւին անզգայ են ժամանակիս աւետաւոր հնչման , եւ շատեր՝ որ ազատամտութիւնը եւ լուսաւորութիւնը թովչական ձայն կարծելով ականջնին կը գոցեն , իրենց կամակոր օրինաց զայթակղութիւն սեպելով , կենսական բաղձանքներէ դուրկ , իրենց աղետալի վիճակացը անտարբեր , թշուառութեանց գոհ , կամաւոր գերի եղած տգիտութեամբ , եւ մեքենաբար կասլրին :

Եւ ահա մեր վիճակը թշուառացնող մենք ինքնին եղած ենք ուրիշ շատ կերպ անպատեհ միջոցներով՝ որոնք ուրիշ յօդուածով յիշել կը պարտիմք :

Ուստի, վշտակից Բարեկամս, ժամանակիս պարագաները յաջող նպաստներ կը նուիրեն մեզ՝ եւ ալ գերի չենք բռնաւոր իշխանութեանց տակ , կաշկանդեալ չեն մեր կենսական զօրութիւնները , պէտք չէ մեզ կոյր կացութեամբ դեգերիլ . բայց են յառաջադիմութեան ասպարէզներ , մենք տակաւին յետադէմ կացութեան մէջ կը հեծենք , քանի որ մեր ջանքերը չգործածենք մեր բնական ձիրքերը ուրանալով մարդկութեան յոռի մասն կը կոչուինք , եւ արական սեռին իբր բեռ մը համարուելով , անարգանաց արժանի ենք :

Ահա պատճառները՝ որ արական եւ իգական սեռին մէջ մեծ խտրութիւն կը կազմեն , ընդ որ յոյժ կը վշտակցի ազատասէր ոգիդ , որոց համակարծիք :

Բարեկամուհիդ

Ճշմարտախնդիր բարեկամուհիս

Մեր սեռին արդահատական վիճակին նկատմամբ կրած արտոնութեանս դարման հանդիսացաւ՝ երբ ձեր խորհրդածութիւնը դրաւ որ միջոցաւ ընդունելու պատիւ ունեցայ : Ահ նա իմ տխուր ձայնիս արձագանք : երբ կը տեսնեմ որ բազդակցուհի Բարեկամս մեր ցաւալի կացութեան վրայ կարեկցութիւն զգալով սրտադին կը բողոքէ շատերու անտարբեր կացութեան վրայ՝ որ ժամանակիս շնորհաց արտօնութիւնը չարաչար դործածելով մեր դժբազդ կեանքը շարունակել կուզեն , այսինքն շնչաւոր մեռելութեան մէջ ապրիլ :

Արդ՝ իրաւացի կը գտնեմ խորհրդածութիւններդ՝ զի մարդ իւր իրաւանց տէր ըլլալ պէտք է , եւ քանի որ իւր իրաւունքը չպահպանէր՝ ուրիշէ պահանջելու իրաւունք չունի . բայց, Սիրելիդ իմ , տակաւին մեր սեռը իւր կատարեալ իրաւունքը չկրնար պահել՝ քանի որ բոլորովին օրինաւոր ազատութիւն գտած չէ . զի մէկ կողմը դեռ տգիտութեան սեւադէմ իշխանը եւ մէկ կողմէ բռնութեան սանձ կը կրէ : Թող ներուի մեզ ըսել թէ՝ արական սեռը գրէթէ կէս մասամբ տգիտութեան մէջ ըլլալով՝ չյարգեր զայն ազատութիւնը՝ որ զինքը մարդկութեան սահմանը կառաջնորդէ , որով իգական սեռը նուաճելով չզօրէր իւր սուրբ իրաւունքը վայելել , քանի որ դերութեան վանդակին քանալին նոյն տեսակ անձերու կծկեալ ափին մէջ է , եւ ազատասէր կիներ այն լուծին հպատակելու ստիպեալ է :

Կանայք անազատ եւ տղէտ պահելու գաղափարը շատ հին ըլլալով բոլորովին ուղղուելը դժուար է ,

« Զի հնայեալ ախտաւորութիւնս դժուարաւ բժշկի »
մեր սեռը իբրեւ տարբեր էակ մը նկատուիլը հին եւ
արմատական է . բարբարոս ազգերու հնարած ,
այսինքն Հնդկային , Հրէական եւ հեթանոտական , ու
բոց ապացոյցները աւելորդ է կրկնել , այսինքն ոչ
իբրեւ խնայական էակ կատարեալ մարդկութիւնս կրող՝
այլ իբրեւ արական սեռին սին ստուերը , եւ անոր
կամակատար գերինս . ասոր համար էր մեռած այրին
հետ ողջ կիներ թաղել , կանանց համար աղօթարան
հաստատուած չէր , անոնց համար երկինք չկար .
անոր համար կիները արանց հետ հաց ուտել , եւ ըն-
կերական կեանք անցունելէ զրկուած էին , եւլն . եւլն :

Եւ ահա այս սոսկալի նախասլաշարմանց թափ-
թըփուքը դեռ կը տիրէ : Երթանք Ասիոյ եւ Թրակիոյ
նաեւ Հայաբնակ քաղաքներ՝ որ վշտալի Հայուհիք
տակաւին բարբարոսական ատելի օրէնքներուն տակ
կը հեծեն . եւ ինչո՞ւ հեռուն երթանք , քանի որ լու-
սաւորեալ կոչուած մայրաքաղաքիս մէջ ապացոյցներ
չատ ունինք : Ասան զի արական սեռին շատերը խիստ
հաստատ կերպով համոզուած են թէ՛ կանայք բըռ-
նութեան տակ սլահելը անհրաժեշտ օրէնք է , եւ
թիւր ըմբռմամբ կը կարծեն որ՝ եթէ անոնց ազատու-
թիւնս տրուի , իրենց սուրբ իշխանութեան սանձը
ձեռքէ կելլէ . ըստ որում խիստ օրինօք կուզեն դա-
նոնք բռնութեան տակ սլահել , եւ գերիաբար գոր-
ծածել . իրենց կոյր տգիտութիւնը ջներէր դիտնալ
թէ՛ եթէ զանոնք օրինաւոր ազատութեամբ դաստի-
արակած ըլլան , աւելի անոնցմէ յարզանք եւ սլատիւ
կրնան ստանալ . անոնք փոխանակ ակամայ կոյր ծա-
ռայութիւնս ընելու՝ անձնանուիրական սիրով պիտի
ծառայեն , զի առաւել մտօք ամուսնական սուրբ լի-

րաւունքը պիտի ճանչնան եւ այրերը չէ թէ իրենց
քոնաւոր իշխան, այլ իբր ընտանեաց տէր, գեր-
դաստանաց խնամակալ, անձին շուք եւ փառք ըլ-
լալը ճանչնալու կարողութիւն ունենալով՝ իրենց այ-
րերուն փոխանակ ակամայ հնազանդելու, պիտի
սլաշտեն զանոնք: Եւ ահա զայս կարողութիւնը ու-
նեցող այրեր շատ քիչ ունինք դժբաղդարար, որով
մեր սեռը տակաւին դանդաղ կերթայ յառաջագիմու-
թեան մէջ: Ո՛հ, ողբալ արժան է այնպիսեաց վրայ
երբ կը լսենք շատերէն որ կանանց դաստիարակութիւնը
կատեն, նոյն կարծիքը շուտ տարափոխիկ կը լլայ հա-
մակարծիք մտքերու մէջ, Ս. դօթագիրք միայն կարդալը
բաւական է ըսելով զանոնք երջանիկ կեանքէ կը զըր-
կեն: Մեր սեռը ցաւակցութեան արժան է քան
թէ մեղադրանաց. անմշակ երկրէն ինչ բարիք
կը յուսացուի, քանի որ անոր կարեւորութիւնը
դժացող եւ խնամող ջանքեր կը պակսին, եւ մեք
յանիրաւի սոգէտ եւ ստորին անուն կամ անարգանք
ժառանգած ենք, եւ իբրեւ տարբեր մարդ ձայն
չունինք ընկերականութեան իրաւանց մէջ:

Շատ անգամ տեսած ենք որ կին մը իր այրէն
աւելի խոհական, աւելի նախատես եւ աւելի ամուս-
նազէտ է, բայց ոտիպեալ է կամաւ կուրօրէն հնա-
զանդիլ իւր մօլի այրին. զի պէտք է ըստ կոյր օրի-
նաց կինը լեզուահատ թռչուն ըլլայ, եւ այրը թէ-
պէտ ազուա՝ պէտք է ինքը կուչէ եւ խրոխտաբար
իշխէ:

Ուստի իմ կարծիքս այս է, սիրելի Քոյր իմ, զի
պէտք է մեր մէջ գաղափարներ ծաղկին, որոց սլաշ-
տօնեայ ըլլալ պարտին տաղանդաւոր անձինք, օրինա-
ւոր միջոցներով շարժեն թմրեալ միտքեր, խոհեմու-

թեամբ իրենց աղատութիւնը սրահն , դաստիարակութեան հրաւէր կարգան , ընթերցարան եւ Խորհրդարաններ կազմելով սրտի եւ մաքի հետ խօսող ուսմունքներ սորվին , որով կարող ըլլանք յառաջագիւթութեան քայլեր շարժել եւ մարդկութեան անուն ժառանգել :

Որոյ մնամ անձկաւէտ Հայուհիս

• • • • •

Աղետակից մտերմութիւն ի՛նչ ,

Աղետից ենթակայ եղող սրտի մը ախորժելի չեն զուարճանաց ձայներ , քաղցր դաշնակներ , այլ համակիր սրտերու կարեկցութիւնը միայն սփոփանք եւ մխիթար են : Որով սիրտ առած իւր լուիկ ցաւերու յիշատակը նոյն վշտակցին յայտնել միայն կը փութայ , ըստ այնմ ոչ տարբեր մխիթար կընծայուին մտերմութեանց նամակները՝ ոչ տխուր սրտիս արձագանքն է , եւ թելադրէ զիս աղեացս տխուր հարերով դարձուածել իրեն :

Ազնիւ բարեկամս , չենք կրնար ուրանալ թէ ի վաղուց մեր սեռին բարոյական իրաւունքը բարբարոսական օրէնքներու զոհ եղած է . յայտնի է որ մարդկանց հզօր կոչուած մասը փափուկ սեռին յատկութիւնները չճանչնալով իբր անզօր տկար եւ անախտան համարած եւ ապօրինաւոր իշխողութեամբ զայն նկունքրած եւ ստորնացուցած է :

Մենք չենք ուզեր ըսել որ՝ կանանց սեռը յար եւ

Նման արանց բոլոր կարողութիւնը ունի, սակայն
բնութիւնը ամեն էակաց մէջ որոշ յատկութիւններ
սահմանած է, որ մէկգլմէկէ տարբերութիւններ կը
կազմեն. կանանց սեռն ալ իւր որոշ յատկութիւնն
ունի, որ շատերէն չճանցուելով եւ ըստ բնութեան
չհրահանգելով անոր մնացած է. շատերը թիւր տրա-
մաբանութեամբ անտեղի փաստեր կը գտնեն կիները
պարսաւելու, զորօրինակ անոնք զինավարժութեան
եւ մրցման յարմարութիւն չունին, ինչպէս արք մի-
այն, ուրեմն կիները մարդ չեն. այս թիւր հետեւու-
թիւն է, զի կան այրեր ալ որ երբէք նոյն պաշտօ-
նին կարող չեն, ուրեմն . . . : Ուստի ասոնք մէկ
կողմ թողելով մեր կարեւոր կէտին գառնանք, ահա
մեռ սեռը տգիտութեան մէջ թմրած ըլլալով չզգար
իր վիշտերը, քանի որ չսթափի դարձանը ինդրել,
անտարակոյս է որ անարդ նկուն ըլլալով ուրիշները
անոր բռնաբար կիշխեն: Բնութիւնը չէ տուած ի-
րեն հզօր եւ յաղթող բազուկ, բայց շնորհած է ա-
զատ լեզու, ազատ խորհուրդ եւ ազատ կամք, ո-
րով կրնայ յիմարական ախտերը բուժել, յաղթահա-
րութիւնք ամօքել, իր բռնութեան լուծը քաղց-
րացնել, եւ խոհեմութեամբ իր յաղթանակն ստանալ:

Թողլով անցեալը « Պարտ է վարուիլ ըստ ժա-
մանակին » կոյրին համար մեռած է Տիեզերաց վա-
յելչութիւնք, եւ խուլին համար ալ ամեն ախորժե-
լի ձայն. ըստ որում ներելի էր գրեթէ մեր սեռին
նախնի վիճակը՝ զի պատճառները խստիւ արդիւած
էին զայն վայելից տեսող ըլլալու. բայց ահա ներ-
կային լոյսը նոյն ատելի խաւարը կիսով չափ կը մեր-
ժէ, ինչպէս ամպամած երկինք երբ պարզութեան
նշան ցոյց կուտայ, թուի ամպերը կը նղրանան,

ուրերք ուրերք արեւու նշոյլներ կարճակեն՝ եւ աչաց տեսութիւնք իրեն կը ձգէ : Ասանկ ալ այժմ կոչա զաղափարաց բռնի խաւարը կը մերժի , եւ աղատութեան լոյս կը ծագի . լուսաւորեալ ազգաց օրինակը տարածուելով շարժառիթ կըլլայ շատերու , զի հնասէր Հրէայն , բարբարոս այլազգիք անգամ իրենց հին սովորութեանց արատները նշմարելով՝ ըստ կարի վաղեմի դրութենէն կը փոխին . այն շնորհիւ է որ՝ ներկայ քաղաքականութիւնն մեծ շարժմամբ հինէն կը տարբերի , եւ մեր սեռն ալ իւր պարզեւէն անմասն ձգած չէ : Նոյն շնորհիւ է որ՝ Արական եւ Նգական սեռի տարբեր եւ բարոյական խտրութիւնը կը վերնայ , եւ կը ճանչցուի թէ բարոյական պատասխանատուութիւն ունեցող էակ՝ չէ թէ արական սեռին սին ստուէրն է , եւ այն շնորհքէն զուրկ ժողովրդաց մէջ է որ տակաւին նոյն սոսկալի բարբարոսութիւնք կը տիրեն : Ասով է որ այժմ նոր փիլիսոփայութիւնը օրինաւոր արտօնութիւն կուտայ մեզ աղատ լեզու եւ ձայն ունենալ , եւ անով է որ նախապաշարմանց թափթփուքին հասանք՝ չէ թէ ամբողջութեան , որով մեր սեռը կրնայ աղատ շունջ առնելով իւր շահերը վայելել , եթէ սրտով ջանայ եւ աշխատի :

Ահա իմ դիտումս ալ այս է թէ՛ բաւական է որ մեր սեռը զինքը կր՛ծ ելու զգացմունք ունենայ , որչափ արական սեռը կզգայ իւր դաստիարակութեան վրայ , զի անձին պաշտպանութիւնը նախ իրեն կը վերաբերի՝ յետոյ ընկերին , եւ ամէն ջանք իր սեռահականութիւնը հայթայթելու մասին զօրաւոր է՝ քան թէ ուրիշի մը : Թող կարգայ , գրէ եւ լուսաւորի . լարախաղին , խեղկատակին նման Եւրոպացւոց շուքին հետեւելուն տեղ՝ թող անոր ճիշդ օրի-

նակին հետեւի • ինչո՞ւ տակաւին կա՛նակոր օրինաց
կը հպատակի, ինչո՞ւ անատոյդ իրերու տղայաբար
կը հետեւի, ինչո՞ւ դանդաղութեան մէջ լքեալ
ուրիշէ ապաստան կը խնդրէ, ինչո՞ւ վայրա-
պար գործերու ծառայութիւնը ազատականէն նախա-
պատիւ կը դասէ, որով այրեր իրաւունք ունին ա-
զատութիւն տալու զգուշանալէ, քանի որ շատերը
չարաչար կը գործածեն զայն, որոց փորձերը յայտ-
նի է եւ բացատրելը աւելորդ • Անժխտելի օրէնք է
թէ՛ ամեն անհատ իւր իրաւունքը եւ պարտքը պէտք
է ճանչնայ, եւ օրինօք գործագրել ջանայ, մէկը որ
ապօրինաւոր կիշխէ՝ միւսը պարտաւոր չէ կուրօրէն
հպատակիլ, եւ բարոյականութեան զէնքով պէտք է
իւր բռնութեան սանձը խզէ յաղթահար ձեռքերէ,
երկուքը միատեղ խորխորատ չլինկնալու համար • Թող
միանայ ընկերասիրութեան ոգւով, զտի դաստիա-
րակութեան բովին մէջ, աջակցի խրախուսանօք եւ
յառաջողիմութեան սահմանին մէջ շարժի եւ ազատ
քայլեր առնէ •

Ուստի, ընկերասէր Ֆարեկամուհիս, այս խօսքե-
րով չեմ ուզեր յուսահատ եղերերգու ըլլալ սիրելի
Ֆերցս՝ բարոյականութեան մէջ իբրեւ մեռեալ նկա-
տելով զայն, այլ իբր տկար ախտաւոր տակաւին կե-
նաց ենթակայ՝ որոց կենդանութեան ջերմ իղձը
կրելովս՝ կուզեմ սթափելու ոյժը աղգել իրեն • Հա-
ռաչանքներս նուազիչ չեն սրտիս՝ այլ կազդուրիչ եւ
յուսաբեր մրմունջներս չեմ ուզղեր զգայազիրի սիր-
տերու, այլ կենդանի եւ զգայուն • կզգամ յոյժ վըշ-
տակրելովս, քան թէ լռութեամբս • Զի գիտեմ թէ՛
կզգայ այն, եւ բաւական է • զի զգալի ցաւը ըն-
դարմացեալ ցաւէն աւելի առողջութեան ենթակայ

է • բաւական է որ օրէ օր անշնչութեան միտու մ չու-
նենայ, բաւական է որ շարժի եւ իր դարմանը խնդրէ :

Մխիթարութիւնք, տենչալի Բարեկամուհիս, զի ուր
ուրեմն ներկային շնորհիւ մեր սեռը պիտի արթննայ
եւ գեղեցիկ միջոցներ պիտի խնդրէ երջանիկ կեանք
մը ստանալու՝ որոց ըղձանայ ուշիմութիւնդ,

Ընդ նմին Ձերդ

Բարեկամուհի

• • • •

Միրելի Քոյր իմ .

Յոյժ կը յարգեմ կարծիքդ, որ մեր սեռին տը-
խուր վիճակին վրայ իբր անյոյս եղերերգու չէք ու-
զեր ըլլալ, այլ խրախուսական ձայն հնչելով, զա-
նոնք կենդանական շարժման կոչելու յոյսը կղզաք,
եւ բարոյական կենաց դարմանը կը խնդրէք • ըստ
որում եւ ես իբր անդամակից նոյն մարմնոյն կուզեմ
զղացած ցաւերս յայտնել, եւ ապագայ յուսով կը
բաղձամ մեր վրկութեան միջոցը խորհիլ :

Ս,հա ցաւօք սրտի կրնամ ըսել որ՝ մեր սեռին
մեծագոյն մասը տակաւին մահառիթ քնոյ մէջ՝ ու-
ղիղ կենաց ճաշակը չեն զգար, աչքերնին տգիտու-
թեան մշուշով պատած՝ չեն ուզեր ցանկալի լոյս
տեսնել, ազատութեան երջանիկ ձայնը չեն լսեր,
կամ չարաչար կը գործածեն զայն : Ուստի ըսածնե-
րուս ապացոյց կուզեմ սալ հետեւեալ պատմու-
թեամբս, որոյ ներկայ էի խնճոյքի մը մէջ գտնուե-
լովս :

Տարեգարծի մը պատճառաւ հիւրընկալութիւն մը տեղի ունեցած էր ազնիւ ընտանեաց տան մը մէջ, ուր օրինաւոր յարգանք եւ զրօսանք հանդիսականաց ընծայուելէն ետեւ՝ բազմութիւնը մասնաւորած էին այլ եւ այլ սենեակներու ըստ հաճոյից զբօսելու համար։ Տեղ մը խումբ եղած էին բաւական թուով տիկնայք եւ օրիորդք, եւ խօսակցութեան կը պարապէին այն նիւթերու վրայ՝ որք տխուր դազափար մը ազդեցին ինձ մեր սեռին համար՝ զոր մեծագոյն մասին վրայ կրնար նկատուիլ,

Տեղ մը ծերուհեաց խումբը իրենց երիտասարդութեան եւ նախնի ժամանակաց վրայ կը ճառէին՝ ներկայ դէպքերու հետ բազդատութիւններ ընելով, ծնողաց խօսութիւնք եւ բռնի իշխանութիւնները, իրենց ամենահլու հնազանդութիւնը եւ այժմեան արդայոց եւ երիտասարդաց ապստամբութեան կամ օրինաւոր ազատասիրութեան հետ շփոթելով եւայլն։ Մէկ կողմը օրիորդաց բաւական բազմութիւն մը նըրբագոյն զգեստներով թիթեռներու նման կոստոստէին, եւ ուրիշ հանդիսական տիկնանց բաւական բազմութիւն կային հոն։ Երիտասարդուհի մը ներս մտաւ ձեռքը պատկերազարդ տետրակ մը բռնած, « Ս. յս ամսուան (մօռէլը) առի՞ք » ըսաւ։ « Ոչ », ըսին շատերը։ « Ս. հաւասիկ », ըսաւ, ձեռքի տետրակը ցոյց տալով, եւ բոլոր երիտասարդուհեաց խումբը վրայ դարձան ջերմ համակրութեամբ, հիւթաւոր ծաղկանց վրայ հաւաքուող մեղուներու պէս, ոչ թէ կենսական մեղր նիւթելու . . . եւ սկսան խորին գննութիւններ ընել։ Մէկը երկար դիտողութենէն վերջը, գրեթէ տխրելով, « Ս. յս անդամ գլխարկի նոր (մօտա) չկայ, որ անհամբեր կսպասէի, իմօ շատ չնեք

առի՝ բայց կարծեմ հին (մօտան) է եղեր, գոյնն ալ
դէմքիս շատ չինկաւ, կուղէի շուտ փոխել, բայց
բազդէս նոր բան մ'ալ չկայ, ետ խաւրեցի շառաւ,
եւ շատ վարանման մէջ եմ» ըսաւ հառաչ մը դսպե-
լով: Միւսը կրկնեց « Հագուստի շատ աղւոր ձեւեր
կան, բայց ճիշդ (մօտէլին) յարմարցնող (մօտիսթրա)
չգտայ» : « Մերը շատ աղւոր կը ձեւէ, ըսաւ միւսը,
բայց դէշը այն է որ շուտ չհասցնէր, անցեալները
(Ֆիստան) մը տուի, մինչեւ որ բերաւ, նոր մօտան
ելլելով չկրցայ հագնիլ այն» : « Յիրաւի, ըսաւ միւս
մ'ալ, այս մասերուն շատ կը նեղուինք, մեր հոգե-
րը օր օրի խիստ կը ծանրանան, մեր ծախքերը ան-
յարգի կըլլան, եւ սրտերնուս հաճոյից համեմատ
հանդերձ չենք կրնար հագնիլ. սիրելիք, ըսաւ, անց-
եալ օր մէկը տեսայ որ զմայլելու կերպով հագուս-
տը վայլած էր, այնպէս ձեւ մը ունէր՝ որ անկարելի
բան է մեր հագնիլը. մոխրագոյն մետաքսեայ
(Ֆիստան) մը ծանր տանդելներով, այն աստիճանի
ձեւաւոր՝ որ շատ պերագանց էր, մէջքին ամենա-
խիստ բարակութիւնը եւ բոլոր ձեւին համեմատու-
թիւնը զմայլելու բան էր. ծանր վալանսի թիկնոց մը
ուսերուն վրայ առած՝ որ մէջքին նրբութիւնը եւ բո-
լոր գողտրիկ ձեւերը առանց արգիլելու շքաւոր կեր-
պով ցոյց կուտար, գլխարկը տեսնելու կարօտ բան
էր. կարծես թէ կը թռէր ծաղկանց թարմութեան
հետ ժապաւէններու փայլուն գոյնը՝ եւ օղածածան
փետուրը՝ հրաշատես պարտէզի մը կը նմանէր. այս
տեսնելով բոլոր զգեստներս աչքէս ելան, եւ համոզ-
ուեցայ որ մենք անոնց քով շատ ստորին եւ կոշտ
կերեւանք, եւ այն կլինը երեւելի բանքէնի մը կին է
եղեր» :

Այս նիւթին վրայ խօսակցութիւնները բաւա-
կան երկարեցաւ : Աւստի եւ ես մտախօհ եղայ , որ
մեր տիկնայք զարդարանքի ջերմ հակումէն չէ թէ
հաճոյք կզգան , այլ քսակամաշութեան հետ ալ խիստ
սրտմաշուք եւ անձկութիւն , որ իբր համաճարակ
ախտ մը տարածուելով ընդհանրութեան մէջ թէ անձ-
նական թէ բարոյական մեծ վնասներ կը պատճառէ :
Ներեցէք Տիկիններ , ըսի , սոյն ընտանեկան խօսակ-
ցութեանց մասնակցիլ եւ ինձ , ընտանեկան կըսեմ , որ-
պէս զի ներելի ըլլայ ինձ նաեւ խնդրելով որ պահ
մը նկատողութեան առնուի եթէ կը հաճիք : Շատ ան-
գամ բողոքներ եւ դանդառներ լսուած է մեզնէ որ
արանց սեռին քով կատարեալ համարումն եւ յարգանք
դատած չենք , ազատ ձայն եւ իրաւունք չունինք խօ-
սելու եւ դործելու , այլ անոնք զմեզ տկար եւ ան-
զօր դատելով մեր ազատութիւնները կը զլանան , եւ
զմեզ իբր պակասամիտ նկատելով տղայաբար միայն
կը խնամեն , առանց կատարեալ մարդկութեան պա-
տիւ ընծայելու . ասոնք շատ ճիշտ են , սակայն մենք
պատճառներ տուած ենք եւ կուտանք անուրանալի
կերպով , մեր բանաւոր խորհուրդները եւ բաղձանք-
ները , առանց իրաւացի , կամ օրինաւոր կերպով գոր-
ծածելու՝ պարասլ իրերու վրայ կշեղեցնենք , ամեն
իրաւանց յոռի ծայրը ընտրած ենք , որով մեր կեանքը
առանց հաճոյից ծանրացուցած ենք : Քաղաքական կե-
նօք կասրինք , սոյնպիսի կերպով ուրկէ ծանր բեռն
կզգանք առանց չափաւորին հեշտութիւն , եւ պարզ
կենաց անմեղութիւնը եւ ազատութիւնը վայելելու :
Մենք եթէ արանց խոհականութեան եւ կատարելու-
թեան նմանիլ կուզենք , պէտք է խոհեմութիւն ընտ-
րենք ամեն գործի մէջ . սիրելի Տիկնայք , նախ խոր-

հելու ենք թէ, ի՞նչ կը նշանակեն մեր գոյնզգոյն ըզգեստները, սեթեւեթ զարդարանքը եւ բոլոր շիկագոյն եւ փալփուէն երեւոյթները որոնք զմեզ հտպիտ մը խաղալիք, կամ տղայ մը կընծայեցնեն, եւ որոնք տղայական գաղափար կամ համոզումն կը յայտնեն :

Խորհինք անգամ մը թէ՛ որքա՞ն խոհական խելքերու դէմ է մեր անպատեն զարդարուիլը, ի՞նչ նշանակութիւն, կամ կարեւորութիւն ունին արանցքով, ոչ այլ ինչ, բայց միայն խորհրդոց սակասութիւն, մինչեւ ցարդ կատարեալ այր մը տեսնուած չէ որ կին մը արտաքին շինծու երեւութէն հաւնած կամ ընտրած ըլլայ, եթէ եղած է, իմաստակներու գործ է՝ եւ հետեւութիւնը բարի եղած չէ : Այլ մենք լոկ զմեզ կը խաբենք, եւ պարապ սրտմաշուքներ կը կրենք, մեր անգին կեանքը եւ ժամանակը պարապ կանցնի . . . : Եթէ մենք կը բաղձանք արանց հաւասարութիւն ունենալ շատ մասերու մէջ՝ որ իրաւացի է, նախ պէտք է վեհանձնաբար մեր կերպարանքը նմանեցնել, փոխանակ առասպելեալ թռչունին նման գոյնզգոյն փետուրներով մեր գլուխը զարդարելու, կանանց վայելուչ ձեւով արանց ձեւէն գոյզն տարբեր փեղոյր մը մթագոյն ժապաւէնով մը կամ փոքր փետուրով ձեւաւորած, առանց զարուհը ծաղկանց բաղմութեամբ վրան բարդելու, եւ փոխանակ Մարգարէին ուխտաւոր բեռնաբարձ ուղտերու նման հարիւրաւոր կանգուն շերտերով եւ հազարաւոր ծոպերով ծանրացած շէկ կերպանները կրելու, պարզ եւ մթագոյն շրջազգեստ մը ամեն աստիճանի արժէքով ըստ տեղւոյն հագնելու համար, որոնք նոյն պարզութեան մէջ աւելի ազնիւ վայելուչ եւ վեհանձնական կերելին, եւ այն ատեն օրինաւոր հաւասար

րութիւնս պէտք է տիրէ արանց եւ կանանց մէջ : Աւ-
վատան եւմ որ այն ատեն արքայ մեր խոհականու-
թեան նշանը տեսնելով զմեզ պակասաւոր նկատելու
կարծիքը պիտի փոխեն , եւ կատարեալ մարդկութեան
պատիւ եւ յարգ պիտի շնորհեն» : «Մափահարութիւն»
ըսին մէկ քանին , ոմանք հեղնութիւն ձեւացուցին ,
ոմանք լուռ մտախոհութիւն ցոյց տալով ըսին , «Յիրաւի
շատերս կը փափաքինք պարզասիրութեան , բայց ընդ-
հանրութիւնը պէտք է հաճի , ապա թէ ոչ բացա-
ռութիւն չենք ուզեր ըլլալ» : «Այսպիսի ծիւրական ախ-
տէ մը բուժելու համար , ըսի , (որ ընդհանրութեան ,
մանաւանդ խոհական մասը աղամայ հետեւելով միշտ
կը վշտակցի եւ կը բողոքէ) պատճառ եւ առաջնորդ
ըլլալը չէ բացառութիւն , այլ մեծանձնութիւն է ,
եւ իբր գիւցազնուհիք սարքենեայ պատկներու ար-
ժան կյուսանք եւ կմաղթենք : Ներեցէք տիկնայք ,
եթէ կարծեաց դէմ խօսեցայ , դիտէք որ ինչպէս ա-
մեն մարդ ազատ է իւր կարծիքը յայտնել , նոյնպէս
այ ազատ է լսել» :

Աւստի այս նիւթին վրայ քիչ մը հակասական
կարծեաց ցոյցեր յայտնուելէն վերջը երկոտասարդ մը
ներս մտաւ , եւ տիկնանց քաղաքավարական յարգան-
քը նուիրելէն վերջը ըսաւ , « Ներեցէք , սղնիւ Տիկ-
նայք , ձեր խօսակցութիւնը արգիլեցինք , կերեւեր որ
շահաւոր նիւթի վրայ էր՝ եթէ այնպէս է մեզ ալ հա-
ճելի է լսել» : «Բայց մեզի համար միայն» ըսաւ մէկը
զմծիծաղով մը : « Աերեւի թէ մօտայի վրայ է » ըսաւ
երկոտասարդը : « Այո , յարեց ուրիշ մը , մեր գործերը ի՞նչ
կրնան ըլլալ , եթէ ո՛չ մեր պիտոյքը հողալ եւ կա-
տարել» : Աւրիշ մ'ալ յուզեալ կերպով մը պատասխա-
նեց , որ մինչեւ այն ատեն խօսքի մասնակցած չէր :

«Ազնիւ Պարօն , հարցուցէք թէ ընտանեկան պիտոյից որ մասն է ձեր ընտրածը , նիւթականը թէ բարոյականը» : «Անշուշտ երկուքն ալ , յարեց երիտասարդը , չենք յուսար որ այժմեան ազատամիտ եւ կրթեալ ազնուուհիք բարոյականի մասին անտարբեր դրուսուին , ընտանեկան գլխաւոր պարտքը ճանշնալով , ընտանեկան կրտսմ բոլոր ազգը ընտանիք մը նկատելով եւ յուսալով որ ազգասիրական գործեր ալ կրնան կատարել , եւ կերեւի որ այս կարեւոր կէտին վրայ դբազած էին ներկայ Ազնուուհիք , եթէ այնպէս է շարունակութիւն կը խնդրեմ » :

«Այո՛ , շատ կարեւոր իրաց վրայ , ըսաւ երիտասարդին հետ խօսողը , հեղնական ժպիտով մը , նորածեւութեան եւ պարզասիրութեան ջերմ փափաքը կարեւոր մասը կը զլանայ մեզնէ , որ մեր իրական բարիքներէն զուրկ՝ կորստականին միայն կը ծառայենք (հեռի մեզնէ) նոյն մոլի եռանդը այն աստիճան դրբաւած է մեր երիտասարդուհեաց ողին՝ որ ազատասիրութեան յոռի ծայրը շեղելով՝ ամեն անպատեհութիւնք իբր լուսաւորութիւն կը դործեն , շխտակը ըսելով մեր կիները խեղկատակ կապիկներ դարձան , խոհեմութիւն վեհանձնութիւն չկայ շատերուն վրայ , այլ ծաղու արժան են . դոցենք այս խօսքերը» , ըսաւ եւ երկար շունչ մ'առնելով լռեց :

Երիտասարդը պատասխանեց , «Տիկին , ամեն բան նախ իւր թերութիւնը կուեննայ , ժամանակն ալ այնպէս է , բայց բաղձալին այն է՝ որ ճշմարտութիւնը մեծագոյն մասամբ ճանչցուի , եւ ուղղուի տակաւ . ինչպէս ներկային մէջ ձեր մեծագոյն մասը օրինաւոր ազատասիրութեան իղձ զգայով կուղեն լուսաւորութիւն տարածել դատտիրակութեան միջոցաւ , որ ա-

պագային յոյսը կապահովէ» : Խօսքին վախճանը չառած անդիէն դեռահաս կին մը ջերմ հակուսով մը խօսքի նետուեցաւ , եւ կերեւէր որ երիտասարդին հետ խօսող երկցագոյն տիկնոջ հարսն էր :

Այս նորատի կինը խիստ բաց գունով շրջազգեստ մը հագած էր հարիւրաւոր կանգուն շերտերով եւ ժապաւէններով բարդուած , ուսերը բազկաց կիսով չափ բաց էին ամենանուրբ շղարշէ մը դատ . գլուխը մեծ ճգա՛ւք զարդարուած , ուր աշտարակածեւ մազերուն խոնութեան հետ ճակատին դանգրածեւ հոպուպիքը առատօրէն շրջապատելով՝ փոքրիկ դէմքը անհեղետ գլխոյն հետ հակապատկեր էին , եւ բոլոր անհաճոյ հտպտանաց խուռն առատութիւնը անձին վրայ կերեւեր . պարզ եւ վայելուչ ազնուակերպութիւնը կարգիլէր , նաեւ իւր անպատեհ սչրանաց հետ, շարժումներն ալ աւելի թեթեւօլիկութիւն կը յայտնէին քան թէ աշխուժութիւն : Ուստի խօսքը իւր կեսուրին ուղղելով ըսաւ , « Տիկի՛ն , ձեր կարծիքը կուզէք պաշտպանել ըսելով որ՝ այսինքն ազատութիւնը կանանց մոլութեան կամ պակասութեան առիթ կուտայ, այն ազատութիւնը , այն իրաւունքը կըսեմ, որ նախնի ժամանակը բռնաբար մեզնէ արդիլած էր . այժմ ըստ մասին մեր ստացած ազատութիւնը ձեր ժամանակին հետ բաղդատելով պակասութիւն կը կարծէք . քանի որ մենք այս ժամանակին մէջ կապրինք , պէտք է անոր համեմատ վարուինք : Կուզէք որ մեր նախորդ վայրենիներու պէս լուռ կենանք , աշխարհիս վայելչութիւնները մերժենք , հին օրինաց կուրօրէն հնազանդինք , եւ մեր ազատ բաղձանքները հերքելով դերիներու պէս բռնութեան տակ ապրինք . անոնք անցան , հիմա անանկ կոշտութիւնները ստակ չընէր

ժամանակին եւ բնութեան բարիքները պէտք է վայելենք, հիմայ քաղաքավարութիւն պէտք է, մանաւանդ տիկնանց, ազատ խօսիլ, շարժիլ, դողտրիկ ձեւեր գործածել, ուր որ է զուարճանալ, դարդարուիլ, ասոնք ոչ Աստուած կը սրգոզի եւ ոչ քաղաքականութիւնը կարգիլէ. ասոնք շընող կիները՝ ապուշ, յիմար եւ անմիտ են» . եւ այս կերպ զրուցուած քննի թութակի պէս կարտասանէր շեշտաւոր ոճերով, եւ շատերը համակրութեան նշաններ ցոյց կուտային ծերոց խումբէն դատ :

«Ահաւասիկ կանանց լուսաւորութեան հետեւութիւնը ըսաւ անոնցմէ մէկը, յուզեալ ձայնով մը . եւրանի մեզ որ այս ժամանակէն շահ պիտի քաղենք . ուսմունքը քանի որ շատցաւ, ապստամբութիւն տիրեց, անոր համար ընտանեաց մէջ գժտութիւններ, խուժութիւնք պակաս չեն, մեր քսակներ դպրոցներու համար պարասպ տեղ կը մաշին . հիմայ կիմանանք որ եթէ մեր զաւակները ուսմունք սորվին, մեր դէմ պիտի յանդգնին, փոխանակ մեծերը իշխելու, իրենք զաւակաց պիտի հնազանդին, զի անոնք պիտի ըլլան անձնատէր, կամապաշտ, անխոհեմ, մսխող եւայլն եւայլն : Եթէ այսպէս երթայ, Աստուած ողորմի ամեն . . . » :

Ուստի այն աւուր խումբին մէջ այսպէս անմիտ խօսակցութիւնք տեղի ունեցան, եւ ես նախ անտարբերութեամբ լսելով կը վշտակցէի իւրովի թէ, տակաւին դաստիարակութեան ոգին մեր շատերուն սրտին մէջ տակաւին կենդանութիւն առած չէ, զի ոմանք անոր լոյսէն շլանալով կը քարշին, ոմանք շարաշար կը գործածեն, ինչպէս դանկադին դոհար մը անբանից ոտքին սակ, որը անոր յատկութիւնը չըզգալով անոր փայլէն կը սոսկայ կը փախչի, եւ ոչն

ալ՝ զդեասաներով խաղալիք կրնէ : Աւ ես հարկ զգացի մէկ քանի խօսքեր ուղղել անոնց ըսելով :

« Ազնիւ Տիկնայք , քանի որ այս աւուր խօսակցութեան նիւթը մեր վիճակին բարւոքման կը վերաբերի , մեզ ալ ներելի է մասնակցիլ մէկ քանի խօսքով : Մինչեւ հիմայ այս խօսքերէն կերելի որ իրաւունք պաշտպանել կուզէք . անշուշտ կը բաղձաք որ ընտանեաց մէջ սէր եւ միաբանութիւն տիրէ , ձեր դաւակները պարկեշտ , բարի եւ ծնողաց յարգն ու պատիւը ճանչնան , որով ազնիւ սերունդներ ծաղկին , եւ գեղեցիկ դարդ ըլլան գերդաստաններու :

Միթէ կրնա՞ք յուսալ որ՝ առանց ուսման եւ կրթութեան նոյն յատկութիւնները կրնան ստանալ : Միթէ կրնա՞յ մէկը հիւստ արուեստագործ ըլլալ , առանց նոյն գործին կանոնաւոր աշխատութիւն տալու եւ վարժուելու : Ապացոյցի կարօտ չէ որ մարդուս ամեն գործածը մտքին խորհրդէն յառաջ կուգայ , այսինքն ամեն գործեր մարդկան խորհուրդներուն , եւ գաղափարներուն կերպաւորութիւնն է : Մէկ խօսքով աշխարհիս մէջ եղած մեծագործութիւններն յուսաւոր մտաց ծնունդներ են , որ մարդկային ընկերութեան յոյժ կարեւոր եղած է , այն է ճշմարտութիւն , իրաւունք , եւ ամեն բարոյականութեան ձիրքեր : Բայց այն միտքը՝ որ մութ կը տեսնէ , տարակոյս չմնար որ թիւր կը գործէ , ուրկէ տգէտներու մասը կը կազմուի , որոնցմով ընկերականութեան եւ ընտանեաց բիւրաւոր չարիք յառաջ կուգան : Կսկ կատարեալ ազատամիտ , ուսեալ եւ բարեկիրթ անձինք երջանկութեան անդին դոհարներ են երկրի , ինչպէս ակնապարար աստեղք՝ երկինքին , որոնցմէ զուրկ թափուր խաւար է աշխարհ :

Միտքը մարդուս գործերուն առաջնորդ ըլլալով,
ուսման կարօտ է, ինչպէս աչքը լոյսի: Այն որ ու-
ղիղ տեսութիւն չունի, բնութեան զուարճալի վա-
յելքներէ զատ՝ անձը վտանգի ենթակայ է: Յաւալի
զատաւիար է որ ուսմունքը չարաչար կիրառութեամբ
թիւր մոլորութեան առիթ սեպելով, նոյն վսեմ շնորհ-
քէն զրկել ուղէք ձեր զաւակունքը, ինչո՞վ կրնան
բարոյականութիւն ստանալ եւ բնական ձիրքերը
ծաղկեցնել. եթէ անոնք յիմարական վիճակի մէջ
զտնուին, ինչո՞վ կրնան ընտանեկան սէր, ծնողական
յարգանք, եւ ամեն մարդկութիւն ճանչնալ. եւ մի-
թէ դուք կրնա՞ք ծնողական տարժանելի պաշտօննե-
րուն արդիւնքը վայելել: Եթէ կուղէք աչքերնին
գոց պահել որ չարը չտեսնեն, կը յուսա՞ք որ բարիէն
զրկելով չարէն ալ հեռի կը մնան: Օդ, հուր, ջուր
կրնան մահացուցիչ ըլլալ մեզ, մինչդէռ մարդիկ
անանելու համար անոնց անհրաժեշտ կարօտ են: Ա-
րեգակին տօթագին զօրութիւնը ապօրինապէս վայե-
լելով եթէ կիզիչ ըլլան մեզ, միթէ կրնանք չար հա-
մարել զայն, քանի որ նիւթական աշխարհի սքանչե-
լի վայելքն է. այնպէս ալ գիտութիւնը հրաշալի վա-
յելքն է բարոյական աշխարհին: Երկու հակառակ բը-
նութիւն իրարու քով աւելի իրենց յատկութիւնը
կը յայտնեն, ինչպէս լոյսը խաւարին, ձերմակը սե-
ւին եւ բարին չարին քով: Ուստի ձեր որդիք թէ
մանչ եւ թէ աղջկունք, եթէ լաւ դաստիարակուն
եւ մտաց լուսաւորութիւն ստանան եւ չարն ու բա-
րին ուղիղ որոշեն, բարոյականութեան ջինջ ոսկին
ընտրելով պահասութեան կամ մոլորութեան կեղտ նիւ-
թերը պիտի ատեն, եւ իրենց բարքը պիտի զտուին
դաստիարակութեան ընտիր բովին մէջ, եւ ընդհան-

բուժեան փայլ կրնան տարածել, որ այժմ առանց նոյն զօրաւոր հրահանգաց, ընտիր հիւթեր խառն ի խօւսն ամուսն են իբր աւազոյ հետ, իսկ անով կորոշուին իմաստունները՝ իմաստակներէ, զգաստ եւ ժիր անձինք՝ թեթեւամտներէ, խոհականները ապուշներէ, եւ բոլոր օրինաւորութիւնք ծայրայեղութենէ եւայլն :

Ուրեմն լաւ համոզուելու ենք որ՝ գիտութիւնը լոյս ըլլալով, մոլորութեան առիթ չկրնար ըլլալ, առանց չարաչար գործածելու : Ոսկին առաքինի ձեռքերու մէջ Աստուածական պաշտօն կը կատարէ, իսկ չարերուն՝ դիւական : Լոյսը վառելով կրնայ չար եւ բարի գործուիլ, միթէ յանցանքը լուսոյն է՝ թէ գործողին :

Ահա անուրանալի ճշմարտութիւն է որ՝ ուսմունքը լոյս է չարեաց եւ անիրաւութեան պատճառ չը կրնար ըլլալ, այլ անոր պակասութիւնը :

Ուստի մեր ամեն կարեւոր գործերուն նախապատիւը համարելով՝ ջանալու ենք այս սկզբունքը տպաւորել մեր յաջորդներուն պարզ եւ զուտ մտքին մէջ ինչպէս սպիտակ քարտէզին վրայ տպուած նկարը : Եւ իբրեւ գլխաւոր զուարճութիւն, ընթերցման ճաշակը քաղցրացնելու է մեր ընտանեաց մէջ՝ որով մտաց ծնունդներ եւ լուսաւոր դադափարների ծաղկին. ասոնք են ծնողական սրբազան պարտքը, եւ իրենց պաշտօնը փառաւոր ընողը :

Մեր այս խօսքերուն դեռ պատասխան մը կրկնուած չէր, երբ երիտասարդը դրսւանէն լրագիր մը հանեց ըսելով « Այս աւուր ձեր խօսքերը կը հաւատատեն սոյն լրագրին մէկ յօդուածը՝ որ կանանց դատարարակութեան վրայ լաւ դադափար մը կը յայտնէ, »

եւ ակաւ կարդալ : Քիչ մը շարունակելու ատեն ծե-
րուհեաց կողմէն մէկ քանի յօրանչելու ձայն ելաւ ,
եւ տեսայ որ մէկ քանին ալ ձեռքը ճակատը կը մրա-
բէ , բայց կային նաեւ անոնց մէջ որք երիտասարդ-
ներէ աւելի եռանդեամբ կը լսէին . երիտասարդուհ-
եաց խումբէն շատերը դուրս ելած ոմանք երթեւե-
կութեամբ կը շրջէին , եւ այս դասէն ալ շատ քիչե-
րը սիրով կը լսէին , եւ շատերը կերեւէր որ անհամ-
բեր կերպով աւարտման կսպասէին . ուստի երիտա-
սարդը անտարբերութեամբ ընթերցումը աւարտելով
ժամացոյցը նայեցաւ , « Ներեցէք տիկնայք , պայմա-
նաժամա լրացած է ըսելով » բարեւեց եւ մեկնեցաւ :

« Այս , ըսաւ մէկը , տղայութեանս ես շատ փա-
փաք ունէի կարդալու , եւ բաւական աշխատեցայ ,
երբ քիչ մը չափահաս եղայ , մայրս զիս դպրոցէն հա-
նեց տնական պիտոյքներս հոգալու համար , որով գիրս
կարդալս մոռցայ , հիմա շատ կը ցաւիմ , եւ նորէն
սորվիլս անհնար է » : Այս ըսողը դեռ քսան տարե-
կան չկար , եւ յայտնի էր որ ըսածը կեղծ էր , եւ
ուսման սէրը զարդարանքի փոխած էր : Անդիէն ու-
րիշ մ'ալ իր վսեմութեանը արժան չը տեսնելով լուռ
կենալ՝ ուղեց իւր բարձր գաղափարը յայտնել ըսելով
« Յիրաւի , ո՞վ կըսէ որ գիտութիւնը գէշ բան է , բայց
ամեն մարդու ալ օգտակար չէ , սուրը զինուորին
ձեռք կը վայլէ , եւ խորունկ կարդալն ալ մեծ պաշ-
տօն ունեցող մարդերու , չըսենք մինակ կարգաւոր-
ներուն . բայց կանանց համար ի՞նչ կրնայ ըլլալ , որ
մարդոց պէս վաստակի մէջ չեն կրնար գործածել ,
փիլիսոփայ ալ ըլլան , դարձեալ իրենց տանը գործե-
րուն պիտի աշխատին , շատ գիտցողներն ալ կը տես-
նենք կոր . . . շիտակը ըսելով տուներնիս լաւ կա-

աւարենք , զաւակնիս շահենք , եւ Աղօթագիրք մը
կարդալ գիտնամք , մեզ կը բաւէ . աւելին կանանց
համար շատ պիտու չեմ տեսներ» , եւ հեզնութեամբ
մը լռեց : «Լաւ խօսեցաք , Տիկին , ըսի , բայց ներեցէք
մեզ հարցնել թէ՞ խօսելու համար ուղեցիք խօսիլ ,
կամ թէ կարծիք յայտնելու համար . եթէ լոկ խօսե-
լու համար , դիւրին է լսելի ըլլալ առանց պատաս-
խանելու , իսկ եթէ կարծիք յայտնել ուղեցիք , կը պա-
տասխանեմ թէ՞ մարդս ազատ է իր կարծիքը յայտ-
նել , եւ ամեն կարծիք կը յայտնուի , բայց ամեն
կարծիք իրաւացի կամ ստոյգ չկրնար ըլլալ : Հապա
ստոյգ ըլլալու համար բան մը պէտք է , այն է դա-
տողութիւն , այսինքն անոր իրաւ ըլլալուն վրայ խոր-
հիլ եւ ուղիղը խօսիլ , եւ այս յատկութիւնը մարդ-
կանց մտքին գլխաւոր մասն է . ինչո՞վ կրնանք զմեզ
կենդանիներէն սրոշել՝ եթէ դատողութեամբ մեր ա-
ռանձնաշնորհութիւնները չճանչնանք . կենդանին կու-
տէ , կը շնչէ , կապրի , նոյնպէս մարդիկ կուտեն կը շնչ-
չեն կապրին , ուրեմն առանց դատողութեանց կրնանք
ըսել , մարդն ալ լոկ կենդանի է . բայց դատելով եւ
բաղդատելով մարդկանց յատուկ ձիրքերը՝ անոր ա-
ռանձնաշնորհութիւնը ճանչնալով միայն կրնանք ո-
րոշել մարդը կենդանիէն , իրաւը սուտէն , բարին չա-
րէն եւայլն : Մարդուս կարծիքը լոկ ըմբռնումն է ,
եւ ինքնին ուղիղ չկրնար ըլլալ եթէ վարժութեան
բովը չը մտնէ . կարծիքը եթէ աւելորդ համարի կա-
նանց սեռի դաստիարակութիւնը , կամ ուսմունքը ,
անհիմն պատճառներ տալով , բայց դատողութիւնն ալ
կըսէ , ուսմունքը եթէ մտաց լոյս ըլլալով մարդկանց
օգտակար է , ըստ որում մեր սեռին ալ իբրեւ մարդ
օգտակար եւ շահաւոր է : Այս մասին տրամաբանել

հարկ չէ, այլ միայն պէտք է գիտնալ թէ ինչպէս մարմինը առանց հոգւոյ մեռած է, եւ այնպէս միտքը մեռած կը համարուի առանց գիտութեան: Միայն բաւ է մեզ գիտնալ թէ՛ խիստ դառն վիճակ է մարդոց՝ որ անձինս ամենակարեւոր պիտոյքը՝ անձամբ չկրնալով հայթայթել այլոց կը կարօտի. խմաստուն մը ըսած է որ՝ « Մարդոյս ամենէն դժուար երեւցած գործը խիստ դիւրին է՝ երբ բոլոր ճգամք կրնայ ձեռք բերել, քան թէ շատ փոքր գործ մը՝ զոր ուրիշի կամքէն կսպասէ »:

Ի՞նչու մեր առողջ աչքերը գոցելով կոյր զկուրայն ուրիշի հետեւելու տեղ, մեր աչքերը քանալով չուզենք ազատ քայլեր առնել. միթէ՞ կարող են հարիւրաւոր աչքեր մեր մէկ աչքին չափ լոյս շնորհել մեզ. ո՞վ կրնար արեւին գեղեցիկ պայծառութիւնը եւ աշխարհիս սքանչելի տեսարանը մեզ նկարագրել՝ եթէ մեր աչքերը անլոյս ըլլային. այսպէս մարդոյս ներքին եւ ոգեղէն բարիքները չենք կրնար զգալ՝ եթէ մեր միտքը ուսման ճաշխարհիկ լոյսէն զուրկ ըլլայ:

Ո՛հ, ինչպէս անբացատրելի է կոյրին աղետալի վիճակը, եւ այնպէս է մտաւոր կուրութեան վիճակն ալ, որ չէ թէ միայն զուարճալի առարկայից վայելքէն զուրկ՝ այլ անձը եւ հոգին բիւրաւոր վտանգաց ենթակայ է. զի թիւր կը խորհի, մոլար կընթանայ, բարոյականութեան յատկութենէ զուրկ հոգին ախտաւոր է, միտքը անմշակ մոլութեան փուշերով սպառած է, թշնամին բարեկամ կը կարծէ, բարեկամը թշնամի, եւ իւր բոլոր կեանքը թշուառութեան շարունակութիւն է:

Ուստի, մեծարեալ Տիկնայք, ճշմարիտ գիտութիւնը կամ ուսմունքը՝ բարոյականութեան եւ առաքինութեան աղբիւր է. զի հոգւոյն մասունքները եւ խիղ-

ճը լուսաւոր պահելով , երջանիկ կընէ զմարդ . վասն
զի ըստ իմաստնոյն « Չենք կրնար երջանիկ վիճակ
վայելել աշխարհի մէջ , բայց միայն բարոյական ա-
ռաքինութեան մէջ , զոր անհրաժեշտ կերպիւ դաս-
տիարակութեամբ միայն կրնայ մարդ ստանալ ան-
տիական հասակէն :

Ուստի , Սիրելի քոյր իմ , այս յիշելովս ուզեցի ընդ-
հանուր տեղեկութիւն հաղորդել մեր սեռին մեծա-
գոյն մասին նկատմամբ՝ որ տակաւին կոյր կամ մո-
լար գաղափարներ կը տիրեն մեր մէջ , սակայն ա-
ռանց վհատութեան՝ կը յուսամք որ ուսեալ մասը օր
օրի շատնալով հաստատ մարմին կազմուի , որ ընդհան-
րութեան խիստ նպաստաւոր կրնայ ըլլալ , ընդ որ
մնամք անձկանօք յաւէտ .

Սրտակից մտերմուհիդ

. . . .



Մտավարժութիւն

Սիրելի քոյր իմ ,

Պէտք չէ ցաւիլ այնչափ մեր սեռին յոռի մասին
նկատմամբ՝ որք թացեալ անդամք կը սեպուին մարմ-
նոյ , խարխուլ նիւթեր՝ առանց կարեւորութիւն ու-
նենալու ազգային շինութեանց՝ որոցմէ ընտանեկան
հաստատութիւն չեն յուսացուիր երբէք , կամ թէ

բարոյապէս մեռեալ անձինք՝ որոց վրայ ողբ եւ կոծ
անօգուտ է, եւ որք անզգայաբար կը ննջեն իրենց
չնչաւոյ մեռելութեան մէջ: Այլ պէտք է կարեւոր
մասին հոգ եւ խնամք տանիլ, որք լոյս տեսնել եւ
իրաւունք լսել կը բաղձան: Ըստ որում քանի որ ու-
շխմութիւնդ կը ցանկայ մեր յետսադիմութեան պատ-
ճառները քննելով ելք եւ դարմանը խորհիլ, եւ ես
ըստ կարի կը փութամ խորհրդածութիւնս յայտնելով
դո՛ւ ընել զձեզ:

Յայտնի է որ ամեն իր եւ գոյութիւն իւր սկըզ-
բան մէջ անզօր եւ տկար են, որ իրենց խակ աստի-
ճանին մէջ չեն շահաւոր ըլլալ, եթէ բնական կամ
գործադրական շարժումն չկրեն, բուսական անմամբ
եւ զարգացմամբ կը շահաբերեն, տարերք նոյն շարժ-
ման զօրութեամբ իրենց գեղեցիկ շրջանը կը վարեն,
եւ ամեն նիւթեր որչափ քնտիր ալ ըլլան նոյն պաշ-
տօնին կարօտ են առաւել լաւագոյնին փոխուելու:
Ահա բնութիւնը հաստատած է նոյն զօրութիւնը բո-
լոր առարկայից մէջ՝ սակայն գործադրութեան ան-
հրաժեշտ օրէնքով, ինչպէս յայտնի է Արարչական օ-
րինաց մէջ ուր աշխարհիս վայելուչ կարգադրութիւնը
գործել եւ պահելու մէջ այսինքն նիւթը կամ մարմի-
նը ոգեւորել եւ կենդանի պահել, զի անգործ նիւ-
թը մեռեալ է, ինչպէս գեղեցիկ կաղմութեամբ մե-
քենայն, եթէ շարժողական ոյժը չունենայ անպիտան
կըլլայ՝ ուստի կրնանք ըսել՝ ամեն նիւթ մարմին է,
եւ գործը հոգին:

Այսպէս գեղեցիկ աշխարհ մարդս ստեղծուած է
բոլոր վսեմ ձիրքերով, խորհրդաւոր կաղմութեամբ եւ
բոլոր արարածներէ տարբեր յատկութեամբ, դատե-
լու, խորհելու, չարը բարին որոշելու զօրութեամբ,

եւ զայն դործադրելու ոյժը իր ազատ կամաց յանձ-
նելով, որով միայն կարող կըլլայ մտքին ոյժը սրելով,
ուղիղ տեսութեամբ մարդկութեան պաշտօնը փառա-
ւորել, այն է՝ դաստիարակութեան հրահանգով իւր
ձիրքերը զարգացնել: Միտքը ինքնին պարզ գոյու-
թիւն մը ըլլալով լաւագոյն վիճակին հակամիտ է, ո-
րոց շարժման շրջաններով կրնայ իւր դորութիւնը պայ-
ծառացնել, իբրեւ ջահ մը լուսատուութեան յարմար
կազմով՝ առանց ինքնին լոյս տալու, այլ վառման
պաշտօնին կարօտ: Եւ երբ իւր պաշտօնը չգործած-
ուի, կապականի, կաղօտի, եւ կըլլայ անպիտան
գործի մը: մարդիկ իբր կենսական էակ՝ գերբնական
դորութեան մինչեւ անգամ ենթակայ են եթէ սեպ-
հական հանճարը սրել աշխատին, իւր խորհրդէն կը
ծնին մեծամեծ յիշատակներ, կրնայ կանգնել եւ կար-
գադրել աշխարհքներ, կը ծնանի արուեստից հրաշա-
լի դիւտեր, մինչեւ դորաւոր եւ ինքնիշխան տարերք
անգամ գործակից ընել կամքին, եւ որով միայն կը
կազմէ բարոյական աշխարհին շինութիւնը: Միտքը
ողեղէն դորութիւն մը ըլլալով իւր փառաւոր առար-
կայն կը խնդրէ, կը խնդրէ վեհաշուք վայրեր, բնու-
թեան սքանչելիքներով պարարիլ, այն է՝ զազափար-
ներու ընդարձակութեան, որ իւր ցանկալի նպատա-
կին յաջող ընթացք կը բանան, եւ կենսական ոյժը
կզգայ վարժութեան շրջաններով, ինչպէս օդը փո-
փոխական շրջանով, եւ բակուած տեղերու մէջ կա-
պականի, եւ կենսաւոր դորութիւնը կը կորսնցնէ:
Այնպէս միտքը եթէ շարժման կարեւոր պատճառը
չունենայ, կապականի կը խանդարի եւ բարոյական
կենաց մահ կը պատճառէ: Դանդաղ եւ անշարժ միտ-
քը վիճերու կը նմանին՝ որ առանց հոսանք ունենալու

խիստ կապականի, ուր տեղ աղտեղութիւնք կը թանձրանան, եւ ջրին երեսը զաղիր մշուշ մը կը ձգեն : Այնպէս զանազան եւ յիմար մտքերու մէջ, փոփոխ խորհուրդներ, յամառ կարծիք, նախապաշարմունք, որ ժամանակին, եւ եղանակաց ազդեցութենէ զուրկ մեռեալ դետերու նման կը ննջեն, որոց զազրալի բուրմունքը ընդհանրից ֆլասակար է :

Մարդկան մտաւոր տեսութիւնը կը զօրանայ միայն գաղափարներու առատութեամբ՝ ինչպէս մեր աչքը թէպէտ լուսաւոր զօրութիւն ունի, բայց առանց բնութեան կամ ճրագին լուսոյն չզօրէր տեսնել, եւ առարկաներու ընդարձակութեան չափ տեսութիւնը զօրաւոր կըլլայ : Իսկ եթէ տեսանելի առարկայն նեղ եւ անցուկ է, անոր հաւասար միայն կրնայ տեսնել : Ահա մտաց վարժութիւնը գաղափարներու ընդարձակ ասպարէզ կը բանայ մտքին դէմ, մտաւոր լոյսը կարծարծէ, տեսութիւնը կուղղէ ճոխ վայրաց վրայ, կը տեսնէ անցեալ դարերու յիշատակներ, հեռի ժամանակաց դէպքեր, ազգաց բարքը վիճակները՝ եւ բոլոր ճոխ առարկաներ իւր դէմ ներկայանալով, միտքը կը սնանի կենսական շրջաններու մէջ :

Մեզ ապացոյց կրնայ համարուիլ Ներոպիոյ օրինակը՝ որ իւր պայծառ գաղափարներով ամեն օգտակար շահեր, կը տեսնէ ընդհանուր տեսութիւնը ուղղած է ներքին եւ արտաքին բարեմասնութեանց վրայ, որով իւր անմահ տարերքները կը գտնէ, նուրբ տեսութեամբ կը դիտէ ներկայն եւ ապագայն, զանազան արուեստից գիւտերու վրայ կզբաղի, եւ ամեն վայրկեան կը յառաջանայ թէ նիւթական եւ թէ բարոյական փարթամութեանց մէջ. եւ լուսաւորութեան ջանք իւր զաւառներէն ցօլացնելով ընդհանրից տե-

սութիւնը իրեն կը ձգէ , Իսկ ցաւալի են այն ազգեր՝
որ նոյն ցանկալի լոյսէն զուրկ՝ խաւարին մէջ կը շըր-
ջին իրենց իրաւունքները կորստական վերու մէջ
կնկղմին , քրտանց եւ կենաց գինքը լուսաւոր ազ-
գաց գանձուց վրայ կը բարդեն եւ կը տուժեն . ո՛չ
ներկայ վշտալի կացութիւննին կզգան , եւ ո՛չ ապա-
գայն կրնան գուշակել , որոց պատճառը մտքի կու-
րութիւն է եւ ո՛չ այլ ինչ :

Եւրոպիոյ ազգը իւր լաւագոյն աստիճանին մէջ
երբէք կանգ առած չէ , այլ իր օգտաւէտ շարժման
միշտ հետամուտ է . նորանոր խորհուրդներ կը հղանայ
եռանդը միշտ վառ , ջանքը անդադար դործադիր է .
աչքերը չեն ննջեր վատ թմրութեան քնոյն մէջ , եւ
միշտ զօրեղ քայլերով կը դիմէ յառաջադիմութեան
ասպարէզը :

Եւ ասոր հակառակ աղետալի է բաղձադարեան
կաղ ազգին վիճակը , որ իւր կացութենէն չչեղիր
կենսական շարժումն ընել : Դարեր իրեն շրջաններ
ով անոր գլխոյն վրայ կը հոլովին , եւ տխուր յիշա-
տակները միայն կը ձգեն . բնութիւն եւ ժամանակ
իրենց շարժիչ զօրութիւնը չեն ներդործեր անոր .
յետին ազգեր կը ժրանան եւ յաջող քայլեր կառնեն ,
բայց նա՛ իր վաղեմի կացութենէն երբէք չշարժիր :
Ո՛հ , բողոքել արժան է սեւ ճակատագրին՝ զի ոտ-
քերը կաշկանդած է դժնդակ շղթաներով , եւ միշտ
դարանակալ է անոր . . . :

Իր տկար կացութեան մէջ միշտ ցաւալի յիշա-
տակներ կը նկարեն տխուր աչքերուն . կը տեսնէ իւր
սեփհական վայելքները կոչնչանան , կենսական ոյժը
կսպառի , եւ անզօր անձամբ շղօրէր ելք եւ դարման
հնարելու : Կը տեսնէ Հայրենի գեղեցկաչէն տունը՝

կործանման ենթակայ, փոթորկալից ամպեր կը կոծեն զայն, ասպականաւորար հեղեղք կարձակեն վրան, ճախողակի հողմունք կը հարուածեն. ուստի պատուարները քայքայուած, սիւները խաղտուած, տատանման վիճակի մէջ, կը տեսնէ եւ կը լսէ, բայց չը դօրէր այցելել անոր: Կը տեսնէ Հայրենեաց պաշտպան ոգին՝ սգալից աչքերով իւր բարեշուք տանը կորուստը կողբայ, իր պերճ առագաստէն զուրկ տըխուր բանտի մէջ արգիլուած է, հարուածալից սիրտը եւ վշտալի դէմքը աղետալից պատկեր է աչքի ն կը տեսնէ այն ամեն դառն յիշատակներ՝ այլ կարող չէ փրկութեան հնարքը գտնել:

Միթէ նոյն ազգը ի սկզբանէ կամ ծնած է. ո՛չ երբէք, այլ քաջ արեան ծնունդ է նա, եւ պատճառներ միայն ենթադրած են զայն նոյն վիճակին. թէպէտ կը ճգնի յառաջել եւ փայլեր շարժել, բայց վաղեմի ախտը կարգիլէ զայն, եռանդուն սիրտը կը բաղձայ, կը հառաչէ, եւ ազատասէր հողով կուզէ սաւառնիլ Հայրենի սահմանը, այլ լքեալ բազուկները չեն նպաստեր իրեն:

Ուստի մտաւոր շարժման ոյժը կը յառաջացնէ ազգեր, թէ նիւթական եւ թէ բարոյական շահու մէջ եւ կենսական աշխարհը կը կազմէ, ուրկէ զուրկ մեռած է Ս. զգ կամ Մարդկութիւն: Ահա մեր սեռն ալ իւր կենսական շարժումէն զուրկ՝ բարոյական ախտաւորութեան մէջ կը հեծէ, զգայուն սիրտը թըմրած, եւ կենսական շունջը տկարացած, եւ տեսութիւնը աղօտ է իւր վիճակը քննելու եւ դիտելու. եւ այս է շնչաւոր մեռելութիւն, եւ կամ թըշուառութիւն կամաւոր: Այս կերպ անզգայ վիճակի մէջ տեսակ մը ախտաւորութիւն կայ՝ որ բար-

բարոսական եւ անբանական է , այն է վաւիկութեան մէջ տարրացող եւ ընկերաց որ եւ իցէ թշուառութեան անտարբեր եղողներ . որոնք թէ նիւթապէս եւ թէ բարոյապէս դոյզն ձեռնտուութիւն կը զլանան նուիրել , իրենց զեղխութեան մէկ դոյզն բաժինը խնայելով : Ասոնք բազդին վրայ գոռողանալով՝ զիրենք տարբեր մարդիկ կը կարծեն այն թշուառ արարածներէն՝ զոր գրեթէ Աստուծմէ դատապարտուած եւ պատժապարտ կը կարծեն , անոնց աղետալի դէպքերը իբր վէպ կը լսեն՝ կամ չեն լսեր : Այսպիսիները ոսկեշուք տաճարի մէջ բազմող տիեզերակալ իշխաններու կը նմանին , որ մարդագոհութեան հանդէսները իբր զբօսանք , եւ արեան ծովու մէջ ծփացողներու աղաղակին խուլ՝ եւ անտանելի տառապանաց անդգայ կը գտնուին :

Ա՛հ , ինչո՞ւ չըսեմ այնպիսիներուն մահու չափ անգութ , որ իրենց սարսափելի զեղխութենէն ընկերին ամենաափոքր մէկ բաժին մը նուիրելու միտիւթարութենէն կը զրկեն , եւ եթէ առ երեսս ստիպուին տալ , մեծ ցաւ եւ դժկամակութիւն կը կրեն , մինչդեռ առատասրտութեամբ կը վատնեն չնչին հաճոյքներու : Եթէ ըստ մարդկութեան խորհիլ ուզեն , իբրեւ մարդ նկատելով սոյն եղկելի անձինք , պիտի սոսկան անշուշտ բազդատելով անոնց վիճակը իրենց հետ , եւ անոնց աղեխորով հառաչանքներուն դէմ կարծր արձաններ պիտի գտնեն իրենց սիրտերը , զի այս դառն ժամանակի մէջ եթէ անգթաբար իրենց լսելիքը գոցեն , որ լոկ հացի մը համար բիւրաւոր ժան վալժաններ թշուառութեան մասնուած եւ զոհ կըլլան . . . : Եւ ինչո՞ւ չըսեմ անոնց յիմար խելագարներ՝ որ իրենց վսեմ ներքին զարդը մերժելով ,

կեղծ եւ արտաքին զարդերով կը հրճուին , ինչպէս
տղու մը կամ խելագարի գործ՝ արժանաւորը հնչիւ-
նի հետ փոխել , եւ շլացուցիչ իրերով աչքերը պա-
րարել . համեստութեան անդին մարդարիտները ցրտ-
ուելով խելկատակաբար կեղծ նիւթերով զարդար-
ուիլ եւ պարծիլ :

Ուստի , զգաստամիտ Քոյր իմ , ճշմարտութիւն
կը յարգենք ըսելով որ մեր ուսեալ մասը ճանչցած
է իրաւունք եւ կուղէ հետեւիլ անոր , նոյն արթուն
մասը դժկամակ է մեր արդի ճախող կացութեան ,
եւ կը բաղձայ օրինաւոր ճամբուն հետեւիլ . եթէ
ընդհանրութիւնը սթափի եւ միանալով ջանայ ուղ-
ղութեան դիմել , որոյ նուաստ տենչաւոր ըլլալով
սեռիս բարւոքման , իբր ընկերական պարտ համարած
եմ նաեւ խորհրդածութիւնս շարունակել հետեւեալ
յօդուածով :

Ջանք

Սիրելի Ընկերուհիդ իմ

Ինչպէս իղձը վսեմ յատկութիւն մ'է մարդկան՝
որով կը շարժի օգտակար ծառայութեանց , եւ այն-
պէս ասլահով եւ լաւագոյն մըջոցաւ կրնայ իւր ամեն
բաղձալի առարկային ժամանել՝ երբ ջանքը աջակից
ունենայ իւր հետ : Իղձն է նախատաւոր շարժառիթ

մարդկային խորհրդոյ , ինչպէս յաջողակ հողմն նաւ-
ւոյն . իսկ ջանքն է գործին եւ թռչարան առաջնորդող
իւր շաւղաց :

Ահա այս ամենակարեւոր միջոցին պէտք ունիմք
անհրաժեշտ : Նախասահմանութիւնը մարդոյս հոգ-
ւոյն մէջ հաստատեց յառաջադիմութեան եռանդը ,
որ մարդկան փափաքը մղեց ամեն շահաւոր գործոց
կատարման , հարկը եւ ժամանակը անոր նպաստաւոր
ըլլալով , եւ տուաւ անոր բնական հանճարը զար-
գացնելու ազատ իշխանութիւնը : Արով ուսաւ մարդ
տեսակ տեսակ արուեստներ , զանազան հնարքներ ,
զոր ջանքը ժամանակին հետ գործակից ըլլալով կա-
տարելութեան հասուցին , որոց մէջ մեծ տարբերու-
թիւն կը նշմարուի՝ եթէ բազդատուին այն ամեն ար-
հեստներ իրենց առաջին վիճակին հետ : Պարզ ու-
սայնակութենէ անթիւ զարմանազործ հիւսուածներ ,
ազնիւ բեհեզներ , կերպասներ : Թռչնոց երգերէն ե-
րաժշտական քաղցր դաշնականարութիւնք (ըստ բա-
նաստեղծից) . երկաթից հարուածէն դարբնութիւնք ,
մետաղագործութիւնք , ազատական եւ թէ ծառա-
յական պէս պէս արուեստագիտութիւններ , որ մարդ-
կային ջանքով յառաջացած , զարգացած եւ օր ըստ
օրէ կատարելութեան կը դիմեն : Ջանքն է զարմա-
նալի շարժառիթ մարդկան . երբ փոքր արտի մը տէր
ջանքով աշխարհակալ եղաւ , գղեկները ապարան-
ներ , սահմաններ դարձան , փոքրիկ անդը՝ շքեղ ան-
դաստան եղաւ : Տերեւներու վրայ գրելու հնարքը՝
ահագին մատեաններ հաստատեց . վերջապէս ամեն
արուեստից գիւտեր՝ որք ի սկզբան թերի ու անկա-
տար էին , ջանքը՝ ժամանակը իրեն օժանդակ առնե-
լով կատարելագործեց : Ահա Հայաստան եղաւ գրեթէ

նոյն հրաշալի արուեստներու ոչրան՝ իւր ժիր նախնեաց
խնամօք : Յանելով սերմունք ժամանակը բուսցոյց եւ
դարգացոյց , ջանքը աջակից ընելով իւր հետ , եւ
բնութիւնը հաղարաւոր արդեամբ ծաղկեցուց զինքը :

Արգասաւոր բարեօք ծաղկեցան սերմեր , եւ ժիր
մշակաց աշխատութեանց վարձը լիապէս հատուցին :
Բայց երբ մեռաւ նոյն հզօր ջանքը՝ այն օրէն մեռաւ
եւ Հայաստան իւր հրաշալիքներով . նոյն սլանծալի
արուեստից հնարուն եւ արմատները տկարանալով՝
սլատուաստեցան եւ ծաղկեցան օտար երկիրներու մէջ
որով զրեթէ կորեաւ մեր աշխարհի սեպհական բա-
րիքը եւ մնաց քաջ հեղինակաց անունը եւ համբաւը
միայն : Մարեցաւ Հայաստանի ճրագը , եւ ժամանա-
կը սկսաւ խեթիւ հայիլ անոր : Ժողովուրդը դաղթե-
լու փափաք զգաց եւ իւր ջանքը օտար երկրի մէջ
խնդրեց : Ուրացաւ հայրենիքը , եւ ամօթ համարեց
կրել իւր անունը , եւ թափառեալ թշուառ վիճակի
մէջ հեծեց դարերով . . . : Զի բնութիւնը եւ ժա-
մանակը անհաշտ սկամբ սկսան հայիլ Հայաստանի :
Ջանքը մեռած չէ մարդկանց սրտին մէջ՝ քանի որ
կենդանութեան շունչը կը կրէ . յուսանք որ օր մը
կարթննայ այն թմրեալ սրտերուն մէջ ժամանակին
կենսատու ձայնով . զի ամեն բնացող կարթննայ , սեր-
մունք կը ծաղկին , երբ նպաստաւոր դարման գըտ-
նեն , եւ ամեն աղօթք օր մը լսելի կըլլայ երբ ջեր-
մեռանդ սրտի հառաջանքներով բարձրանան եւ մեր
օտարացեալ հայրենիքը իր ընտանի բարբառը՝ քաղց-
րացնէ լսելեաց :

Ջանանք նոյն օտարացեալ սլատուաստներէն ճիւ-
ղեր քաղելով՝ ծաղկեցնել մեր հարազատ վայր դրախտ
Հայաստանը : Ահա սոյն դարս լոյս կրնանք կոչել եւ

իրաւանց ճանաչումն , պէտք է մեր ջանքը հաշտեցնել ժամանակին հետ՝ երբ կիւմանանք որ գիշերը անցեր եւ տիւր հասարակած է . ալ պէտք չէ կամովին գիշեր կարծելով մեր աչքերը գոցենք , ելնենք ժրութեամբ մեր ջանից սերմունքը ցանել ապագայ բարեաց յոյսով նոյն պարարտ երկիրներու մէջ՝ որ արդեամբ ծաղկին եւ միոյն հարիւր պարգեւեն : Այժմ այն պարարտ երկիրներն մարց սրտերն պէտք է ըլլալ՝ որ նախապատրաստութեան պէտք ունին , զի ապագայ սերունդը իւր կաթին հետ կենսական սնունդ ստանայ : Ժամանակը անգին է , եւ ամեն վայրկեան անսուտ գանձ կը հոսէ՝ երբ մարդիկ կարենան ի կիր առնել զայն : Յարգենք անոր ամեն բոսկին , քանի որ մեր վիճակը ազատ եւ հանգարտ է . պարտիմք գործակից ընել մեր ջանքերը ազգասէր Տեարց՝ որք այժմ Հայրենեաց սէրը եւ կարեկցութիւնը ի սրբտէ կղզան : Գիտնանք մեր պարտքը , եւ յիշենք մեր ներքին կոչումն՝ որ մեր խղճին անլուռ ձայնը միշտ կը հնչէ . ծնած եմք ոչ թէ փափկութեանց մէջ ապրիլ , այլ ծնած եմք ընկերականութեան հիմունք ըլլալու եւ ընտանեկան հաստատութիւններ կազմելու : Մենք կրնանք կրկին կենաց եւ կրկին մահու պատճառ ըլլալ , ջանալու ենք կենաց պատճառ ըլլալու : Ուրեմն գիտնանք որ ջանք եւ ժամանակ ինչպէս զոյգ արմաւինեաց աջակցելով միմեանց կաճին եւ պտղաբեր կըլլան ազգային բիւրաստանին մէջ , որով եւ մեր սեպհական վայելքներով կրնանք երջանիկ ըլլալ , որոց սպասեմք յուսով :

Բարեկամուհիդ

• • • •

Ճշմարտախնդիր բարեկամուհիս ,

Մեր սեռին բարոյական կենաց վիշտերը , եւ երջանիկ կեանքէ զրկող պատճառները փոքր ի շատէ յիշելէ դատ՝ աւելորդ չեմ համարիր գլխաւոր պատճառ մ'ալ յիշել , որ ո'չ փոքր առիթ է կիները ուղիղ կացութենէ մոլորեցնելու : Թէպէտ ճշմարիտ է որ՝ մարդ մեծագոյն մասամբ իր անձէն կը վնասի , բայց երբեմն ալ անդիմադրելի պատճառներէ , եւ պարզապէս բնութեան բերմունքը կը դործէ . բայց երբեմն ալ բնութեան հակառակը . զի ստացական պատճառները զօրաւոր ըլլալով՝ բնութեան կը յաղթեն , եւ օտար սկզբունքի ծառայել կուտան : Այս բնութեան փոփոխութիւնը շատ պատահական է ամուսնական կենաց մէջ , որ երկու ամուսինք կրնան գաղափար հաղորդել միմեանց : Երբեմն գտնուած են օրիորդներ՝ որ թէպէտ անփորձ եւ անկատար , եւ ամուսնութենէ ետքը խոհական եւ կատարեալ կին գարձած են , եւ երբեմն ալ խոհուն , համեստ եւ աղնուակերպներ որ ամուսնութենէ վերջը յատկութիւննին պակսած է . եւ ասոնց պատճառը բուն իրենց ամուսիններն են , որք շատ կերպ անկանոն վարմունքով կնոջ բարքը կը խանդարեն : Ընտանիք մը որչափ ազնիւ եւ կրթեալ ըլլայ՝ իւր փայլը անդօր է ինքնին , որչափ ամուսնոյն շքաւոր խնամքին կամ պաշտպանութեան տակ . որք ընտանեաց փառքը լիապէս կը վարձատրեն , բայց կան այրեր՝ զի ընտանեաց շուք եւ փառք ընծայելու տեղ՝ անոնց պատիւը , եւ յատկութիւնը կը խանդարեն անախորժ բազեղներու պէս , փափուկ արմատներուն կենսական սնունդը կստանան : Վասն տեսակ մը անձինք՝ որք իրաւանց դէմ կը մեղանշեն յոռի աղա-

տամտութեամբ եւ կիներէն կոյր հնազանդութիւն կը պահանջեն իրենց ծանր պակասութեան լռելու եւ համբերելու : Ահա կնոջ ճգնաժամը եւ սիրոյ հարուած մը , զի սրտին անարատ սիրոյ տաճարը կը վիրաւորի . եթէ պարզ եւ խիստ պարկեշտ տեսակէն է՝ կրնայ մահաբեր ըլլալ հարուածը . իսկ եթէ յանդուգն տեսակէն՝ բարոյական մահ կը պատճառէ . զի ամուսնոյն վրայ համակրութիւն եւ կարեկցութիւն չզգալով տեսակ տեսակ ընտանեկան վիշտեր կը ծագին :

Կան տեսակ մը իմաստակներ՝ որք թոյլ եւ վատ մեղկասիրութեամբ , իրենց կիները այն աստիճան փայփայանքներով կը պահեն՝ որ իբրեւ վարդ մը մինչեւ մոլութեան փուշերը աչքերնին մտնէ . չեն տեսներ եւ չեն զգար . կնոջը պակաս եւ անխորհուրդ խօսքերու վրայ խիստ զուարճութիւն յայտնելով , գեղեցկութիւնը եւ ամեն ընթացքը չափազանց գովելով , եւ ուրիշ կնոջ հետ բազդատելով , անոր ամեն խնդիրը առանց կարեւորը որոշելու կատարելով . եթէ կարեացն ալ վեր ըլլայ՝ իբրեւ պատգամ ընդունելով : Ասոնց կիները կըլլան գոռոզ , ապստամբ , պակասաւոր , մոլի եւայլն : Այս կարգէն կը սեպուին նաեւ տեսակ մ'ալ անարի եւ կնատ անձեր որ իրենց օրինաւոր իշխանութեան սանձը թողած են կիներուն , փոխանակ անոնց օրինաւորապէս իշխելու՝ զանոնք իրենց բռնաբար կամ ապօրինաւոր իշխել կուտան , քսակնին անպատեհութեամբ սլարպելով , կնոջ ամեն պահանջները թէ կարողապէս թէ անկարողապէս կատարելով , կուղեն զանոնք չղայրացնել , որով աւելի ապստամբեցնելու առիթ կուտան յիմարաբար : Այժմ թո՛ղ ներեն մեզ այրեր եթէ ճշմարտութիւն կը ճանչնան , որ կատարեալ իշխանութիւն վարող , եւ ըն-

տանեաց տէր անձինք շատ քիչերն են, այլ ծայրա-
յեղներ շատ . . . Անոնցմէ շատերուն դատելու կա-
րողութիւննին տկար է, ոմանք արտաքին ցոյցերու
խաբուելով կիներու դիցական պատիւներ կուտան,
երկնաչափ անոնց ձիրքերը կը բարձրացնեն, եւ կա-
մացը խնկարկու կըլլան, թէպէտ անարժաններու :
Իսկ կան ալ, որք կոյր համոզմամբ թիւր դադափար
ունին ընդհանուր կանանց վրայ, թէ անոնք պակա-
սամիտ, մսխող, խորամանկ մոլի են եւ այլն . երբէք
անոնց ազնիւ սկզբունքներու ուշադրութիւն ընելու
կարող չըլլալով : Եթէ կինը բարի հրեշտակ մ'եղած
ըլլայ՝ տգէտ այրին յիմարութիւնը չներէր անոր յատ-
կութիւնները ճանչնալ, այլ իր թիւր կարծիքը ճիշտ
ստուգաբանելով, իբր կարծր նիւթ, հաստատ կը սլահէ,
եւ իւր տգիտական նախապաշարմունքը իբր Աստուա-
ծային պատգամ կը յարդէ : Այսպիսեաց կիները որչափ
բարի եւ ազնիւ ըլլան՝ արժանաւոր յարգանք չեն դրու-
ներ, որով իրենց բարի յատկութիւնները կը տկարա-
նան, եւ օր ըստ օրէ կսպառին առանց կատարելու-
թեան ժամանելու, եւ կըլլան վհատ, անարի, եւ
լքուն, որ շատ Հայ տիկնանց սեպհական է : Ան կի-
ներ՝ որ իրենց այրերէն աւելի խոհական, չափասէր,
անտեսագէտ եւ նախատես են, եւ այրերնուն թիւր
կացութիւնը գիտեն, եւ չեն կրնար անոնց բար-
բարոսութեան իշխել՝ զի օրինաւոր ազատութիւն
տրուած չէ իրենց, այլ պարտքը միայն լուր եւ հը-
նազանդիլ է, եւ իւր կոյր առաջնորդին կուրութեան
հետեւիլ պարտք է : Աւստի ասոնց ամեն տեսակները
յիշել անհնար է, այլ գլխաւորները միայն յիշելու
հարկը կըլգամք :

Ան խիստ ազահներ՝ որոց ոսկիները ընտիր ալ-

ժէքը կորսնցուցած եւ դալկազոյն դեղնութիւնը իրենց բանտապետին դէմքը պատած են, զի ազահին դէմքը միշտ տխուր, եւ աչքերը անձկոտ են, ժամերը անձկութեամբ լի են, միշտ դաժան եւ անժպիտ է ընտանեաց հետ, զի դաժանութիւնը ծախսերու մասին ազատութիւն չտալու օրէնք համարած է. ոսկւոյն շլացուցիչ փայլը ընտանեկան վայելուչ փայլէն զրկել կուտայ, օրինաւոր ծախսերը ղլանալով, եւ անպատէհ խնայողութեամբ դաւակաց ապագան կը զոհէ շատ կերպ պատճառներով. ինքը հարուստ վիճակին մէջ խիստ աղքատ եւ թշուառ կապրի որով ընտանեաց եւ իր կեանքը կը դառնացնէ. չ'լսէր, կամ չուզէր լսել ճշմարիտ պատգամը թէ « Զոր պատրաստեցերդ յետ մահուն ո՛ւմ լինիցի » եւ ահա ասոնք նաեւ ընդ վղել կուտան կանայք օրինաւոր կացութենէ:

Կան չարազոյն եւս խիստ մոլիններ, այն է՝ արբեցողներ, ծոյլեր, վատ մեղկասէրներ, խիստ մսխողներ, խռովարարներ եւայլն եւայլն . . . : Արանց այս կերպ պակասութիւնք մարդկութեան խղճի դէմ մեղք կամ մոլութիւն են ինքնին. սակայն ամուսնական կենաց մէջ ոճիր կը դառնան: Նոյն վիճակին մէջ այսպիսիները մարդազոհ գազաններ են, ո՛չ թէ մէկ հարուածով սպաննիչ, այլ գիշատող եւ կեղեքիչ, որոց բիւրաւոր գառներ զոհուած են եւ կը զոհուին. եւ անոնց աւաղելի ծնունդները ողբալի կեանքով պիտի ապրին: Ասոնք սոսկալի բռնաւորներ են, զի անան կը գործեն բոլորովին, առանց օրինաց եւ խղճի սանձունենալու: Ո՛հ, ի՞նչու չը համարձակիմ ամուսնական կեանքը փրկութեան եւ մատնութեան միջոց համարել. զի շատ անգամ անօրէն բաղդին բերմամբ լծակցած են գառներ՝ դայլերու հետ, անմեղ տատրակներ՝


խայթիչ կարիճներու հետ, հեղիկ աղաւնիներ՝ թիւ-
նաւոր օձերու հետ, որոց աղետալի վիճակը անկա-
րելի է լիովին յիշել . . . , որով ընտանեկան մահ եւ
կորուստներ կը ծագին միշտ :

Արդեօք նոյն մոլի անձանց կիներուն ի՞նչ անուն
տալ պէտք է, երբ մեծ անձնական հոգւով եւ սքան-
չելի համբերութեամբ կը տանին, զորս հաղար ան-
գամ տեսած ենք աչօք : Եթէ ճշմարտասիրական հոգ-
ւով քննենք՝ պիտի ըսենք, ասոնք քաջ դիւցազնու-
հիներ են թշուառութեան դաշտին մէջ, միշտ մրցող
քաջամարտ ախոյաններ՝ անընկճելի բաղդին դէմ : Աշ-
խարհի կամ մարդկութեան վայելքներէն զուրկ՝ անձ-
նուրաց հոգիք կը համարուին . ամուսնական անմեկ-
նելի օրինաց հպատակելով նոյն դառն լուծը սիրով
կը կրեն, տեսանելի բարիքները եւ հաճոյական բաղ-
ձանքները մերժած՝ ապագայ յուսով եւ բարեպաշ-
տութեամբ միայն կապրին . կանանց բաղձալի առար-
կայները վայելելը իբրեւ հրաշք, եւ հաճոյից կամա-
կատար այրեր՝ գերբնական կամ երկնային մարդեր կը
կարծեն : Ասոնք նաեւ խորհրդաւոր անասուններ են,
դի ազատ կամքը եւ լեզուն սանձով նուաճած տա-
ժանելի վիճակաց ստիպուած են հպատակիլ, կամ
դիակներ կրող բեռնակիրներ՝ որք արանց նեխտալ
մարմինները ուսոց վրայ մինչեւ ցմահ կրելու դատա-
պարտուած են :

Ահա ընտանեաց բարդաւաճման ժանտաբեր թոյ-
ներ, սպառիչ սուրեր կամ հարուածներ :

Ուստի, սիրեմ զձեզ Աղնիւ Հայունիներ՝, բնու-
թիւնը ընտիր յատկութիւններ շնորհած է ձեզ, եթէ
բոլոր աշխարհ ուրանայ դայն, եւ զձեզ ստորին կամ
տկար կոչէ, ճշմարտութիւնը զկայ է ձեր իրաւանց .

եւ աշխարհք կարող չէ ճշմարտութեան յաղթել . դուք
այն ազատասուն գերիներն էք , որ դիմաց գիծերը եւ
անձին շուքը վկայ են ազնուութեան . ձեր տխրոս-
ներն կրնան ըլլալ , բնութեան շնորհք , ժրութիւն ,
խոնարհութիւն , արթնութիւն , համեստութիւն . եւ
չատ ազնիւ յատկութեանց ենթակայ էք՝ եթէ զձեզ
արգիլող պատճառները մերժուին , եւ ձեր ազնուու-
թեան ձիրքերը կրթութեան հրահանգներով զտին ,
մեծ գանձեր կրնան ընծայել Ազգին : Գուք խորհրդա-
ւոր ջաներ էք , եթէ զգաստութեան իւրը պատրաս-
տել ջանաք , եւ ժրութեամբ վառէք մտաւոր ջա-
հեր՝ ապագայ սերունդին պայծառ լոյս նուիրելու .
ուրեմն Ազնիւ Քոյրերս , լաւ կեանքով ապրինք թո-
ղելով մեր տխուր անցեալը , եւ կազմենք մեզ ա-
պագայ . ներկայէն մեր բարեաց բաժինը քաղելով ,
լսենք ազդութեան անձկասէր հոգւոյն անմահ ձայնը ,
եւ մխիթարուինք ապագայ յուսով զոր ներկայն կա-
ւետէ մեզ :



Տարտամ գաղտփարներ Ազգային տարերք
չեն կազմեր :

Ազգային փառաց տենչաւոր ոգին իւր անցկու-
թեան հետամուտ՝ կը թափառի բնութեան սահման-
ներուն մէջ , եւ առանց իզձը յագեցնելու անձկու-
թեամբ կը տառապի միշտ : Կը տեսնէ երբեմն իւր

մութ գաւառներուն մէջ լուսատու ջահեր՝ որք պահ
ընդ պահ կը փայլին, այլ չեն կրնար իւր աչքերը
պարարել, զի թուխ ամպեր վրայ դալով կը ծածկեն
զանոնք: Ար տեսնէ իւր թափուր դաշտերուն մէջ ու-
րեք ուրեք բարեշուք բոյսեր ծաղկած՝ որոց վրայ
սիրով կը թառի ոգեպահիկ սնունդը քաղել, բայց
խամրիչ խորշակներ տեղալով զանոնք կը մահացնէ,
եւ վշտարէկ կընեն զինքը: Եղեմեան պարտիզին սի-
րոյ քաղցր վտակաց կենսական ջրով կուզէ իւր ծա-
րաւը բուժել, բայց թշնամի գազանք դառնութիւն
ժայթքած են հոն, որով յագեցումն չկրնար տալ սրբ-
տին, եւ ասով նքթութեան եւ ծարաւոյ մէջ կը տա-
ռասի:

Ահա ազգային տենչաւոր սիրտը իւր անմահու-
թեան ճաշակը եւ կենսական տարերքը կը խնդրէ, որք
Ազգային տանը մէջ ատեն ատեն կսկսին երեւան դալ,
լուսաւոր գաղափարներէ ծնունդ առնելով, այլ տգի-
տական մոլորութիւնք հակասակաբար զանոնք ոչըն-
չացնել կսպառնան: Իւր տան մէջ սիրոյ լուսածածան
Աստղը երբեմն կը փայլի, բայց գժտութեան ամպեր
բոլորը դարանելով՝ շիջուցանել կը ճգնին: Ջանք եւ
փոյթ խրախուսական ձայներ կը հնչեն եւ գործունե-
կայ ձեռքեր կը շարժին շահաւէտ գործերու, բայց
հակառակ կրից ձայներ հեղձուցանել եւ դադրեցը-
նել կորոտան: Իրաւունք եւ ճշմարտութիւն աղօտ
լուսով կը ծփան միշտ, որոց դէմ անիրաւութեան կամ
բռնութեան խաւարը բռնաբար կուզէ տիրապետել:

Այսպէս անիրաւութիւնը՝ ճշմարտութեան դէմ,
տգիտութիւնը՝ լուսաւորութեան, եւ թշուառութիւնը՝
երջանկութեան դէմ մաքսուելով, ազգային կենսա-
տու ոգին իւր փառքը չկրնար ստանալ, եւ իւր թե-

րի երջանկութեամբը հրճուիլ : Ըստ որում ըղձալի սրտիւ կը բաղձայ միշտ եւ կը հառաչէ իւր ցանկալի առարկայն գտնել , որոյ դէմ ամեն հակառակ պատճառներ կը ցրուին , սպառիւ խաւարը կը մերժի եւ ազգը իւր բաղձանքին կրնայ ժամանել :

Ազգային հոգւոյն բաղձալի առարկայն է միաբանութիւն՝ որ իւր անհատից մասունքները սիրոյ գեղեցիկ յօդիւ կը կազմէ , ինչպէս հմուտ անձինք նախարհեստին նախատիպարը ունենալով , ընտիր նիւթերը վայելուչ յարմարութեամբ կը կազմեն եւ սքանչելի երեւոյթ կրնծայեն գործին , եւ նիւթոց յատկութիւնները խորհրդաւոր կազմութեան մէջ շքեղ կը փայլին : Ազգութիւնը եթէ մարմին մը նկատեմք , միաբանութիւնն է անոր հոգին , եւ առանց անոր մեռեալ կը համարուի զայն : Լուսաւորեալ ազգեր անոր կարեւորութիւնը ճանչցած եւ նոյն ցանկալի միջոցաւ յառաջադիմութիւն գտած են , եւ անոր պակասութիւնը մեծ վնասներու հետքեր թողած է : Նաեւ հին Հայաստան տեսած է միաբանութեան վսեմ արդիւնքը , եւ կրած է անոր պակասութեան մեծամեծ վտանգները : Ահա ինչպէս երկինք լուսոյ կարօտ է , այնպէս ալ ազգին պայծառութիւնը միաբանութեան , որոյ հրաշալիքները ճանչնալով Ազգը՝ յոյսը հոն հաստատած եւ ջերմաջերմ իղձով , կը կոչէ միշտ նորանոր փորձեր ընելու , եւ իւր տան սքանչելի կազմութիւնը վերականգնելու : Եւ առանց նոյն գեղեցիկ հիմնադրութեան ազգային տարտամ մարմինը այլ եւ այլ տարբեր գաղափարներով ամբողջութիւն չեն կրնար կազմել , որով երկպառակութիւնք կը տիրեն եւ « Երկպառակութիւնը կորստեան առաջնորդ է միշտ » ըսած է իմաստուն մը : Ազգային շինու-

Թիւնը երբ միութեան վսեմ յատակադիծը չունենայ ,
իւր մասունքները անհիմն եւ խարխուլ նիւթեր են .
այլ նա իբրեւ հաստատ օրէնք վայելչութիւն կը կազ-
մէ , գծտութեան ձայներ կը ցրուէ , հակառակ կիր-
քեր կը հերքէ եւ սիրոյ ցանկալի յօդակապը կը կազ-
մէ : Ասեմ գաղափարներէ ազգօգուտ գործեր կը ծը-
նանին , որոնք շատ անգամ չեն հասնիր իրենց շա-
հաւոր նպատակին , վասն զի մասնաւոր ջանքեր կը
զոհուին ընդհանուրին անտարբերութեան , « Զի ձայն
բազմաց ձայն երկնային եւ զօրաւոր է » . տարտամ
եւ հակառակ կարծիքներ անոր սրտին մահաբեր վէր-
քեր են , որով ընդհանուրին իրաւունքը կը զոհուի :
Ինքնասէր գաղափարը շլացեալ աչօք զինքը իրաւանց
տէր կը ճանչնայ՝ իւր հրամանը իբր պատգամ պաշ-
տուիլ կուզէ եւ կարծիքը իբր օրէնք կը յարգէ : Իւր
վրայ մեծ համարում ունենալով , զինքը բարձր ա-
ռարկաներու վրայ կը կարծէ . եթէ դոյզն պաշտօնի
մասնակցի՝ մեծ յարգանք եւ խնկարկութիւն կը պա-
հանջէ անձին , այլոց խորհրդաւոր գործը պարսաւել
եւ ստորին դասելովը՝ իւր ձիրքերը բարձրացնել կը
կարծէ : Նախանձ եւ քսութիւն յարակից են իրեն ,
եւ բքանալով անձին վրայ՝ առանց ուղիղ տեսութեան
յանդգնութիւնը՝ քաջագործութիւն , մեծամտութիւնը՝
մեծանձնութիւն , իմաստակութիւնը՝ իմաստութիւն
դասելով , բոլոր բարոյականութեան յոռի ծայրը կը շե-
ղի , որով ընկերականութեան մեծ վնասներ կը ծնանին :
Անզգայից դասը իւր ոգեղէն շարժումներէն
դադրած՝ բթացեալ անգամ է Ազգին , ոչ անոր ցա-
ւերը կզգայ եւ ոչ անոր փառքը . ազգութեան կամ
մարդկութեան պատիւ , նախատինք իրեն համար մի
եւ նոյն են , ոչ ընկերական իրաւունք կզգայ եւ ոչ

անոր պաշտպանութեան կը շարժի . գեղեցիկ փառա-
սիրութեան եռանդ չկրէր , այլ խլուրդի նման իր
անձը միայն օրահպանել կուզէ : Եթէ ընկերը ալեաց
հոսանքներուն մէջ տեսնէ , չուզէր կարեկցութեան
ձեռք շարժել , եւ երկու ձեռք միայն գլխու մը պաշտ-
պան կը կարծէ : Ուստի տգիտասէր գաղափարը՝ լու-
սաւորութեան դէմ , անիրաւը՝ արդարասիրին դէմ ,
դանդաղ անհոգութիւնը՝ ժիր եռանդոտութեան , եւ
ապուշը՝ անձնանուէրին կացութեան դէմ կը մաքա-
ռի , զի ուղղութեան նշանակէտ չունենալով ազգա-
յին բարիք շատ անգամ տարբեր եւ հակառակ կարծ-
եաց կը զոհուին . հակառակ հողմերու նման յուզ-
մունք յարուցանելով ազգային նաւուն վտանգ կըս-
պառնան , նաւաստեաց ձեռքեր կը լքանին եւ
ուղղութեան գծէն մոլորելով ալեաց խաղալիք կըլլայ ,
եւ մթերեալ բարիք կը վատնուին :

Ազգին ոգին իւր կենսական սնունդը կը ինդրէ
իւր բուրաստանին մէջ , այլ յուսաբեր տունկեր
ոմանք անհաստատ սկզբունքներով խակ գոյութեան
մէջ կը խամրին , եւ ոմանք առ երեւոյթս ցոյց մը
միայն կընծայեն՝ առանց լիակատար բարիք ընծայե-
լու . շքեղ նիւթական հիմնադրութիւնք եւ սեթե-
ւեթ երեւոյթներ չեն զօրէր իւր բաղձանքը յազեցը-
նել՝ երբ ազգային բարոյականութեան վսեմ կազմու-
թիւն չունի :

Արդ՝ ազգային գեղեցիկ շքաւորութիւնը բոլոր
անդամոց միութեան կարօտելէն յառաջ մարդկութեան
երկու սեռին միարանութեան անհրաժեշտ կարօտ է
գլխաւորաբար ամուսնական կենաց մէջ , ուր մարդ-
կութեան երջանիկ ապագան կսպասուի . եթէ նոյն
փափուկ կէտը ուղիղ նկատողութեան առնուի կար-

ձեռն մարդկանց թշուառութիւնք կրնան թեթեւնալ :
Անկարելի է անմիաբան ամուսնութենէ յառաջ եկած
չարիքը յիշել , որ նախ անխորհուրդ եւ յիմար ընտ-
րողութենէ կը ծնին . չուզելով դիտել այն նուրբ եւ
կարեւոր կէտը՝ այլ շլացեալ փառասիրութեամբ . . . :

Եթէ երկու լծակցած մէջ առանց միաբանութեան
գաղափարաց տարբերութիւն եւ գծտութիւնք տի-
րեն , անտանելի կըլլայ իրենց որդւոց ապագայն , եւ
ընտանեկան վիճակը , զի բնական է որ երկու հակա-
ռակ բնութեանց այլակերպ բնութիւն կը ծնին , եւ
նոյնպէս հակառակաբար դաստիարակութիւնն ալ ա-
ւելի կրկին տպաւորութիւններ կը գործեն , որոց օ-
րինակները անթիւ են :

Եթէ կրնան թիւր մշակութեամբ բնութեան
բարիք զարգանալ , եթէ հայրեր խոհականութեամբ
բարի սերմունքներ տան որդւոյն մտաց , եւ մայրեր
տգիտաբար եւ յիմարական օրինակներով խլեն եւ ըս-
պառեն զայն . կամ թէ խոհեմ մայրեր ջանան նոյն
բարեաց սկզբունքը տալ զաւակաց՝ շատ ապուշ եւ
մովի հայրեր չար տպաւորութիւններ տան անոնց փա-
փուկ մտքերու , որով տղայք կըլլան բնութեան հրէշ-
ներ եւ ախտ ազգութեան : Այսպէս թիւր եւ ապօ-
րինաւոր սկզբունք մանկանց նուրբ զգացման վրայ
խիստ տպաւորութիւն ընելով դաստիարակաց ջան-
քերն ալ գրեթէ ապարդիւն կը մնան : Ահա սլատ-
ճառները որ ազգային երջանկութեան գանձը միշտ
աւազներու մէջ ցրուած են խառն նիւթերու հետ
խանգարուելով չեն կրնար ազգին տունը շքաւորել ,
որ ճարտար ձեռաց արհեստներու կարօտ է • եւ այն
վսեմ պաշտօնին գործադիր նախ ծնողք ըլլալ պար-
տին ժիր արթնութիւն կրելով , զի անոնք ապագայ

սերնդոց բարոյականութեամբն հեղինակ կամ առաջ-
նորդ ըլլալու պարտքը զգալու են, միաբանական սէր
հաստատելով ընտանեաց մէջ : Եթէ մէկը յաջող ըն-
թացքով արշաւէ, եւ միւսը ձախող շաւղաց հետեւի
յառաջադիմութեան մեծ արգելք կըլլայ, այլ յաջող
քայլերու համար հաւասար ջանք եւ ժրութիւն պէտք է :

Ըստ որում ազգային տարփաւոր ոգին միշտ անձ-
կութեան մէջ կը տառապի՝ երբ իւր անհատները
տարտամ եւ ցրուեալ կացութեան մէջ տեսնէ . եւ
հակառակ կարծեաց ձայներ դառն վիշտեր են սրտին :
Սակայն յուսով կսպասէ երջանիկ ժամուն, եւ ըղձա-
լի սրտին կենդանի լարերով սիրոյ եւ միաբանութեան
ոգին իւր վսեմ բաղձանաց սատար կը կոչէ :

ՈԳԻՆ ԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի թափուր դաշտաց խորշերէն ,
Հառաչանաց տխուր ձայներ կը հնչեն ,
Մելամաղձօտ նոճիներուն շուքին տակ ,
Սեւազգեցիկ ձայն մի կուսին ողբերգակ :
« Կռուճկ , դոչէ , չէ քո ձայնիկդ ինձ սիրուն ,
Իբր իմ սոխակ դու ո՛չ երգես դեղդեղուն ,
Անհեշտ ձայնիւ ալ մի երգեր անդադար ,
Երբ չես կարող սրտիս ըլլալ մխիթար :
Գնան թոիր դաշտաց ձորեր հեռացիր ,

Իմ սիրայնոյս տանել զողջոյն սիրալիր •
Այլ եւ ձայն է որդիներուս սիրական ,
Կոչէ փութով ինձ մխիթար թող ըլլան :
Գոչէ « Մանկունք ձեր մօր ձայնին լսեցէք ,
Առեալ ջահեր նորա Ոգին խնդրեցէք •
Ոսկի մանեակ անոր լանջին հիւսեցէք ,
Աւետելով եւ զայն ձեր մօր դարձուցէք » :
Ո՛հ չէք տեսներ առագաստի մանկունքներ ,
Սեւուկ ամպեր Հայկեան աշխարհն է սլատէր ,
Դարերն անցեր Հայուն արեւ չէ ծագէր ,
Անմահութեան սիրոյ ծաղիկ չէ ծաղկէր :
Սոխակն անոյշ ալ չի երգեր իւր տաղեր ,
Եղերականք ողբ կը հնչեն եւ կոծեր :
Արդ երբ լռեն թափուր լերինք եւ անտառք ,
Թո՛ղ որոտայ տխուր ձայնիս արձագանք :
Սիրոյ ոգւոյն ձայնն է անոյշ եւ հեշտիկ ,
Պերճ դաշտերուս զարդ եւ պսակ գեղեցիկ •
Ինձ տարիալի նորա ձայնին եղանակ ,
Եբբ կը յօգէ Հայկեան փառքերն անձողակ :
Կռունք վայրիս թռի՛ր դաշտեր հեռային ,
Ալ մի յամեր տանել զանցուկ իմ սրտին •
Այլ ցանկ գոչէ « Հայկեան մանկունք փութացէք ,
Զորից խորչեր սիրոյ ոգին խնդրեցէք ,
Վարդից փունջեր անոր բաղկին կապեցէք • »
Ուրախութեամբ եւ զայն ձեր մօր դարցուցէք :
Դարձիր սէր իմ մ'ըլլար անուր իմ ձայնին ,
Քեզ հալածող ձեռքեր լքին ու դադրին •
Հայկեան դաշտեր նորոգ զարդով զարդարին ,
Յորդ արտասուք տխուր աչքէս թող ցամքին :
Սէր անձկալի երբ գու յինէն հեռացէր ,
Քու՛մ կարօտէն սիրտս վայր մի չէ դադրեր ,

Արդ դարձիր ինձ , դարձիր առ իս փութալոյ ,
Զիս մի թողուր դառն լալեաց կոծերով :
Կուսանք Հայկեան , եւ դուք ձայնիս լսեցէք •
Առեալ ջահեր զիմ տարփալին խնդրեցէք •
Ոսկի տաճար , անոր դադար կազմեցէք ,
Լքեալ սրտիս յոյս եւ հրճուանք ձօնեցէք :



ԴԱՍՏԻԱՐԱՆՈՒԹԻՒՆ ՇՆՈՂԱՅ

Յայտնի է որ ազգի մը բարոյական կեանքը իւր մանկտիներէն կը ծնանի , որ ազգային բուրաստանին շքեղութեան ապագայ յոյսը կապարունակեն • սակայն զանոնք օրինաւորապէս դարմանելու ամենափափուկ պաշտօնը քաջ մշակներու կարօտ է , որք են Մնողք եւ Դաստիարակներ : Այժմ դաստիարակաց շատերը քաջակիրթ անձինք են , եւ դիտեն ազգասիրաբար աշխատիլ իրենց նուիրական պաշտօնին մէջ • բայց ասոնք երկրորդական կը սեպուին , այլ ծնողք են առաջին եւ գլխաւոր մշակներ՝ որոց գլխաւորաբար կարօտ է մանկանց օրինաւոր կրթութիւն կամ դաստիարակութիւնը :

Ուստի ցաւալի յիշատակ է որ խիստ հազուադիւտ են նոյն անժխտելի պարտքը եւ իրաւունքը ձանջցող ծնողքներ՝ զի շատերը ոչ իրենց բարձր կոչումն կզգան , եւ ոչ զաւակունք խնամելու սլարտ ու

սլատշած օրէնքը , այլ անբանօրէն միայն անոնց ան-
ձին վրայ կը հսկեն՝ կենսական մասին անսխիւթ գըտ-
նուելով : Տղիտական ախտին մէջ գտնուող ծնողք ,
մանաւանդ մայրեր՝ ոչ իրենց անձը թշուառացուցած
են , այլ իրենց քստմնելի ախտը ընդհանրից տարա-
փոխիկ եւ մահառիթ է :

Սպուշ եւ տգէտ մայրերուն խնամքին յանձ-
նուած մանկունք կենաց առաջին վայրկենէն թշուա-
ռութիւն գրկած են , եւ սննդարար կաթին հետ ու-
նին ճաշակել մահաբեր թոյնը , զի իրենց հսկող սլա-
հապաններ մտաւոր տեսութենէ կոյր ըլլալով՝ կեան-
քերնին վտանգներու կենթարկեն , ոգեպահիկ սնուն-
դը ծնողաց ձեռքէն կսպասեն . եթէ անկարող ըլլան
նուիրել , անոնց կեանքը աղետից եւ թշուառութեանց
յաջորդութիւն կը դառնան , սովամահ կամ կենսապահ
ջրոյն կարօտ կը տառասլին : Ոմանք առանց զեկի նա-
ւերու նման բնութեան բռնաշունջ հողմերու խա-
ղալիք եղած , ոմանք խորհրդականութենէ զուրկ
անբաններ դարձած , ոմանք մարդակերպ հրէշ-
ներ ընդհանրից վնասակար թոյներ ժայթքող , որք
մեծագոյն մասամբ անդաստիարակութեան բերմունք
են , եւ մարդկային ընկերութեան մէջ ճարակող
ախտեր :

Զի չեն օգներ աղգային բարոյական անդաստան-
ները բարեղարդել տրտաքին բազմահմուտ դարման-
ներ , եթէ երկիրը կոշտացեալ եւ սլարարտ զօրութիւն
չունի . եթէ տերեւափայլ շառաւիղք առ վայր մի
պճնեալ երեւին , անյոյս են արգասաւորութենէ՝ երբ
արմատը ապականեալ եւ փոտեալ ըլլայ :

Մանկանց դաստիարակներէ ստացած կրթութիւն-
ները չեն կրնար այնչափ արդիւնաւոր ըլլալ՝ եթէ նա-

խակրթութեան սկզբունքներ ծնողաց ընդունած չըլ-
լան . չօգնէր բարոյականութեան մասնաւոր եւ ար-
տաքին դարմանը եթէ անկիրթ ծնողաց անբարոյա-
կանութեան թոյնը ծաւալի սրտին մէջ . արտաքին
հրահանգներ կը նմանին այն սերմունքներու՝ ոմանք
յապառաժի , ոմանք աւազներու , ոմանք ոտից կոխ ե-
ղած , եթէ ընդունակութեան նախապատրաստութիւն
չունենան :

Ծնողք միայն կրնան ըլլալ բարոյականութեան հե-
ղինակ մանկանց , զի անոնց դաղափարը դեռ չըն-
դարձակած հեռաւոր առարկայից վրայ նախնական
դաղափարը մօրմէն կրնդունին , ինչպէս կակուղ նիւ-
թի վրայ դրոշմած նկարը՝ զի նուրբ ըմբռնումն են-
թակային հետ հետզհետէ տաշրանալով հաստատ եւ
արմատական կըլլայ . անոնց իւր մերձաւոր առարկայն
ծնողաց օրինակը ըլլալով զօրաւոր է քան արտաքին եւ
հեռաւոր պատճառներ . խօսքերը շուտ լսելի կըլլան
անոնց փափուկ լսելեաց , բարուց նկարագիրը կը դը-
րոշմուի կակուղ ընդունակութեանց վրայ :

Ապա բաղդին յանձնուած է մանկանց երջանկու-
թիւնը՝ զի եթէ ծնողք բարեկիրթ անձինք ըլլան , ի-
րենց բարոյական կեանքը ապահովեալ է . իսկ եթէ
անկիրթ եւ մոլի , ապերջանիկ եւ թշուառ են : Բայց
երբեմն որդիք ծնողաց բնութեան հակառակ վարք
կունենան , բայց այն տեսակ դէպքեր բացառութիւնք
կը սեպուին , եւ ընդհանրութեան վրայ պէտք է խոր-
հրդածել :

Նախ գլխաւոր կանոն է տղայոց բնութեան հա-
մեմատ դաստիարակութիւն տալ , եւ հակառակը բը-
նաւին ապարդիւն եւ վնասակար է . բժշկաց ջանքե-
րը անօգուտ եւ կասկածելի են՝ եթէ բնութիւնը չը

ճանչնայ եւ ըստ այնմ դարմանէ : Մայրեր լաւ տեղեակ են որդւոց բնութեան , եւ այս մասին դաստիարակներէ աւելի կրնան յաջող միջոցներ գործածել , եթէ արթնութեամբ դիտեն անոնց բնական յատկութիւնք կամ պակասութիւնքը :

Մտղական պարտքը չճանչցող տգէտ մայրեր պարտական կըլլան իրենց նուիրական պաշտօնին , զի իրենց պարտքը այնպէս չէ՝ ինչպէս վարձկանը իւր տիրոջ ստացուածոց վրայ հսկելու պարտքը , այլ իբրեւ տէր եւ միանդամայն պահապան են իրենց խնամոց յանձնուած անհատից , եւ սոյն մեծ իրաւունքը ճանչնալով , ոգւով չափ ճգնիլ պարտին որդւոց ապագայն բարեկազմելու :

Կրթութիւնը մի եւ նոյն կանոնով ամեն մանկանց համար արդիւնաւոր չկրնար ըլլալ , մինչեւ ամեն մէկուն բնութեան համեմատ կանոն չգործածուին , ինչպէս ամեն արհեստ իր յարմար գործիքներով կը գործածուի , ապա թէ ո՛չ նիւթը կը խանդարի եւ աշխատողին ջանքը արդիւնաւոր չկրնար ըլլալ :

Ոմանք չափազանց խստութիւնը կրթութեան կանոն կը կարծեն , ոմանք բոլորովին անհոգ թոյլտուութիւն կուտան , եւ աւելի անպատեհ է անկանոն սէրը : Ասոնք յոռի սանձեր են տղայոց՝ որք բնութիւնը ընդվզել կուտան ուղիղ ընթացքէն : Նուազարանին լարերը երբ ուժդին պրկուին՝ կը պրծին եւ կելլեն շարքէն , իսկ եթէ բոլորովին թոյլ՝ եղանակին քաղցրութիւնը կը կորուսանեն , այլ , քաջ հնչեցնելու համար պէտք է չափաւոր դիրքը պահել :

Խստութիւնը անասնական վարժութիւն է հակառակ մարդկային բարուց , քանի որ մարդս խորհրդաւոր էակ է , եւ կրնայ զգալ իր պակասութիւնը ,

Եւ միտքը անձին կառավար է : Տղայն իւր փոքր հասակէն բնականաբար կրնայ ճանչնալ չարը , բարին , այլ բարեաց ընտրութեան մասին դեռ անզօր է առանց հրահանգ ընդունելու , ըստ որում ծնողք խրատութեամբ չարեաց հետ բարի յատկութիւնները խըլելու տեղ՝ պէտք է մտաւոր զօրութիւնը ծաղկեցնել ջանան՝ որով ինքնայօժար կարենան բարին ընտրել : Եթէ տղայոց բնութիւնը խիստ ալ ըլլայ՝ դարձեալ անկանոն խստութիւնը չկրնան ուղղել . երկաթը շէնքի չգար հարիւրաւոր հարուածներով , եւ չարաչար դործածելով , մինչեւ որ կերպաւորող բովը չը մտնէ :

Ծնողք լաւ գիտնալու են որ տղայոց բնութիւնը որ կողմին աւելի հակամիտ է . եթէ մեղմ եւ հանդարտ է . անոնց փոքր պակասութեան համար խստութիւն դործածելը յոռի կանոն է , զի երկիւղը կը յաղթահարէ մտաւոր զօրութիւնը , այսպիսեաց պէտք է օրինաւոր աղատութիւն տալ բարեաց յատկութիւնքը ծաղկելու չափ եւ օրինօք խզել պակասութիւնքը : Շատ մայրեր կան որ մանկանց պակասութիւնը տեսնելով՝ մոլեգին կերպով կը յարձակին վրան , անվայել խօսքերով եւ այլանդակ ձեւերով իբր խելագար կը պատժեն զայն , ոչ թէ անոր պակասութիւնը ուղղելու դիտմամբ , այլ իրենց կիրքը յաղկեցնելու : Բարկասիրտ ծնողաց լաւ պատուէր կրնայ ըլլալ իմաստնոյն մէկ խորհրդաւոր խօսքը որ ըսած է իւր աշակերտին մէկ պակասութիւնը տեսնելով , « Ար պատժէի զքեզ եթէ բարկացած չըլլայի » . նոյն կերպ այլանդակ պատիժէն տղան ի՞նչ կստանայ , այլ միայն կատաղութեան գաղափար , եւ նոյն պատիժէն վախնալով ազամայ կը դադրի , այլ աւելի կը յառաջանայ ծածուկ շարութեանց մէջ : Զի ճանաչողութիւնը դեռ պակաս

է, եւ ուղղութեան շարժիչ պատճառը միայն երկիւղն է, ո՛չ թէ բարիին բաղձանքը :

Անկանոն խստութեան տակ մեծցող տղայք՝ մեղկ վատ, պակասաւոր կըլլան միշտ, եւ դորձունէութենէ դուրկ. երեւակայութիւննին կը խանդարի, անտեղի տհեր կը տիրեն վրան, ամեն շարժմանը մէջ բռնութիւնը արդեւք կը կարծեն, մտաւոր կարողութիւնները տկարանալով կըլլան անարի, թոյլ, երկչոտ եւ այլն :

Մտղաց խիստ վայելուչ է կատարեալ վարքով որդւոց հեղինակ ըլլալ, անխօս շարժումներով անգամ դասել անոնց պակասութիւնը, տղայական անպատեհութիւնքը միայն հայեցուածքով մը կշտամբել, եթէ դանոնք իրենց իշխանութենէ ընդվզել տուած չեն. առասպելական խօսքերն՝ դանոնք սաստելու համար դորձածելու տեղ՝ պէտք է տալ բարոյական խրատներ, մանկանց քով իրենց պատիւը պահել, «Ձի տէրութիւն այլակերպ ծառայութիւն է», եւ դաւաղանին ձգած ձեռքը դէպի անոնց ուղղութեան շարժել : Ձենք ուղեր ըսել թէ առանց խստութիւն բանեցնելու աղատութիւն տալ պէտք է տղոց սանձարձակ կիրքերը անկողնելու, զի անոնց բոլորովին աղատութիւն տալը բարոյական օրինաց դէմ ապստամբեցնել է, այլ ծայրահեղութենէ զգուշանալով, ուղղութեան երասանակը իրենց ձեռք ըլլալու է, զի երբ բնութիւնը ընդվզելով խոտորնակ դիմէ, իսկոյն նուաճելով ուղղութեան դարցնել պէտք է, եւ օրինաւոր ընթացից մէջ ազատ թողուլ դանոնք. եւ այս կը սլատկանի նաեւ դաստիարակաց :

Ահա անկանոն խստութենէ պակաս վնասակար չէ, մայրերու անհող թոյլտուութիւնը, որք դաւա-

կայ ապագային վրայ բուրբուրողին անսխալ՝ չեն զգար
թէ ի՞նչ կանոն գործածել պէտք է . այնպիսեաց որ-
դիք անթիկունք նաւերու կը նմանին , որք բնական
պակասութեանց անսաստ ալիքներու մէջ՝ չունին ա-
պահովութեան միջոց , տակաւին չար եւ բարին ընտ-
րելու անկարող , ծնողաց միջնորդութեան անհրաժեշտ
կարօտ են , ուրկէ զուրկ՝ բարոյական կեանքը վտան-
գի մէջ է : Նաեւ այս պակասութիւնը ծնողական
պարտուց դէմ մեծ անգթութիւն է . միթէ հովիւը
արժանի՞ է իւր պաշտօնին՝ երբոր իրեն յանձնուած
հօտը անհոգութեամբ գայլերու ճարակ թողելով ցըր-
ուէ եւ կորուսանէ : Նոյնպէս այգեգործը անսխալ ըլ-
լալով իւր պաշտօնին՝ այգւոյն աւերման եւ խանդար-
ման պատճառ ըլլայ : Միթէ խիստ ցաւալի չէ՞ , երբ
դեռարոյս տունկեր ապագայ արդեանց զուրկ՝ տա-
րածամ կորստեան ենթակայ կըլլան : Նոյնպէս շատ
ապուշ մայրեր չեն զգար , եւ չեն ուզեր նոյն կա-
րեւոր միջոցներու վրայ խորհիլ , չեն ճանչնար նոյն
սրբազան պարտքը , թէ ազգային բուրաստանը իրենց
ժրաջան աշխատութեանց կարօտ է , բարոյականու-
թեան անթառամելի ծաղկօք շքաւորելու : Այն տե-
սակ ծնողք արժանի չեն ծնողական յարգանաց , եւ ա-
պագային չպիտի կարենան վայելել իրենց աշխատու-
թեանց արդիւնքը : Շատ անգամ յանիրաւի դանդաժ-
ներ կընեն իրենց ծանր վիճակէն՝ մինչդեռ մեծագոյն
մասամբ տառապանքնին տղիտութեամբ կը ծանրա-
ցընեն , որով թէ իրենց եւ թէ զաւակաց վիճակը կը
գառնացնեն :

Նաեւ մուար ծայրահեղութիւն է անկանոն սէրը .
շատերը գիտեն որ տղայոց ամեն հաճոյքները եւ պա-
հանջքները նուիրելը սիրոյ գործ է . չեն գիտեր որ

մեզրի տեղ թոյն կուտան անոնց , չուղելով զայրացը-
նել եւ զրկել իրենց բաղձանքէն . նաեւ չեն զգար
որ ամեն կամակատարութիւնքն ապագայի մէջ մէյ-
մէկ գլխաւոր մոլութիւն կը գառնան , եւ արմատա-
կան ըլլալով անբուժելի կըլլան : Աէրը բնութիւն մը
ունի սիրելեաց պակասութիւնը չզգալու կամ ներե-
լու՝ զոր բարոյապէս յարգել պէտք է . բայց ծնողաց
սէրը աւելի շացուցիչ ըլլալով մանկանց պակասու-
թիւնը չեն կրնար գիտել , չեն ուզեր անոնց ապրս-
տամբութիւնը զսպել եւ կրթելու մասին նեղել , այլ
չսփազանց փայփայանքներ կրնեն , գլխաւոր պակա-
սութիւնք տղայական բնութիւն կարծելով զանց
կառնեն զսպել , չեն գիտեր չար մասը խլել անոնց
սրտէն . տղայական վէճերու մէջ միշտ իրենցը պաշտ-
պանելով եւ արդարացնելով՝ ուրիշի տղայք յայտնի
կը պարսաւեն եւ յանցանքը այլոց վրայ ձգել կու-
ղեն՝ իրենցը հրեշտակ կարծելով . ասանկով կըլլան
տղայք գոռոզ , անզուսպ , ապստամբ , կամասպաշտ
եւ այլն : Միթէ գանգատելու իրաւունք ունին այն-
պէս մայրեր , երբ իրենց որդիք յանդուգն : մոլի
ըլլան եւ արհամարհեն զիրենք , քանի որ ազատու-
թեան առիթ իրենք տուած են : Խիստ ցաւակցու-
թեամբ յիշել արժան է , զի շատ անգամ երբ կը տես-
նենք անբարոյական անձինք՝ այսինքն մոլի ստահակ-
ներ , չարագործներ , որք անզուսպ եւ անսպասկառ
գրեթէ բանականութենէ եւ խորհրդականութենէ
զուրկ , բանաւոր գազաններ դարձած են , ընկերա-
կանութեան նախատինք եւ ընտանեաց մեծ վիշտ եւ
անտանելի ցաւեր են , ասոնք՝ կը համարձակիմ ըսել
թէ մեծագոյն մասամբ անկիրթ ծնողաց յոռի վար-
ժութիւններէ յառաջ եկած են . (ասոր հետ բացա-

առութիւնք ալ չեն ժխտուիր) . թող գիտնան իրենց
պարտքը չճանչցող ապուշ մայրեր . որ ծանր պա-
տասխանատուութեան ենթակայ են , արդարութեան
եւ իրաւանց դէմ մեղանշելով . անհոգութեամբ աղ-
գային գանձերը կը վատնեն , ապականեալ արմատ-
ներ են աղգին բուրաստանին մէջ՝ որոց շառաւիղնե-
րը չեն կրնար բարեբեր արդիւնք նուիրել եւ գեղե-
ցիկ շքաւորութիւն ընծայել : Նոյն անզգայացեալ
թշուառները զաւակաց ապագայն չխորհելով եւ ըն-
կերականութեան վնասը չյիշելէ զատ՝ իրենց վերա-
բերեալ վիշտերը անգամ յիշել կարող չեն . չեն զգար՝
որ մոլի եւ ստահակ որդիք ինչ աստիճան քստմնելի
ցաւեր կը պատճառեն ծնողաց սրտից , որովհետեւ
խիստ ծանր է մարդկանց՝ երբ կրած աշխատութեա-
նը արդիւնքէն ի դերեւ ելնէ , դառն է մշակին՝ որ
քրտնաթոր աշխատութեանց սերմունքները առանց
ծաղկելու , որդերու եւ կարիճներու ճարակ ըլլան . ոչ
դոյզն վարանք եւ տրտմութեան առիթ է մարդոց՝
երբ երջանկութեան գանձերը անդունդներու մէջ
կորսուին եւ չքանան : Սակայն ծնողաց վիշտերը այն-
պէս չէ , այլ յուսաբեր երկիրները բարեաց արդիւն-
քէն գուրկ՝ կեղեքիչ փուշերով կը խայթեն իրենց սիր-
տերը . դառն թոյներ են անոնց հանապազօրեայ ճա-
շակը դառնացնելու : Մոլի եւ չար զաւակունք ճիշդ
կը նմանին առասպելեալ հրէշին , որ վայրկեան առ
վայրկեան շարութեանց մէջ բքանալով , ծնողքնին
կուր կուտան իրենց որկորին . անկէ ոչ պակաս ա-
ղետալի են այն թշուառ մայրերու վիճակը՝ որ բիւ-
րաւոր տաջանքներով դատապարտեալ կը տանջուին
չար ծննդոց ձեռքէն :

Բայց որչափ մեծ եւ սքանչելի փառք է ծնողաց ,


երբ իրենց սերունդները բարեմասնութեան պէս պէտք
ընտիր ձիրքերով զարգանան, բարեկրթութեան եւ
առաքինութեան յատկութիւնք ստանան, բարի համ-
բաւ ազգին եւ ընտանեաց շուք եւ բերկրանք ըն-
ծայեն, երախտագիտական ոգւով ծնողաց յարգ եւ
պատիւ նուիրեն, եւ ընկերականութեան օգտակար
անդամներ ըլլան, որ իրենց ծանր աշխատութիւննե-
րու փոխարէն մի միայն վարձ եւ հատուցումն կրնայ
համարուիլ :

Ուստի, ո՞վ ծնողքներ, մանաւանդ մայրեր, լաւ
գիտցիք որ ձեր պաշտօնը խիստ մեծ եւ նուիրական
է, դուք պատասխանատու էք Նախախնամութեան
եւ մարդկային ընկերութեան, ձեզ յանձնուած ա-
ւանդները մեծ եւ դանկազին են, ազգ մը իւր ա-
սրագայն կսպասէ ձեզնէ, երջանկութեան անմահ
դանձերուն պահապան եւ գործադրիչ ընտրուած էք .
սարսափելի ոճիր կը համարուի ձեզ՝ եթէ անհոգու-
թեամբ մսխէք եւ ցրուէք զանոնք, ազգային տունը
յտուտեան աղքատ վիճակի ենթարկելու պատճառ ըլ-
լալով : Գուք մշակուած երկիրներ ըլլալու էք, ուր
բարի հունտեր ընդունակ ըլլան եւ բեղմնաւորին բա-
զում արդիւնքներով, նաեւ բեղմնաւոր արմատներ՝
ազգային քմաց քաղցր խեժ եւ պալատան ընծայելու .
իրբեւ քաջ մշակներ ջանացէք ձեր որդւոց միտքը
լաւ մշակել, բարոյական սերմանց լաւ ընդունակ ը-
նելու : Առաքինութեան կամ բարոյականութեան կեն-
դանի օրինակ դուք միայն կրնաք ըլլալ զաւակաց ,
ինչպէս աշակերտ մը իւր սորվելիք արհեստին օրի-
նակը նախ պէտք է տեսնել : Մարդկանց, մանաւանդ
տղայոց միտքը այնչափ չղօրեր վերացական առարկա-
ներու վրայ կայանալ, որչափ անոր ենթակայներուն

վրայ • զոր օրինակ , գիտութիւնը ինքնին անորոշ
կամ անտեսանելի է՝ եթէ անոր զօրութիւնը գիտուն
անձանց վրայ չերեւայ • նոյնպէս խոհեմութիւն , վե-
հանձնութիւն եւ ամեն բարեմասնութիւններ՝ որոց
յատկութիւնը կատարեալ անձանց վրայ կը յայտնուին :

Տղայք բարի ունակութիւն ստանալու համար
տեսնելու եւ լսելու կարօտ են • ահա տեսանելի ա-
ռարկայն ըլլալու է ծնողաց օրինակը , լսելու եւ ըմ-
բռնելու համար կրթութեան կամ վարժութեան դա-
սեր , զոր եթէ արթնութեամբ եւ խնամօք ընծայեն
մանկանց , ծնողք լիապէս արդիւնքները կրնան վայե-
լել , արժանաւոր վարձ ընդունիլ եւ ազատ մնալ
խղճէ ,

Ուստի նոյն քաղցր յոյսը կը նուիրէ օրիորդաց
դաստիարակութիւնը , պարգեւելով մեզ ապագայ
յոյսեր նախնի վիշտերու դարման • ժրութեամբ ջանալ
պէտք է տգիտական ախտը՝ ժառանգական չնել դե-
ռահաս սերնդոց , մերժելով ապականեալ արմատներէ
նոյն փափուկ ճիւղերը՝ կրթարաններու մէջ ընտիր
դաստիարակներու խնամքներով դարմանել , եւ ազ-
գային բուրաստանը փայլեցնել շքով՝ որ միայն է
մխիթարութիւն եւ դարման Ազգին :



ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Երբ կը տեսնենք բնութեան սքանչելիքը՝ որ միաբան ներդաշնակութեամբ գեղեցիկ աշխարհը կը կազմեն, լուսեղինաց պայծառութիւնք, նիւթականաց բարեզարդ վայելչութիւնք, եւ բոլոր առարկայք խորհրդաւոր համաձայնութեամբ իրենց օրինաւոր շրջանը վարելով: Աշխարհ ամայի հողակոյտ մ'է առանց վայելչութեան, զի իւր գեղեցիկ կազմութիւնը առարկաներու կարօտ է, եւ առարկայք կը խնդրեն զաշխարհ. երկինք կարօտ է աստեղաց, եւ աստեղաց պէտք է երկնից վեհաշուք տաճարը: Սոյնպէս մարդիկ իբր բանաւոր աշխարհ՝ մարդկային կենցաղավարութիւնը կը կազմեն ընկերականութեամբ. անով միայն կը գտնեն ապրանաց միջոցներ, անձնական շահեր եւ ամեն կարեւոր պիտոյք, եւ այս է բնական ընկերակցութիւն՝ որոյ մարդ հարկադրած է ի ծննդենէ:

Այս բնական իղձը կը շարժէ զմարդ դժուարակիր պաշտօններու, եւ յօժարութեամբ կը տանի ամեն տարժանութեանց՝ ուրկէ անձնական շահը կը սպասէ. բայց նոյն աշխատասիրութիւնք եւ անձնանուիրութիւնք՝ որ առանց անձնական օգտի՝ լոկ ընկերին շահուն կը ծառայեն, է բարոյական ընկերասիրութիւն, նաեւ վեհ եւ փառաւոր պաշտօն մարդկութեան:

Ընկերութիւնը յոյժ օգտակար է՝ իբրեւ լուցկի մարդկանց խորհուրդները միմեանց հաղորդելով, գաղափարաց լուսաւորութիւնը կազմելու. անով մտաւոր տեսութիւնը կարծարծին, օգտակար ձեռնարկութիւնք կը ծնանին, ընդհանրութեան շահաւոր պաշտօններ յաջողակութեամբ կը յառաջանան ։ Ընկերական յարաբերութեանց արդիւնքը քաջայայտ կերեւին պայծառացեալ քաղաքաց մէջ . Ներուպիոյ աշխարհը իր լուսաւորութեան տխրոսով չէր սարծէր՝ երբ նոյն յարաբերութիւնք նուազ էին իր երկրին մէջ . Ազգաց մերձաւորութիւնք եղան գայլախաղներ, վառեցին առաջնորդական ջանք՝ որ այժմ լուսաւորութեան կեդրոն համարուած է համայն քաղաքաց, որոց զօրութիւնը ամեն ուրեք շառաւիղներ արձակելով նախանձելի եղած է բոլոր աշխարհի ։ Նոյն զօրութեամբ իւր սահմանակից Ազգեր կերպով մը ազատ երջանկութիւն կը վայելեն, որոյ ապացոյցը մայրաքաղաքիս մէջ կրնամք տեսնել բազմամամբ նախնի վիճակին՝ որ ներկայէն տարապայման հեռի կը գտնեմք, Նա՛ զօրացոյց քաղաքականութիւն, հերքեց յայտնի բարբարոսութիւնք . . . ընկձեց գըրեթէ յաղթահարութիւնք, ճանչցուեցան ըստ բաւականի որոշել իշխանութիւնը՝ ընութենէ, հպատակութիւնը՝ գերութենէ եւլն, որով ազատ շունչ առնելով յառաջադիմութեան շաւիղ կը բա՛նան մեզ ։

Ահա մեր քաջարթուն Պատանեաց խումբեր նոյն շահաւոր եռանդը կղզան եւ սոյն բարեպատեն ժամանակս ազգասիրական ըղձիցը նպաստ առնելով՝ կը ջանան ընկերասիրական եռանդը ծաղկեցնել ազգին մէջ, առաջնորդելով նոյն վեհ պաշտօնին համաձայնութեամբ քաղցր ներդաշնակութիւն մը կը կազմեն

եւ կուզեն հնչեցնել ազգասիրական ձայնը նպաստաւոր ըլլալ թշուառ Հայրենեաց :

Ձի ահա մէկ քանի դարերէ ի վեր կենդանի նաւ մը Հայաստանի խաղաղ նաւահանդիստէն բաժնուելով բռնաշունչ հողմոց խաղալիք կըլլայ . ծոցալից բարիքը հետզհետէ կսպառին , վայելուչ կազմութիւնը կը խանգարի , ամբողջութիւնը քայքայման վիճակի ենթակայ կըլլայ , բայց գոյութիւնը տակաւին կորսուած չէ , քաջայոյս է նա , արիական սրտով դէմ կուտայ ալեաց , եւ ակնկալեալ կսպասէ այցելութեան ժամուն : Նոյն վտանգաւոր պահուն մէջ կարտակէ՞ղ սիրտը Հայրենեաց իղձով կը հառաչէ , աչքերը անոր հորիզոնին վրայ սեւեռած փրկութեան աստղը կը խնդրէ , անզօր թիկունքը չեն դադրիր յուսոյ առասանը խնդրել եւ անվհատ սրտով օգնութեան ձեռքեր կը կոչէ :

Այժմ մխիթարութիւն կզգայ , տեսնելով որ Հայրենեաց հարադատ մանկունք անոր օժանդակելու պէտքը կզգան , ձեռնակցելով միմեանց՝ փրկութեան միջոց կը խորհին , Ազգային նաւը իր խաղաղ նաւահանդիստը վերակոչելու :

Ննչպէս յայտնի է որ մեր Հայրենակից եղբարք անխնամ եւ անպաշտպան ցրուեալ վիճակի մէջ՝ ամեն կերպ վտանգներու հանդիպած են , որոնք ամայի ձորերու մէջ քաղց եւ սովեալ , գազաններու ճարակ կըլլան , իրենց վեհ յիշատակը եւ փառքերը մոռնալով՝ Ազգութիւն եւ կրօնք անգամ կորուսած են , ազատասուն որդիք գերի ինկած բարբարոսաց օրէնքներուն տակ , փափուկ կուսանք եւ հարսունք ազնուաշուք զգեստուց տեղ խաղչկանց մորթ զգեցած , բոլոր ուղիղ կացութենէ շուարած կամ մոլորած

եւ բոլոր աղետալի թշուառութիւնները ճարտար հր-
ռետորներու ողբերգութեան արժան է . . . այժմ
Հայկեան որդւոց զգայուն մասը չուզեր անտարբեր ըլ-
լալ Հայրենակցաց դառն վիշտերուն . որոց ըստ կարի
բարոյապէս դարման խորհելով ընկերութիւններ կը
կազմեն լուսաւորութեան ջանք փայլեցնել նոյն մութ-
գաւառներու մէջ թշուառ մոլորելոց առաջնորդելու
փափաքաւ : Նոյն ընտրեալ շառաւիղք Յդեմեան դաշ-
տին գարուն կաւետեն , բարոյական պարտէզները մը-
շակելու եւ յառաջադիմութեան արգասիքներ ծաղ-
կեցնելու ջանիւք :

Զի քիչ յառաջ չունէինք գրեթէ նոյն զգացումն
կրող պատանիներ , շատերու բերանը օտար էր ազ-
գասիրական հնչումն . ահա ներկայն կը շնորհէ մեզ
նոյն եռանդուն ոգիք՝ որ իրենց հարազատ անունը
ուրախ սրտէ կը հնչեն , եւ անոր օգնութեան նպաս-
տաւոր միջոցներ կը խորհին : Ուսման եւ դաստիարա-
կութեան ճաշակը քաղցր է բերաննին , գեղեցիկ փա-
ռասիրութիւն կը յարգեն , կը փութան մի սիրտ մի
հոգի ըլլալով ազգին տարտամ վիճակը բարոյապէս ամ-
բողջացնել :

Ուստի յոյժ փառաւոր է իրենց պաշտօնը , զի
նպատակն է բարերարել ընկերին , եւ բարերարու-
թիւնն է առաքինութեան վեհ եւ գերմարդկային պաշ-
տօն : Նորածին մանուկը երբ աչքը ի լոյս կը բանայ իւր
առաջին անզօր պապաչները բարերար կամ խնամող
կը խնդրեն , որ կենաց առաջին վայրկենէն նախա-
սահմանուած է իրեն ասլրանաց համար , եւ մարդիկ
անհրաժեշտ կարօտ են անոր : Աշխարհք անհուն բա-
րութեամբ մը կը կառավարուի , որ կը կոչենք բնու-
թիւն , կամ Աստուած . ուստի նոյն անսահման բա-

բութեան մասնակից եւ կամ միջնորդ կրնանք համարել զանոնք, որ բարերարելու պէտքը կզգան. ուստի փառաւոր եւ պանծալի են, « Որոյն փոխարինութիւն ոչ այլ ինչ է, բայց նոյն ինքն բարերարութիւն » ըստ իմաստնոյն. այսինքն առաքինութեան անդուգական փառքն է միայն անձին վարձք :

Ս. յժմ նոյն ընկերասիրաց ոգին նոյն անուան արժանի է, քանի որ ընկերին կարեկցութիւնը կզգայ, ձեռնտու է ազգասիրական ջանից, նախանձախնդիր է Հայրենի փառաց, իրաւասէր ազգային շահուց, եւ անոր բարոյական կենաց տենչաւոր :

Քանի ցանկալի է մարդոյս ազգասիրական կամ բարեսիրական հռչակը որ բխւաւոր կորստական վըտանգներ չեն կրնար չնչել, եթէ անթիւ սպառնալիքներ տեղան, բարեաց յիշատակներ միշտ անկորուստ կը մնան. մարդիկ չեն կրնար նոյն անգին համբաւը ստանալ՝ նիւթական շքեղ երեւոյթներով, ճոխ եւ առատ դանձերով՝ որչափ ազգասիրական եւ ընկերասիրական յիշատակաւ. փառաւոր է Տիգրան առաքինի եւ ազգասիրական գործերով՝ իւր մեծ իշխանական զօրութիւններէն աւելի. թէպէտ պանծալի էին Միհրդատայ մեծամեծ քաջագործութիւնք, այլ պանծալի եւս ընծայուեցաւ հայրենի պատւոյն անձնուէր կեանքը : Ահա նա է գերմարդկութեան պաշտօն ազնիւ եւ գովելի՝ որ վեհ բնութեան մը տիպարը կը կրէ, եւ վսեմ յատկութեամբ կը տարբերի անզգայ սրտերէ :

Ուստի ազգային տենչաւոր ոգին կը փափաքի որ նոյն ազնիւ սրտերու մէջ ազգասիրական ջահը արծարծելով անխոնջ աշխատութեամբ իրենց ջանքերը շարունակեն եւ խրախուսական ձայնը հնչելով ընդ-

հանրութեան միաբան ձեռնառութեամբ աշխատին
աւերակ Հայրենեաց բարոյական նորոգութիւնը վե-
րականգնելու :

Նաեւ այժմ ուրախութեամբ կը լսենք , որ նոյն
ընկերասիրական իղձը կը ծագի Հայուհեաց մէջ ալ ,
որոց մէկ ազնիւ փորձը կը տեսնենք խումբ մը զգաս-
տամիտ անձանց վրայ , որ նոյն գեղեցիկ պաշտօնին
ժիր ջանքերով առաջնորդ ըլլալ կը փութան , դովելի
յօժարոյ թեամբ ընկերասիրական պարտքը զգալով կու-
ղեն նպաստաւոր ըլլալ մեր դաւառաբնակ թշուառ
Հայուհեաց՝ որք դատարակութենէ զուրկ բարերար
խնամքներու կարօտ են : Ահա երախտագիտական սրբ-
տիւ կը յիշենք որ՝ բարեսիրական պաշտօնին միջնորդ
եւ ազգասիրութեան հեղինակ կը հանդիսանան . տար-
երկինք զի առանց փոքր առիթներէ դրդուելով ան-
վհատ սրտիւ աշխատասիրէին իրենց պաշտօնին մէջ :
Ար յուսանք նաեւ ազնուամեծար ընդհանրութենէն ,
որ ըստ կարի մասնակցելով միաբանասիրութեան խը-
րախոյս տան միմեանց , եւ շարունակեն այսպիսի գե-
ղեցիկ ձեռնարկութիւնք , որ մեր սեռին յառաջագի-
մութեան յոյժ օգտակար միջոց կրնայ համարուիլ :
Ըստ որում հետեւեալ խորհրդածութիւնս կուղեմ ըն-
ծայել , նոյն դովելի իղձը կրող ազնուամեծար խումբ-
բին ուրախակցութիւնս յայտնելով :

Սիրելի Քոյրերս ,

Յայտնի որ իղձը մարդկային զգացման մէկ հրաշալի դօրութիւնն է , եւ միշտ իր սահմանէն , վերցօլանալով իրեն ճարակ կը խնդրէ : Բնութեան այս շարժառիթ ոյժը թելադիր է անձին եւ կենսական ուղի ազդելով՝ մինչեւ հրաշալիքներ գործել կուտայ , եթէ ուզէ մարդ ի բարին գործածել զայն : Նա խըրախոյս կուտայ խորհուրդներուն , կարծարծէ յոյս կամ ակնկալութիւն վաստակոց , եւ չվհատիր թէպէտ իր նպատակին տարժանութիւններն ալ տեսնէ . այլ պասքեալ եղջերուի նման կուզէ անձնիլ գժուարին վայրեր , մինչեւ քաղցր վտակաց իւր տենջը յագեցընէ . սկէտք չէ աւելի խօսքերով սահմանել զայն , այլ բաւ է ըսել թէ՛ իղձն է մարդկան կենսական հոգի տարբեր անզգայ մեռելութենէ :

Թէպէտ իղձը դօրաւոր յատկութիւնն է՝ շահաւոր գործեր կատարելու , սակայն կը կարօտի նպատատաւոր առարկաներու , ինչպէս ամեն պաշտօն իր յարմար միջոցին . ամեն ջանք շահաւոր չեն կրնար ըլլալ միեւնոյն պարագայի մէջ , այլ պատեհութեան կսպասէ , ահա ժամանակն է գլխաւոր նպատակիչ ամեն բարեգործական ըղձից՝ ինչպէս ասպանով շաւիղ սուրհանդակին՝ որ առանց կասելու եռանդեամբ կըրնայ դիմել նպատակին : Ժրաջան մշակը իղձ ի սիրտ կսպասեն , երբ օդոց բռնութիւնք կը մեղմանան , եւ երբ գարնան զեփիւռներ կսկսին հնչել , այն ատեն կելլէ աշխատութիւնը նուիրել անդոյն : Սիրելի Հայուհիք , այս բնատուր շնորհքէն օտար չէք եւ դուք , եռանդալից իղձ կը կրէք ձեր զգայուն սրտից մէջ .

զգաստութեամբ կը ճանչնաք անոր ոյժը, եւ կարող էք ի սէր ազգին գործածել զայն: Ահա ժամանակը նպաստաւոր է ձեզ. յաջողակ շաւիղ բանալով կըրնաք դուք ձեր եռանդը արդիւնաւորել: Այլ մի թափառիք յուսահատ նարկիզի նման թափուր դաշտերուն մէջ, եւ զգայուն սրտիցդ տխուր հառաչանքը ամայի ձորերու մէջ հնչեցնել, ներկայ կենսական ոգին ձայն կուտայ ձեզ չվարանիլ յուսաբէկ սրտով, այլ կազդուրիլ եռանդեամբ ըղձից ձեր ցանկալի ապագայն վայելելու յուսով:

Գիտենք որ մեր սեռը արդէն իւր հին սովորութեան մէջ ազատութենէ զուրկ վանդակի մէջ արգիլուած թռչնոց նման էր՝ որ անձուկ սահմանին մէջ կաշկանդուած չէր կրնար իր ազատ բաղձանաց հասնիլ, թռուցիչ բազուկները անզօր կարգիլէին ծաղկունակ դաշտեր ճախրելու, ձայնին եղանակը կորսընցուցած, գրեթէ լեզուահատ եղած բաղձանքը յայտնելու, անկարող աչքերը տկարացած զուարճալի առարկաներ հեռատեսելու: Բայց ներկային նոր լոյսը կը տեսնէ, որով անհրաժեշտ կրնայ կազդուրիլ, եւ յառաջադիմութեան քայլեր շարժել: Սակայն տակաւին անզօր, դեռաքայլ մանկանց նման չկրնար ինքնին յառաջել: Ահա ընկերականութիւնը միայն կարող է ապաստան եւ զօրաւիգ ըլլալ իրեն՝ երբ փութան աջակցիլ միմեանց, եւ ձեռնակցելով շարժեն իրենց բազուկները, ձայնակցութեամբ հնչեն խրախուսական ձայներ, եւ ճախրել յառաջադիմութեան շքեղ բուրաստանը:

Աւելորդ է կրկնել մեր վաղեմի կացութեան ամեն մէկ տխուր պարագայները՝ զոր ձեր ուշիմութեամբ կրնաք դիտել. մենք խորհրդաւոր անձինքս

զգայուն արձաններ դարձած, կամաւոր համր եղած, ազատաճնունդ գերիներ կենդանութեան մէջ մեռած, տգիտութիւնը եւ անզգայութիւնը զմեզ բարոյական մահուան ենթարկած էր. դուք Միւնեստիկներ կրնաք ըլլալ երջանիկ կոչումի մը՝ ազդելով խրախուսական ձայն ընդհանրից՝ եւ օրինաւոր միջոցներ գործածելով, մեր կարկամեալ կացութենէ սթափիլ եւ կազդուրիլ առողջ կենաց մէջ: Ահա մեր զգայուն մասը պէտք է յուսով յառաջդիմէ իւր ազգասիրական ձեռնարկութեան մէջ, որ ի մօտուստ կղզայ իւր վիշտերը եւ կարեկցութեան պարտքը ճանչնալով օժանդակութիւն նուիրէ եւ սիրով իւր ապագան բարւոքել: Սակայն ուսեալ խումբը չը կրնար տարտամ վիճակի մէջ գաղափար հաղորդել, առանց ընկերականութեան կեդրոն կազմելու, զի մասնաւորը միշտ անզօր է, ընդհանրութեան դէմ այլ ընկերական մարմինը կրնայ դարմաններ խորհիլ եւ լուսաւոր գաղափարներ հաղորդել միմեանց:

Ուստի մեծարեալ տիկնայք երբ ձեր գովելի եռանդը եւ իղձը վառ սլահէք սրտից մէջ, կրնանք յաջողակութեամբ ազգօգուտ գործեր կատարել, ձեր ժամերը ազատ եւ միտքերը հանդարտ են, ժամանակիս ոգին կօժանդակէ ձեզ: Գիտէք սիրոյ զօրութիւն մեծ եւ անհամեմատ է, երբ Հայրենեաց եւ Ազգային սրբազան սէրը հաստատ ըլլայ սրտից մէջ՝ կըրնաք օգտակար ըլլալ ազգին. հրահանգ տալով մտաց բնական ձերքերը փայլեցնել եւ հնացեալ մեր վաղեմի կեդտերը հերքելով նոր կենաց ճաշակ վայելել:

Ահա Հայրենաց ոգին կը տարփայ ձեր բարոյական կենդանութեան, եւ կը յուսադրէ զձեզ այսուհետեւ ձեր գաղափարները թող զտին եւ

փայլին Եղեմեան ակնափայլ վտակներու պէս . ձեր
առաքինական սլարկեշտ գործերը թող ծաղկին անոր
հեշտաբոյր եւ քրքումանոյ ծաղիկներուն հետ , Հայ-
րենեաց դաշտին հեշտաձայն սոխակներուն նման խոր-
հրդաւոր ներդաշնակութեամբ Ձեր սիրալիր գեղգե-
ղանքը հնչեն հեշտութիւն եւ երջանկութիւն ձօնե-
լու անոր՝ որ անձկանօք կսպասէ իւր երանաւէտ
ժամուն :



ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՌԻՂԵՒՈՐ

Երբ տխրադէմ Հայաստանի վեհ ոգին ,
Ցանգ վշտաբար ծիւրեալ ցաւօք դժուարին .
Ձեռն ի ծնօտ տրտում տխուր սգալով ,
Ողբայր հեծէր յուզեալ ամպոց կոծերով :

« Ո՛ւր իմ , գոչէր , գարնան աւուրք հեշտալի ,
Ո՛ւր վեհ դաշտիս ոսկի բոյսեր գեղանի .
Քաղցրիկ դարուն անհետ եղաւ դարերով ,
Ձմեռն անվերջ պատի խաւար ամպերով :

Մինչդեռ պանծայր փառք Եղեմիս վեհաշուք ,
Սիրոյ բողբոջ անմահութեան հնչէր սուգ .
Մարդարտահեռ բոլորէին ջինջ ցօղեր ,
Հայկեան որդւոց անխոնջ քրտանց կայլակներ :

Ո՛հ գժտութեան տեղեալ հեղեղն դառնաբար ,
Սիրոյ բողբոջք թառամեցան հիգարար .

Դաշտք եւ արօտք մերկ ի զարդուց շքաբեր ,
Վեհ Հայրենին սուգ զգեցեալ անբարեր :

Ահա թափուր լքեալ մնամ փառադիրկ ,
Դառնահամբոյր օղոց եղեալ խաղալիկ .
Ձիւն եւ կարկուտ սեւ ամպերէն միշտ կը հոսին ,
Սաստիկ շանթեր ահեղարէկ յարձակին » :

Ձայս Հայաստան , ցանգ կողկողէր լալագին ,
Հաս , ուղեւոր ոստ մրտենեաց ի ձեռին .
« Յնծա՛ , գոչէ , ո՛վ իմ սիրուն Հայաստան ,
Սեւ արտասուք թող քո աչաց հեռանան :

Ալ մի հեծէր տխուր զալեաց կոծերով ,
Քեզ աւետեաց փութամ յողջոյն ցնծալով .
Ահա երկին քեզ կը ծնի նոր օրեր ,
Ի բաց մերժեն ձմերային սեւ ամպեր :

Թռչնոց երամք հրճուհեւլով քեզ դիմեն ,
Խրախաձայն առ քեզ գարուն կաւետեն .
Ձի շառաւիղք Հայկեան զարմից գեղանի ,
Յեռեալ սիրով տան եղեմիդ հովանի :

Հայրենասէր խումբ պատանեաց քաջազան ,
Աջակցելով փութան ցաւոյդ ի դարման .
Անմահաբոյր ծաղկանց քաղեն սուրբ հիւթեր ,
Քեզ պատրաստեն քաղցրիկ մեղրի փեթակներ :

Ընկերական սէր եւ զոգին գրկելով ,
Քաղցեալ սրտիդ կենաց ճաշիկ կաղմելով .
Թափուր դաշտերդ փայլին զարդով գեղունակ ,
Հնջեն քաղցրիկ սոխակներուդ գեղգեղանք :

Նորաբողբոջ սիրոյ ծաղիկք ծածանին ,
Դժխեմ գժտից փուշք , եւ տատասկ խարանին .
Վաստ թմրութեան քունը յաչաց կը մերժի ,
Ալ հեռանան հոգ եւ վարանք տրտմալի :

Ալ թող երկինք քեզ ակնարկէ քաղցր աչօք ,
Շնորհելով քեզ նոր արեւ գեղաշուք .
Հնչեն զեփիւռք փայլին ցողեր քրտնահոս ,
Եւ հայրենեաց սրտին ձօնել կեանք եւ յոյս :

Հայկեան դաշտեր պճնին շքով գեղափայլ ,
Վեհ Հայաստան առցէ ցաւոյն մխիթար .
Զայս ուղեւորն , ետ աւետիս վեհագոյն ,
Եւ Հայաստան սթափեցաւ ի ցաւադոյն :



Վսեմախոհ Պարզասէր Հայուհիք ,

Մարդոյս իւր ընկերին վշտացը վրայ միայն ցաւիլ կամ կարեկցութիւն զգալը մարդասիրական զգացումն է . սակայն անոր օգնելու միջոցը խորհիլ եւ ջանքեր նուիրելը մեծանձնութիւն կամ վեհ առաքինութիւն է : Ի՞նչ օգուտ վտանգեալ անձին դէմ ցաւակցութեան լոկ խօսքերով աղաղակ բառնալ՝ առանց օգնութեան ձեռք կարկառելու , ինչպէս շուարեալ կամ մոլորեալ անձանց թիւր կացութեան աւա՛ղ

կարգալու տեղ՝ շահաւոր է ուղղութեան հրահանգ տալ :

Ժամանակաց մէջ պատահած են ցաւալի դէպքեր որ ընդհանրութեան մեծ հոգ եւ վարանք պատճառած են . բայց նոյն պատահարաց չար հետեւութիւնը ըզգացող եւ փրկութեան միջնորդող անձինք հազուագիւտ եղած են՝ եւ ընդհանուրին ապահովութեան անձնանուիրութիւն ընծայելով գովելի յիշատակներ կանգնած են , եւ որոնք ընտրեալ մասունք են մարդկային ընկերութեան :

Ուստի մեր սեռն ալ տեսակ մը վտանգեալ է մոլորական ախտով , որուն թշուառ վիճակին չօգնէր յուսահատարար մորմոքել՝ եթէ մեր անդամակցաց ցաւերը ժրութեամբ չաշխատինք բուժել , այսինքն ուղղութեան կանոններ հաստատել եւ առաջնորդ ըլլալ անոր բարեօրման :

Ա յժմ խիստ ուրախութեամբ կը լսենք որ մեր մէջ ալ նոյն ընկերասիրական զգացումն կրող անձինք կը գտնուին՝ այն է պարզասիրութեան վսեմ իղձը ունեցող Հայուհիք որ միաբանելով ընկերութեամբ՝ ցանկալի կանոն հաստատած, եւ շատերն ալ կուզեն հաստատել պճնամոլութեան վատ ախտը մեզմէ բուժելով վայելչակերպ պարզութիւն հաստատել : Ար յուսանք որ իրենց այս գովելի ձեռնարկութիւնը ապարդիւն չը պիտի մնայ՝ քանի որ մեր ուսեալ մասը տգիտութենէ յառաջ եկած պակասութիւնք կզգան , իրաւունք կը ձանչնան եւ բարենպատակ գործերու կուզեն օժանդակել : Զի ռամիկը կարճ կը դատէ , ներկայն միայն կը խորհի , ինչպէս մեր մտածագոյն մասը՝ որոց աչքը շլացեալ երեւոյթներով պատած է , չեն կրնար ապագան գուշակել եւ ներքին բարիքը

զգալ . ըստ որում ուսեալ եւ բարեկիրթ մասին վըստան եմք որ քաջ դատողութեամբ կրնան խորհիլ եւ կարեւոր պիտոյից պաշտպան հանդիսանալ :

Մեր զգալի վիշտերը եթէ նկատողութեան առնենք , կը տեսնենք որ յիմարութեան արդիւնք են կատարեալ կրթութեան դէմ . զի պճնասիրութեան համաճարակ ախտը մեր սեռին մահաբեր կրնայ ըլլալ քանի մը կերպիւ , այսինքն մահացուցիչ կենաց , շահու եւ պատւոյ : Այս ցնորական մոլեռանդը խիստ յաջողակութեամբ կը յառաջանայ , եւ արդելող մը չկրնար ըլլալ՝ մինչեւ որ ինքնին չսթափինք մեր յիմարական ընթացքէն : Սոյն դնժնդակ ախտը պէտք չէ աւելորդ խօսքերով բացատրել , քանի որ ապացոյցներ միշտ առաջօք են : Նորասիրութեան տեսչը զմեզ կմախքներ կը դարձնէ , մեր բնական գեղեցկութիւնը զոհելով՝ մարդկութեան սին ստուերներ կը դառնանք . մեր զուարթ եւ հաճոյական ժամերը չընչին աշխատանքներով կը սահին . դիմաց առողջական գոյնը մահագուշակ ծերութեան կը փոխուին՝ որով շատ անձնագոհներ կունենանք . զի մեր մեծագոյն մասը նորածեւութեան ծախսին կարող չեն , եւ խիստ նեղութեամբ , եւ անձկութեամբ կը տառապին , ըստ որում «անձկութեան սրտի ցեց ոսկերաց է» : Թողունք ընտանեաց մէջ պատահած անհամաձայնութենէ յառաջ եկած չարիքը՝ խաղաղութիւնը եւ միաբանութիւնը խանգարելու պատճառներ տալով : Ահա խաղաղ կենաց մնասուն հետ՝ մեր անձին պատիւն ալ կը տուածենք , արտաքին սուտ սեթեւեթ դարդուց վրայ սլարծելով ներքին պատիւը կուրանանք . անվայել կերպարանքներով խեղկատակներ դարձած ենք : Ներուպացի կանանց օրինակին հետեւիլ կարծելով յոռի ծայ-

րը շեղած ենք, եւ Եւրոպական օրինաց կուրօրէն կը
ծառայենք մեր ազատ կարծիքը ուրանալով, նոյն յոռի
օրէնքը՝ որ իբր պատուիրակեալ սանձ մեր վիզը դըր-
ուած ընդ գարշ կածէ զմեզ բոլոր անձնական բարիք-
ներէ զրկելով: Անոր պատիր հնարքները միշտ մեր
աչքերը կը շլացնեն խաբուսիկ նիւթեր կառաջար-
կէ կապիկներու առաջ ընկուզ գլորելու պէս, եւ
մենք ճարպիկութեամբ յառաջ կը վազենք (մօտայի)
առաջին մրցանակը ստանալու, որով խոհականութեան,
համեստութեան դէմ վարուելով ծաղու արժանի կըլ-
լանք: Նաեւ ծախսի անբաւականութիւնը մեր ապա-
գային կը մնասէ, զի ժամանակին անյաջող բերմուն-
քը խիստ շահեցողութեան եւ չափասիրութեան կեն-
թարկէ մարդիկ, այլ մենք ընդհակառակը գործելով
մեր վիճակը դառնացնել կը ճգնինք յիմարաբար: Չենք
խորհիր թէ ի՞նչ կը շահինք եւ ի՞նչ կը տուժենք, այլ
պատիր համոզմամբ զմեզ խաբելով կոյր զկուրայն
ի խորխորատ կը դիմենք: Մեր թիւր կացութեան ե-
թէ պատգամներ գոռան անօգուտ է, այլ մեր յոյսը
միայն կը կայանայ կատարեալ դաստիարակութեան
վրայ, որոյ արդիւնքը ներկայի մէջ կ'սկսինք վայելել.
ինչպէս այժմեան ընկերասէր խումբերը՝ որ ուղիղ
դաստիարակութեան արդեամբ կը ջանան լուսաւո-
րութիւն հաղորդել մոլար գաղափարներու՝ որով մեր
ընդհանրութիւնը կրնայ սթափիլ յիմարական վիճակէն
ուղղութեան հետեւելու: Անոնք առաքինասէր Ա. Կստ-
եան կուսին նման հրաւէր կը կարդան երջանկութեան
քաջարթուն եւ զգաստամիտ քոյրերու՝ որ շլացուցիչ
փառասիրութիւնը հերքելով՝ կատարեալ դաստիարա-
կութիւն եւ բարոյականութիւն կը յարդեն:

Սակայն այս ուրախառիթ զգացմունքնիս փոքր

կասկած մը կը վրդովէ, զոր անտեղի գուշակութիւն
մը ըլլալ կը յուսանք. այն է պարզասիրական կանո-
նին ոմանց հաճելի չերեւնալը, այլ չենք յուսար զի
այժմ գտնուին շատեր՝ որ տգիտաբար անաւիառու-
թեան հետեւելով սոյն գեղեցիկ ձեռնարկութիւնը ա-
տեն՝ կամ չընդունին անհիմն պատճառներ տալով. այ-
սինքն « Լուսաւորեալ քաղաքի մէջ սինլքոր կամ
կոշտ կերպարանք չենք կրնար ընդունիլ եւ օտար ազ-
գաց ծաղրելի ըլլալ. աշխարհուրաց կրօնուհիներ չենք,
երիտասարդական հաճոյքնիս ուրանալ օրէնք չէ եւլն-
եւլն. » : Այս պատճառները իրաւազէ՛ չեն կրնար ըլ-
լալ, այլ իրենց պճնասէր մոլութեան պատրուակ ըլ-
լալը յայտնի է : Անոնց կը պատասխանենք թէ՛ լաւ
գիտնան՝ զի ծայրայեղութիւն երբէք չենք ուզեր յար-
գել, այլ « Ամեն գործառնութեան միջասահմանն է
գովելի » . այս մասին կուզենք գաղափար մը տալ բո-
լորին, նաեւ պարզասէր Ազնուուհեաց ուշադրու-
թիւնը հրաւիրելով : Յայտնի է որ՝ ընդհանուր սովո-
րութեան դէմ վարուիլը գիւրին չէ, եւ բազմութեան
մէջ բացառութիւնը ընտրելի չկրնար ըլլալ, ըստ ո-
րում չենք ուզեր ըսել որ՝ աչքի տգեղ երեւնալու կոշտ
ձեւ մը ընտրել, կամ ծառայական գծուծ զգեստներ
հագնիլ, եւ կամ խստակրօն միանձնուհիներու պէս
տձեւ վերարկուներով ծածկուիլ եւայլն. այլ պէտք է
պարզութեան հետ ազնուակերպ վայելչութիւն մը
ընտրել, որ առանց կոշտ եւ անհաճոյ երեւնալու,
բազմաց ցանկալի ըլլայ, այն է ջնջելով մեր զգես-
տուց յոռի մասերը եւ աւելորդ բարդութիւնքը՝ ո-
րոնք իմաստակութեան ցոյցերէ զատ՝ երբէք վայել-
չութիւն չունին :

Սիրելի քոյրերս, ինձ կը թուի թէ մեր հանդերձ-

ներու կանոնաւորութիւնը կրնայ ըլլալ միայն մեր
գաղափարաց լուսաւորութեան ապացոյցը , զի ըստ
մեծի մասին արտաքինը ներքին պատկեր է : Եթէ կու-
զենք արանց եւ կանանց մէջ տգիտական խտրութիւ-
նըն վերնալ , եւ օրինաւոր ազատութիւն ունենալ՝
պէտք է մեր զգեստները անոնց կանոնով գործածել ,
այսինքն մասամբ մը տարբեր ըլլալ . շէկ կամ փայ-
լուն գոյներ, եւ աւելորդ հտպտանքներ չգործածել :
(Բալթօյի) կամ (սէթրիյի մօտան) որ բաւական ժա-
մանակ է յարգ գտած է մեր մէջ , խիստ յարմար կը
գատուի՝ եթէ առանց կերպ կերպ բարդութիւննե-
րու մթագոյն կերպասներէ պարզ շրջազգեստներու
հետ գործածուին վայելուչ ձեւերով , եւ առանց շու-
տիկներու պէս միշտ փոփոխութիւն կրելու : Նաեւ
թիկնոցներ կրնան գործածուիլ նոյն պարզ կանոնով ,
ամեն աստիճանի կերպասեղէն կրնան հագնուիլ՝ միայն
թէ ըստ տեղւոյն գործածելով , նոյնպէս հանդիսա-
կան օրերունը տարբեր ըլլալով , բայց եկեղեցիի մէջ
խիստ պարզ պէտք է գործածուիլ . գլխարկները
պէտք է ըլլալ պարզաձեւ եւ մթագոյն , կամ շղար-
շով մը ամփոփուած , եւ կամ ժապաւէն մը կրելով .
թող ներուի փոքր փետուր մը կրել իբրեւ զարդ՝ կամ
իբրեւ նշան ընկերութեան : Նաեւ պէտք է չնչել այն
մեծ արտմաշուքը՝ ներքին սպիտակ շրջազգեստներու ,
որուն (մօտան) հալածի իւր հեղինակին հետ . զի
եթէ լաւ խորհինք , առանց կարեւորութիւն մը ու-
նենալու ծաղու արժան է . անոնք չափէն աւելի սպի-
տակացնելու համար ի՞նչ սիրտեր կը մաշին , որչափ
ժամեր կը զօհուին , ողորմելի ծառաներ ի՞նչ անար-
գանք կը կրեն՝ վայրկենի մէջ փողոցի ապականու-
թեան ծառայելու համար : արդեօք բարբարոսութիւն

ըսենք այս տեսակ սովորութեանց, թէ խելագարութիւն . . . : Այսպէս բոլոր անպատեհ սովորութիւնք, որ երթալով կը ծանրանան, կատարեալ մտքերու դէմ ըլլալուն պէտք է ջնջել եւ ազնուակերպ միջասահմանութիւնը ընտրել : Լաւ համոզուելու ենք որ տղայաբար սեթեւեթներ, աւելորդարդեր, փայլուն տեսակ տեսակ դոյները՝ բնաւ զմեզ գեղեցկացնելու չեն օգնէր, այլ ընդհակառակը հակապատկեր կը կազմեն եւ ստորին երեւոյթ մը կուտան . լաւ թող գիտնան պճնամոլները եւ լսեն իմաստնոց խօսքը որ գեղեցիկները պարզութեան մէջ գեղեցկագոյն են, եւ տրգեղը տգեղագոյն չէ նոյնպէս պարզութեան մէջ :

Ուստի կը պարտիմք ի դիմաց իրաւասէր Հայունեաց շնորհակալիս նուիրել, բոլոր ազնուախոհ ընկերունեաց՝ որ իրենց վսեմ զգացմունքը գործադրել կուզեն մեր սեռին ամենակարեւոր պիտոյից համար, ոմանք դաստիարակութիւն ծաղկեցնելու նպատակաւ, եւ ոմանք դաստիարակութեան արդեամբ համապատասխանելով այն է ձեռնարկութեամբ ջանալ տգիտական ախտերը բուժել մեր սեռին եւ ճշմարիտ լուսաւորութիւն հաստատել :

Ողջամիտ քոյրերս, ձեր նպատակը գովելի է, ժրապէք ձեր աշխատութեանց մէջ, գիտնալով որ ժամանակիս ոգին դձեզ պիտի վարձատրէ ձեր ճգանց արդիւնքները ծաղկեցնելով, դուք Յուդիթներ կրնաք ըլլալ, մեր սեռը կորստական վիճակէն փրկելու քաջ վեհանձնութիւնը ունեցող, նաեւ դիւցադնունհիններ՝ Հայրենեաց եւ Ազգին բարոյապէս նպաստաւորելով, ձեր համեստութիւնը, եւ ժիր ջանքերը իբր սուսեր կրնան մոլութեան որոմները հերքել՝ եւ բարոյականութեան յաղթանակը կանգնել : Ահա մեր աղագան

ի ձեզ կը կայանայ , առաջնորդելով երջանիկ շաւղաց ,
եւ մեր յաջորդ սերնդոց բարօրութեանը սլատճառ
դուք միայն կրնաք հանդիսանալ :

Գ Ե Ր Ո Խ Հ Ի

Ո՛րչափ գեղեցիկ էիր դու արեւ ,
Երբ կը փայլէիր իմ գլխոյս վերեւ .
Ազատ թռչնոց հետ կը թռէր հոգիս ,
Երբ էի ընկեր սիրուն փեսայիս :

Լուսին ու աստեղք ջինջ ջինջ շողերով ,
Զիս կողջունէին զուարթ ժպիտով .
Ծաղկագեղ դաշտեր վճիտ առուակներ ,
Ներդաշնակէին իմ հեշտին օրեր :

Արեւ ալ չէս լոյս , քու փայլդ է նսեմ ,
Պժգալի աչօք երբ քեզ կը տեսնեմ .
Հողւոյս իմ հատոր չունիմ ինձ ընկեր ,
Կեանքս է ինձ լեղի , եւ աշխարհ աւեր :

Դու չես զովաբեր վտակ սլաղապաշիւն ,
Դէմքդ այլափոխ յատակդ տժգոյն .
Հեշտալի հոսանքդ չտան սրտիս զով ,
Երբ ձեռքս շղթայած , աչքերս է լացով :

Մի երգեր սոխակ ալ չես տարփալի ,
Երբեմն գեղգեղանքդ էր ինձ տենչալի ,
Քու սիրուն ձայնիդ հոգիս էր գերած ,
Սիրոյ ժամերով երբ էի լեցուած ,

Կորեալ իմ փեսայն , կորեալ իմ մանկիկ ,
Անտէր անխնամ մնամ թափառիկ .
Հնչեմ , հառաչեմ տխուր ողբերով ,
Քանի որ հեծեմ գերութեան լուծով :

Հողմունք ու ամպեր լսէք իմ ձայնին ,
Տարէք հառաչանքս իմ հէգ փեսային .
Քտէք զիմ փեսայն , գտէք զիմ որդին ,
Տարէք զիմ ողբոց ձայներ սրտագին :


Թափառ ես տատրակ դու ալ ինձ նման ,
Միթէ կորուսի՞ր , եւ դու վարութան .
Մնչիւնդ անզօր , թեւերդ լքած ,
Ամայութեան մէջ մէնիկ մնացած :

Երջանիկ օրերս ինձմէ հեռացան ,
Չունիմ ալ չունիմ յոյս ազատութեան . . .
Լքած թողած եմ այս վայր միայնակ ,
Ծիւրիմ եւ մաշիմ Քոռ գերութեան տակ :

Երբեմն երջանիկ փառօք պսակուած ,
Չքնաղ փեսայիս շքով զարդարուած .
Արդ այրիացեալ աստ ամայութեան ,
Տքնիմ եւ կոծեմ զերթ քու ողբական :

Ձոր լեռ ու դաշտեր խուլ են իմ ձայնին ,
Սուգ , լաց , հառաչանք , այս են իմ բնութին .
Երկինք ու ամպեր լսեցէք ձայնիս ,
Տուէք հառաչանքներս իմ հէգ փեսայիս :

Գտէք զիմ փեսայն , գտէք զիմ որդին ,
Տուէք իմ ողբեր կոծեր սրտաղին :



ԲԱՂԴԱՆԱԼԱԾ

Ո՛վ բաղդ դժխեմ , անագորոյն եւ դաժան ,
Չունիմ երբէք բան ի բողոք քեզ արժան .
Յար ինձ ոսոխ , յար իմ փառաց թշնամի ,
Ոչինչ ի հաշտ , ո՛չ իսկ ժպտիս առ վայր մի :

Միշտ գործածես զքո կշիռ անիրաւ ,
Եւ միշտ չափես կենաց բաժին նենգ եւ դաւ .
Խոժոռաբիր սրեալ ժանիս սայրասուր ,
Յանկ յիմ ճաշակ զթոյն թափես դառնաբոյր :

Անգէն , անսուր խայթես զսիրտ սաստկապէս ,
Եւ անդադար կռես զնետ զիզադէզ .
Խուլ աղերսից , խուլ ես ձայնից վշտալիք ,
Աղէտք մարդկան քում հաճոյից խաղալիք :

Գարշիմ յիշել զանուն քոյին ռխակալ ,
Յասուամ յաւէտ ափ ի բերան , եւ լուռ կալ . . .
Հեշտին է մահ եւ սոսկալի չէ մարդկան ,
Զի՛ նա համայն ցաւոց վշտաց է վախճան .
Բիւրք թշուառաց դառն ի տագնապ չարաչար ,
Զնա կոչեն իբրեւ փրկիչ եւ սատար :

Դու թշնամի դարանաւոր խուլ եւ կոյր ,
կոյր նկարէ զքեզ նկարչին ձեռք հզօր .
Օձատիպար միշտ սողոսկիս թագնաբար ,
ի ծով ժանտիդ լլկես զսիրտ չարաչար :

Զերթ Հիդրայից ի կերպ փոխիս բիւրաւոր ,
Բիւր ալէտից դերս յօրինես նորանոր .
Աննիրհ անքուն զնենգ լարես դարաւոր ,
Զհաճոյս կենաց անգութ ժանեացդ տաս ի կուր :

Անխզելի լուծ շղթայիցդ կարծրակուռ ,
Ո՛չ խորտակեն Հեփեստոսի ուռն անդուլ .
Անզերծ , անլուծ պարաւանդես զիս ուժգին ,
Եւ զգետնեալ ի քարչ ածես ընդ գետին :

Ո՛հ ցանկալի երջանկութեան յիմ տաճար ,
ի զուր ճգնիմ կազմել անձին իմ դադար .
Այլ դղրդեալ քանդես ցրուես ընդ աւեր ,
Իբր ալետանջ նաւ մի ծփիմ ի յերեր :

Գեղազունակ սիրածաղիկ յիմ սլարտէզ ,
Խլեալ բարիս վուշ եւ տատասկ սերմանես .
Երբ հաճոյիւք փունջ մի քաղել յօժարիմ ,
Ա՛հ թիւնաշունչ ի բոյր ժանտիցդ նուաղիմ :

Ո՛ւր վայր դիմեմ , յաշխարհ փոխիմ տարադէմ ,
Թագչիլ ի խոր , եւ յամալ թռիլ չ՛զօրեմ .
Անտես յաչաց չիք ինձ աշխարհ փախստից .
Դաւ որոգայթ ընդ հետ քայլիս զուգակից :


Ահեղակերպ դու սոսկալի ուրուական ,
կենաց ոսոխ դարանաւոր զերթ գազան .
Անկեալ ի հաղբ իբրեւ զորս մի մահամերձ ,
ի զուր ճգնիմ ի ճիրանացդ կալ ի զերծ :

Արդ երջանիկ Բնութեան տիպար հեշտալի ,
Ձիք ինձ հաճոյք , այլ յիշատակ դառնալի ,
Ընդ վայր համայն մատեանք վշտաց նկարին :
Բիւր առարկայք ծով ինձ ցաւոց դառնագին :

Միշտ արգիլեալ արդ ի բաւիղ կամ անել ,
Անգոր թեւօք ջանամ ճգնիմ ի վերել .
Գերեալ հոգիս բաղձայ յազատն ասպարէզ ,
Այլ կաշկանդեալ ընդ վայր հոսիմ գահավէժ :

Բաւ է լիկես , բաւ է տանջես ահարէկ ,
Ալ չունիմ կար ի գոռ բազկիդ գալ ի վէգ ,
Ծիւրիմ մաշիմ ի հարուածոցդ ժանտաժուտ ,
Հար եւ կտրեաց զթել կենացս ո՛վ անգութ :

Տուր զիս ո՛վ բաղդ , տուր զիս ընդ հող սեւաթոյր ,
Ուր անձկանօք զրկիմ ընդ այն մտաթիւր .
Հապա աշխարհ աւանդ կարդան ինձ համայն ,
Եւ քեղ անէ՞ծք հաղար թափին յաւիտեան . . :



ՅՈՅՍ

Կայ գու ազատ լքեալ հոգիդ վշտահար ,
Տես զաստղ յուսոյ աչաց սրտի բերկրարար .
Իբր արուսեակ հետ տրտմաբեր գիշերոյն ,
Քրքմածածան աւեսուաբեր դայ այգոյն :

Մինչ կայ Երկին , կան եւ Արփիք գեղափայլ ,
է յոյս մարդկան վեհ զօրաւիգ եւ սատար .
Նա աջակից եւ խրախոյս քում անձին ,
Քաջ մարտակից դիմագրաւել խեռ Բաղդին :

Վեհամարտիկ իբր ախոյեան քաջապէս ,
Սիրտ անվկանդ յառաջգրէ՞ յասպարէզ .
Համայն վշտաց նա մխիթար ապահով ,
Պասկատուչոր լկեալ սրտից եւ ի զով :

Կենաց մարդկան ընդ խուժ շաւիղ փշալից ,
Տայ ճեմս հեշտիւ իբր զպարտէզ ծաղկալից .
Զոյժ եւ զաշխոյժ ազդէ ոտից տապանեալ ,
Եւ առապար հարթէ զշաւիղ դիւրաքայլ :

Բիւր տարժանիս դիւրէ յանձին վշտաբէկ ,
Եւ քաղցր առնէ հաց զաղքատին չորաբէկ .
Դառն կենաց զխոչ ընդոտ առաթուր ,
Քրտնավաստակ ճիգ մշակին առնէ դիւր :

Անխոնչ մշակն խստին լուծից ի խոնարհ ,
Յոյս ի բազկին շարժէ զմաճն հեշտաբար .
Զարոյթ տարերց զսպառնալիս տան այգւոյն ,
Սիրտ անվհատ տենջայ ի յոյս գարնայնւոյն :

Արդ՝ թէ ուրուք լկեալ ի ծով խորասոյզ ,
Եւ ոգորեալ խառն ընդ ալիս սաստկայոյզ .
Յոյս աջակից սատար նմին անբաժան ,
Յեզր կենաց թեւադրէ ճիգ փրկութեան :

Եւ մահամերձ տեսեալ հէզ մօր զիւր որդին ,
Լալիքն ի յորդ ողբայ ընդ կից զաւակին .
Վիշտք եւ վարանք տանջեն զնա դառնակէզ ,
Մերձեալ յուսոյն ի ձօն ժպտաց փութապէս :

Յոյս երջանիկ ջան իսկ հողւոյ լուսաւոր ,
Հողի անյոյս չունի զչունչ կենսաւոր •
Միշտ անձկաւէտ փարի ի յոյս սիրտ մարդկան ,
Ի տենջ ի վառ յարեալ ձգի միշտ ընդ այն :

Յախատիպար վեճ բնութեան հրաշալի •
Չեւ իսկ ազդեալ Հանդիսն հրաման այն բարի ,
Տարերք համբուն , հով , ծով , վտակք եւ ամպրոպ ,
Մեծ տիեզերք վաղուց ի յոյսն էր ամփոփ :

Ծագեալ ընդ այն մեծ բնութեան հրաշալիք ,
Արեգ , Լուսին , գեղեցկաչէն եւ երկինք ,
Եթերական վսեմ դաշնակն բերկրական •
Երանութեան հնչէ բարբառ մշտաձայն :

Լե՛ր ապաստան ի յոյս յաւէտ դու ո՛վ մարդ ,
Եւ կենցաղւոյս ի բիւր վշտաց լե՛ր ազատ •
Զինեալ ընդ այն : իբր վահան անլքուն :
Խրոխտապանձ առնել զբաղդն ի նկուն ,

Արդ՝ ո՞վ երկինք ծագեան մեզ զԱկն լուսալիր •
Խրախարարն զարթնուլ ի յոյս անպատիր ,
Հեծեալ հողիք թռիլ ի կեանս բերկրական •
Երանութեան հրճուիլ ի յոյս յաւիտեան :



ՏԱՐԱԳԻՐ ԵՂՔՕՐ

Ընդ արշալոյս ստուերաշող Արեգին ,
Կոյս մի հեղիկ ճեմեալ յեզր ծովակին •
Խաժակն ակունք ուղղեալ ի ծով լայնատարր •
Խոնարհ պատկեր մանուշակին էր տիպար :

Փափկահնչիւն բարձեալ քնար ի ձեռին ,
Եւ սրտառուչ հնչէր քնե՞ր նխրագին •
« Զուռնիմ , դոչէ , չուռնիմ ես ձայն հրաշից ,
Զուռնիմ եւ արդ ոգի անմահ Մուսայից :

Հուր ի հոգիս , կայծ ի մատուռս իմ ազդէր ,
Զի կարացից զանձուկ սրտիս տարփողել •
Այլ եմ նկուն , կարկամ մատուռք իմ անդօր ,
Ոչ նուիրեն սփոփ սրտիս տենչաւոր :

Ծով , ծով անգուժ դու իցես տարր ա՞յ պատում ,
Զի զանձկալիս իմ կորզեցեր յանկարծում ,
Զհատոր սրտիս առեալ տարեր ետ ընդ ետ •
Ո՛հ ատելին մեզ կազմեցեր անջրպետ :

Պատիր ալիքդ զտենչ սրտիս խաղ առնեն ,
Եւ բռնաբար զսիրտ հոգւոց բաժանեն •
Յանգ հառաչեմ քեզ , դու անլուր իմ ձայնիս ,
Յանգ աղերսեմ ո՛չ ինձ բերես զսիրելիս :

Հապա առ դիս եթեւ ալեացդ հոսանուժ ,
Ուր իմ հոգիս , անդ դտանիմ ես ընդ փոյլժ •
Տանջիմ ի սով քաղցր տեսոյն անձկալի ,
Երջանկաբեր դարձին մնամ տարփալի :

Ո՞ւր ցանկալի հեշտին կենաց իմ ժամեր •
Երկինք • երկիր Այերք համայն ինձ ժպտէր ,
Լուսին Աստեղք եւ ծիրանիք Եթ երին •
Արօտ վտակ եւ տիեզերք խայտային :

Սրացան ընդ փոյթ ո՛վ իմ աւուրք հեշտալիք ,
Թողեալ զհետ ցանգ զրկանաց դատակնիք :
Նկուն անձն իմ լքեալ յաւէտ տրտմալի ,
Ձերթ բնութիւն մերկ ի զարդուց դարնայնի :

Ձուարթ հոգւոյս տիրէ աշուն տարածամ ,
Իբր քեցեալ ոստ մի ծառոյն ի քառչամ •
Ձունի սահման ծով կարօտոյս իմ անբաւ ,
Ձիք ինչ ի զով պասքեալ սրտիս իմ բնաւ :

Դաշտք եւ արօշք ձոր եւ լերինք դեղունակ ,
Ձտան երբէք զուարճութեան ինձ ճաշակ •
Ո՞հ իմ քնար մենիկ կենաց իմ ընկեր ,
Դու ես միայն բեկեալ սրտիս հեշտաբեր :

Ընդ իմ հառաչ հնչեն լարիկ քո տխուր •
Մեղմիկ ձայնիւ միշտ նուիրել սրտիս դիւր :
Ծով, ծով յամառ զի մռնչես ալեյոյզ ,
Ես իբր զքեզ ծփիմ ի յոյզ կարօտոյս •

Բեր զանձկալիս գդուեալ ընդ այն եւ փարիմ •
Ա՛հ մտաղիւր եւ հաճութեամբ մեռանիմ :
Ձայս մրմնչեր կոյս աստղկանն այն հեզիկ ,
Եւ կորակոր անհետանար Նա յուշիկ :

ՀԱՌԱՉ ՄԻ

Ի ՏԱՐԱԺԱՄ ՄԱՀ

ԵՂԻՍԱԲԷԹ ՏԻԿՆՈՋ

ՄՈՒՐԱՏԵԱՆ

ՍԻՐԱԿՑՈՐԴ ՄՏԵՐՄՈՒՀԻՈՅՍ



Ա՛րի ոգիդ ողբանուէր հանգիր այս սուր շիրմիս քով .
Հնչէ ելերգըդ սրտառուչ տխուր տաւղիդ լարերով ,
Արդ հնչեցաւ լուր տարաժամ լուր մի դառնէր եւ ցրտին
Քստմննեցոյց սիրտք սիրելեաց, գրաւեցան յամպ մթինս

Անգ ութ պարկայք ո՛հ խլեցին Մուրատ տունկ նազելին ,
Թողեալ համայն զիւր գերդաստան յողբ եւ խուզ լա-
լագին

Գալարագեղ նուաղեցաւ չքնաղ ծաղիկն յանկարծուստ,
Գողտրիկ ծիւերն թառամեցան իրենց թարմիկ ոստի մօտ

Հնգամենից Այրին այն սուրբ հերքեց օրեր իւր հեշտին,
Առոյգ կենաց անգին ժամեր անցոյց սգով դառնագին .
Համեստութեան շուք եւ պսակ փայլեր յանձին վեհա-
բար .

Չնաշխարհիկ դիմաց պատկեր վսեմ հոգւոյն էր տիպար :

Սոսկալի էր եւ ինձ ժամն , երբ հնչեցաւ գոյժն այն ,
Սիրակցորդ մտերմուհւոյս անդառնալի բաժանման .
Ճմլեցոյց սիրտ իմ դառնապէս չարադէպ վիշտն անմբեր ,
Հեղեղք աչացս ոչ զօրեցին սփոփ՝ սրտիս նուիրել :

Բիւր երգիծանք ի քեզ ով մա'հ , որ անխտիր եւ անյադ
Ձի ընտրելագոյն ընտրես մարդկանց անգուժ ժանեա-
ցըդ ի ճարակ .

Թող բթանան քո սուր սուրեր եւ դադարին ժանտ
նետեր ,

Որ թափ մխես ի խոր սրտից եւ վէրս հաստես կա-
րեւեր :

Նախնի ոսոխ դո՛ւ մարդկուժեան , դու բռնաւոր
ժանտագործ ,

Փոխան փառացս երանաւէտ մեզ թողուցեր լաց եւ
կոծ .

Հոլովք դարուց իսկ ո՛չ իշխեն զսպել մտրակդ ան-
խըտիր ,

Քեզ չամոքէն լաց , եւ մորմոք բիւր հառաչանք դառ-
նալիր :

Աղետոչոր ողբոց կոծեր ամպերուն մէջ կը հնչեն ,

Գետահեղեղ դառն ալիքներ ծով արտասուաց կը կազ-
մեն .

Այլ դու կիշխես ցանգ բռնաբար իբրեւ անգուժ ա-
նողոք ,

Անխղճաբար մատնես զմարդ անվերջ վշտաց ի մորմոք :

Բայց դադարին օր մ 'ալ քո նենդ , սպառնալիք մա-
հաբեր ,

Յաւխտենին երբ ճայն հնչէ անմահուժեան հրաւէր .

Քակտես կապտես մեր կազմուածոյն այս բնութիւնս
հողակիր ,

Անմահութիւնն երբ որոտայ՝ նկուն ես դու ի պատիր ,

Արդ՝ տարածամ արկեր տապաստ զայս բարետունկ
գեղանի ,

Ո՛չ խտրելով անգթապէս ի շուք գեղոյն փարելի .

Այլ նա սլացեալ վճիտ լուսով եւ քեզ գոչէ վեհ հո-
գին ,

« Այդ է բաժին քո լկտութեանս առ դու զաւար քո
չնչին :

Կեամ ես ազատ բիւր յաղետից չիք ինձ սուգ լաց վըշ-
տալից ,


Ի լուսաճեմ հանգչիմ տաճար ընդ Արփենեաց սարա-
կից .

Ով սիրելիք իմ սգալիրք տամ ձեզ հրաժեշտ իմ վեր-
ջին ,

Մատաղ մանկունս իմ կրքացեալք յանձնեմ ի խնամս
Արարչին :

Իմ շառաւիղք նորաբողբոջ թող ձեզ լիցին մխիթար :))

Մտերմուհւոյդ բե կեալ սրտին եւ այս լիցի մխիթար
Եւրոպայի :





Consul d'Autriche



